


Ս. Աստուածածին Հայց. Առաքելական Եկեղեցւոյ
Կիրակնօրեայ Դպրոց
St. Mary's Armenian Apostolic Church
Sunday School

ՀԱՅ ՊԱՏՄԱՆԻԻՆ
ՇԱՐԱԿՆՈՑԸ



«Թոյ տուէք որ փոքրիկները ինձի գան...»
Մատթէոս 19:14

"Let the children come to me..."
Matthew 19:14



ՈՒՍ

Ես գաւակն եմ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, զոր հիմնեցին Թադեոս ու Բարթողիմէոս Առաքեալները: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ու Մեծն Ներսէս, Սահակ Պարթեւ ու Մեսրոպ Մաշտոց, Օճնեցի ու Նարեկացի, Օնորիայի ու Տաթևացի մեծ հայրապետներն ու վարդապետները պայծառա-ցուցին զայն: Ասոր պահպանութեան, պաշտպանութեան եւ յաւերժացման համար անթիւ ու անհամար նահատակներ, մարտիրոսներ ու վկաներ իրենց արիւնք թափեցին:

Պիտի պաշտեմ Աստուած, պիտի կարդամ, սորվիմ ու հետեւիմ Աւետարանի ուսուցումներուն: Հաւատարիմ պիտի մնամ Հայ Առաքելական Եկեղեցւոյ դաւանանքին, անոր Միւռոնին, Աւանդութիւններուն, ու պատուերներուն եւ կեանքովս պիտի պաշտպանեմ անոր անկախութիւնը:

Կարողութեանս արժանելագոյն չափով՝ պիտի պաշտպանեմ Ազգիս եւ Եկեղեցիս պատիւը եւ իմ մասնակցութիւնս պիտի բերեմ իմ ժողովուրդիս եւ Հայրենիքիս յարաջողիմութեան ու վերելքին:

Պիտի ըլլամ հաւատարիմ քաղաքացին բնակած երկրիս եւ պիտի սատարեմ անոր բարգաւաճումին: Միշտ պատրաստ պիտի ըլլամ անձնական ջախս եւ փառքս զոհելու՝ Եկեղեցիս, Ազգիս, Հայրենիքիս եւ մարդկութեան ծառայու-թեան եւ Աստուծոյ փառքին համար:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ MER HAYRENİK



Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարձ դար,
Իւր որդիքը արդ կ'անջնո՞ւն է՝
Ազատ, անկախ, Հայաստան:

Mer Hayrenik, azad, angakh,
Vor abrel e tare tar,
Yoor vortjike art gantchoom e
Azad angakhi, Hayasdan.

Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերներդ ես բուն չեղայ,
Արտասուքով լուացի:

Aha, yeghpayr, kez mi terosh,
Vor im tserkov kordzetsi,
Kishernere yes koon tchegha,
Ardasookov-levatsi.

Նայիր նրբան երեք գոյնով,
Նրբիրական մէկ նրշան,
Թո՛ղ փողփողի թըշնամու դեմ,
Թո՛ղ միշտ պանծայ Հայաստան:

Nayir neran yerek kooynov,
Neviragan meg neshan,
Togh pughpoghi teshnamoo tem,
Togh mishd bandza Hayasdan.

Ամենայն տեղ մահը մի է,
Սարդ մի անգամ պիտ' մեռնի.
Բայց երանի՛, որ իւր ազգի՝
Ազատութեան կը զոհուի:

Amenayn degh mahe mi e,
Mart mi ankam bid' merni,
Payts yerani, vor yoor azki
Azadootian ge zohvi.

ՄԱՂԹԵՐԳ ԼՅՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԿԵՐԱԿՆՕՐԵԱՑ ԳՊՐՈՑՆԵՐՈՒ

Կիրակնօրեայ սուրբ յարկին
Մենք սաներն ենք լուսաբաղձ,
Կայծերու պէս լուսածին
Յայտած՝ սրտն պերճ մախնեաց:
Ուստի քալե՛նք անխրոտով,
Ո՛վ հարագատ գարմ արի,
Հաւատաւոր գրեաց՜ով՝
Լոյս—աղբիւրքն—ցամկալի:

Եկեղեցին սրբազգեաց՝
Ժառանկ անգին, հրաշափառ,
Մեր խոյանքին վերասլաց
Թափն է խիզախ բոցավառ.

Հայ մըշկտեռս սրբութեան՝
Բոյրովն օծած մեր հոգին,
Մեր երթին մէջ յաղթական՝
Թոււրբերն ամեն պիտ' փրշրի՛ն:


Կեցցե՛ն՝ յաւերժ, անսպան,
Հիմնադիր եւ բարկրար,
Կիրակնօրեայ լուսոյ տան
Ջահակիրներ վեհափառ:
Հնչեցե՛ք յար, ծնծդանկի՛ր
Մեր սրտերուն ցնծագին,
Որ վառ մընայ դարեր դեռ՝
Սրբաճանանչ Հայ հոգին: . . .

Giragnorya soorp hargin
Menk sanem yenk loosapaghtz,
Gayzeroo bes loosazin
Zaydatz srden berj nakhnyatz.
Oosdi kalenk ankherov,
Ov harazard zarm ari,
Havadavor knatzkov
Looyz aghpouri tzangali.

Yegeghezin srpazkyatz
Dzarank ankin hrashapar,
Mer khoyankin vcraslatz
Tapne khizakh potzavar.

Hye mshdahod srpootyan,
Pooyrovn odzaz mer kokin,
Mer yertin mech haghtagan
Toompern amen bid pshrin.

Gezze haverj ansasan,
Himnatir yev parerar,
Giragnorya looso dan
Chahagimer vehapar
Hnchezek har zenzghaner
Mer srderoon zenzakin
Vor var mena tarer ter
Srpajajanch hye hokin.



ՀԱՆԳԱՆԱԿ ՆԻԿԻԱԿԱՆ

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելիաց եւ աներեւելից:

Եւ ի մի Տէր: Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծննալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յեութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծընունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինքս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւելիք:

Որ յաղագրս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից, մարմնացաւ, մարգացաւ, ծնաւ կատարեալէս ի Մարիամայ սրբոյ կուսէն, Հոգւովըն Սրբոփ: Որով էաւ մարմին, հոգի եւ միտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերորդ աւուր յարուցեալ, երեւ ի յերկինքս նովին մարմնովն՝ նըստաւ ընդ աջմէ Հօր: Փարոց է նովին մարմնովն եւ փռօք Հօր, ի դատել ըղկենդանիա եւ ըզմեւեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանկն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յորէնչա եւ ի մարգարէս եւ յաւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն եւ ընակեցաւ ի սուրբսն:

Հաւատամք եւ ի մի միայն, ընդհանրական եւ սոռաքելական սուրբ եկեղեցի, ի մի մըկրթաութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի

HANKANAG NIGYAGAN

Havadamk i mi Asdvadz, i Hayrn aménagal, hararichn yérgni yév yérgri, yérévélyats yév anérévootits.

Yév i mi Dér Hisoos Krisdos, hOrtin Asdoodzo, dzûnyaln hAsdoodzo Horé, miyadzin, aysinkn héyooténé Hor. Asdvadz hAsdoodzo, looys i looso, Asdvadz jûshmarid, hAsdoodzo jûshmardé, dzûnoont yév voch araradz. Nooyn inkn i pnooténé Hor, vorov aménayn inch yéghév hérginûs yév i véra yérgri, yérévélik yév anérévootik.

Vor haghakûs mér martgan, yév vasûn méro pûrgootyan, ichyal i hérgnits marmnatsav, martatsav, dzûnav gadarélabés i Maryama sîrponav goosén, Hokvovûn Sûrrov. Vorov éyar marmín, hoki yév mid, yév zaménayn vor inch é i mart, jûshmardabés yév voch gardzyok. Charcharyal, khachyal, taghyal, hérrort avoor harootsyal, yélyal i hérginûs novín marmnovn, nûsdav ûnt achmé Hor. Kalots é novín marmnovn yév parok Hor, i tadél úzgéntanis yév úzméryals, voro takavorootyanûn voch ko vakhjan.

Havadamk yév i Soorp Hokin, hanéghn yév i gadaryaln, vor khosétsav horénûs yév i markarés yév havédarans. Vor échn i Hortanan, karozyats harakyalsûn, yév pnagétsav i soorpsûn.

Havadamk yév i mi miyayn, ûnt-hanragan yév arakélagan soorp yéghétsi, i mi mûgûrdootyoon, habashkharootyoon, i kavootyoon yév i to-



Երբ որ բացուիմ դռներն յաւսոյ
 Եւ մեր երկրէն փախ տայ ճրմեա,
 Զըմնադ երկիրն մեր Արմենիոյ
 Երբ փայլէ իւր քաղցրիկ օրեր,
 Երբ որ ծիծառն ի բոյն դառնայ,
 Երբ որ ծառերն հազնին տերել՝

Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
 Աշխարհ՝ որ ինձ հառուր արել:

Տեսի դաշտերն Սուրիոյ,
 Լեռն Լիբանան եւ իւր մայրեր:

Տեսի գերկիրն Իտալիոյ,
 Վենետիկ եւ իւր կօնտուներ,
 Կըղզի նման չի՛ք մեր Կիպրոսայ,
 Եւ ո՛չ մէկ վայր է արդարել՝

Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
 Աշխարհ՝ որ ինձ հառուր արել:

Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
 Ուր ամենայն իդձ կ'աւարտի.
 Հասակ մը՝ ուր հոգին ի տեսչ՝
 Յիշատակաց իւր կարօտի:

Յորժամ բնարն իմ ցրտանայ,
 Սիրոյն տալով վերջին բարել,
 Երբամ ննչել յիմ Կիլիկիա,
 Աշխարհ՝ որ ինձ հառուր արել:

ՕՐՀՆԵՐԳ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
 ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԿԻՈՅ

Ի վեհ բարձանց Սուրբ Սիոնի,
 Թըռիչս առեալ աղանի,
 Ի Շնորհալոյն բարձրացեալ գահ,
 Մի՛ մերձեցի նմա մահ:
 Հապօ՛ն, եղբարք իմ Հայկազնեան,
 Օ՛ն, մաղթեցուք միաբան.—
 Պահեա՛, ո՛վ Տէր, անասան
 Զսուրբ Աթոռ Կիլիկեան:
 Կեցցէ, կեցցէ՛ առ յաւէտ
 Տէր Գարեգին Հայրապետ:

Yerp vor pazvi trern hooso
 Yev mer yergren pakh da tzcmer,
 Chknagh yergim mer armenyo
 Yerp payle your kaghzrig orcr;
 Yerp vor dzizaghn e pooyrn tarn
 Yerp vor dzarern haknin derev,
 Tzenzam desnel zim giligya
 Ashkharh vor intz ycdoor arev.

Desi tashdern sooriyo,
 Lern lipanan yev your mayrer,
 Desi zergim idalyo,
 Venedig yev your gondolner,
 Geghzi nman chik mer gibra,
 Yev voch meg vayre artarev
 Keghezig kan zim giligya
 Ashkharh vor intz yedoor arev.

Hasag me ga mer genatz mech
 Oor amenayn eghtz gavardi,
 Hasag me oor hokin e dench
 Hishadagatz your garodi
 Horjam knarn im tzrdana
 Sirooyn dalov verchin parev,
 Yertam nenchel him giligya
 Ashkharh vor intz yedoor arev.

E veh parzanz soorp seoni,
 Triches aryal aghavni
 E shnorhalvooyrn parzrazyal kah,
 Mi merzeszi nma mah.
 Habon yeghpayrk im haygazyan,
 On maghteszook miapan.
 Bahya, ov der ansasan
 Zsoorp ator giligyan.
 Getze, getze ar haved
 Der Karekin hayrabad.



3. ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հազարս
 Ինչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ,
 Մութ ու լսյա,

Իր պուշխովն հերընկաւ, իր լայն բնով ու հեռուն
 Կանգնած իր լուռ խորանով ուր կարծես նաև մ'է ծրփուն...

Եկեղեցին Հայկական, եռ աչքըս զոյ կր տեսնեմ
 Ու կր շնչեմ, կը լսեմ՝ իր Յխուսով մանկազէմ,
 Իր սեղանէն մըխացող պուրյոյ - դուրսի խունկերով
 Եւ իր պատերը զնորոգ աղօթքներով լալխոով...

Եկեղեցին Հայկական բարձրը բերդն է հաւատքին
 Իմ պապերուն՝ ուր հողէն զոյն քար առ քար հանեցին
 Եւ երկիրէն իջուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ
 Ու թաղուեցան լանք մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ...

Եկեղեցին Հայկական մեծ վարպետը մ'է բանուած.
 Որուն ետեւ, սրկէհին մէջ կ'իջնէ Ինքը Աստուած,
 Որուն տօնէ՛ր՝ զլիաճակ կուգոյ իմ ազգըս ամբողջ
 Հազարդուիլ անցնային հաց ու զինով կենսառողջ...

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
 Ու տօթակէզ յերկէին անտա՛ռ մըն է ստուերոտ՝
 Նաւահանգիստ մ'է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հո՛ւր եւ բոյ,
 Ուր շուշաններ կը ծաղկին Շարահանի գետին մօտ:

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
 Դէպի երկինք բարձրացող պալատի ճամբայ մը ունի.
 Եկեղեցին Հայկական հայ հողին եւ մարմնոյն
 Զըրահանդերձն է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշտին

Եւ դանդաղներն են բոմբիւն, եւ երդն է մի՛ շտ
 Եղթութիւն...
 ՀԱՀԱՆ ԹԵՔԷՆԱՆ

Yegeghetzin haygagan, dzenentavayme hokvooy,
 Inchbes karayr mentarzag, barz oo khoroong moot oo looy,
 Ir kavitov hourenal, ir layn pemov oo heroon
 Ganknadz ir loor-khoranov vor gardzes nav me dzepoon.

Yegeghetzin haygagan, yes achks kotz ge desnem
 Oo ge shenchem, ge lsem, ir heesoosov mangatem,
 Ir seghanen mekhazogh koola koola khoongerov
 Yev ir badere tzenzogh aghotknerov alekhrov.


Yegeghetzin haygagan parzer pertne havadkin
 Im baberoos vor hoghen zayn kar ar kar hanezin,
 Yev yerginken ichoozin zayn tzogh ar tzogh amb ar amb
 Oo taghvezan anor mech hantardootyamp hezootyamp.

Yegeghetzin haygagan medz varakooyr me panouaz,
 Voroon edev sghin mech gichne inke asdouadz,
 Voroon archev kikhahag gooka im azkes ampoghch
 Haghortvil anzyalin hatz oo keenov gensaroghch.

Yegeghetzin haygagan dzovoon timatz alegoz,
 Oo dotagez zeregin andar mene sdverod
 Navahankisd me khaghagh, tzoord keesherin hoor yev potz,
 Oor shooshanner ge dzaghgin sharagani kedin mod.

Yegeghetzin haygagan men mi kari dag kedni
 Tebi yergink parzratzogh kaghdni jampa me ooni,
 Yegeghetzin haygagan hye hoki in yev marmnooy
 Zrahanterzne payloon minch ir khachern yen tashoon

Yev zankagnern yen popouyn yev yerkcne meeshd haghootyoy





«Մարմին Տէրունական»

Մարմին տէրունական եւ այլուն փրկ-
չական, կայ ա՛ւա՛ջի. երկնային զօրութիւնք
յաներեւոյցն երգեն եւ ասեն անհա՛նդի՛ստ
բա՛րբա՛սով. Սու՛րբ, Սու՛րբ, Սու՛րբ, Տէր
զօրութեանց:

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ. որ էնն Աստուած աստ
բազմեցաւ. Մողաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունի
հրաման տուաւ: Եկեցեցիս մի անձն եղեւ. համարյալ յոդ
լրման տուաւ: Թշնամութիւնքն հեռացաւ, սէրն յնուհա-
նուրբս սփռեցաւ: Արդ պաշտօնեայք, բարձեալ զձայն՝ տուք
զօրհնութիւն ի մի բերան, միասնական Աստուածութեանն,
որում սրտբէքն են սրբաբան:



- Օրհնեալ է Աստուած:
- Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. ալե-
լուիա:
- Մարմին իւր մայ մեկ կերակուր եւ սուրբ զարիւն իւր
ցօղէ ի մեզ. ալելուիա:
- Մատիք առ Տէր եւ առէք զույս. ալելուիա:
- Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր. ալելուիա:
- Օրհնեցէք զՏէր, յերկինս. ալելուիա:
- Օրհնեցէք զնա, ի բարձունս. ալելուիա:
- Օրհնեցէք զնա, ամենայն հրեշտակք նորա. ալելուիա:
- Օրհնեցէք զնա, ամենայն զօրութիւնք նորա. ալելուիա:



*Marmeen déroonagan
yéw aryoon púrgohagan
ga arachee yérgnayeen
zorootyoonk anérévooytz
yérkén yéw asén anhankccsd parparow,
Soorp, Soorp,
Soorp Déw zorooyantz.*

*Kreedsos ee méch méw haydnéztaw,
vor Én Asdvads asd pazméztaw.
Khaghaghootyan tzayn húmchtázaw, Soorp
voglichoonce húraman dúvaw.
Yégéghéztccs mee antzún yéghév,
hampooyrús hol lúrman dúvaw.
Túshnamootyoonún hératzaw,
sérn únthanoorús súpréztaw.
Art bashdonyayk partzyl úttzayn,
dook zorhnootyoon ee mee péran.
Meeyasnagan Asdvadsootyani voroom
súrovpékn yén súrpapan.*

*Orhnyal É Asdvads,
Kreedsos badarakyal pashkhee
ee meechee méroom, allélooya.
Úzmarmeen voor da méz géragoor
yéw soorp zaryoon voor tzoghé ee méz,
allélooya. Madeek ar Déw yén arék úzlooy,
allélooya. Jashagézték yén désék
zce kaghtzr é Déw, allélooya.
Orhnézték úzDér héргеens, allélooya.
Orhnézték úzna ee partzoons, allélooya.
Orhnézték úzna aménayn hreshdagk nora,
allélooya. Orhnézték úzna aménayn
zorootyoonk nora, allélooya.*



ԱԳՆՈԹԻՔ
ՏԵՐՈՒՆԵԿԸՆ
AGHOTK DEROONAGAN
THE LORD'S PRAYER

այս մեր, որ յերկինս,
Hair mer, vor hergins,
Our Father which art in heaven,
սուրբ եղիցի անուն քո
soorp yeghitzi anoon ko.
Hallowed be thy name.
Եկեսցէ արքայութիւն քո
Yegestze arkayootiun ko.
'Thy kingdom come.
Եղիցին կամք քո
Yeghitzin gamk ko
Thy will be done
որպէս յերկինս եւ յերկրի
vorbes hergins yev hergri.
In earth, as it is in heaven.
Օհաց մեր հանապազորդ
uzhatz mer hanabazort
Our daily bread,
սուր մեզ այս օր
door mez aisor.
Give us this day

Եւ թող մեզ զպարտիս մեր,
Yev togh mez usbardis mer,
And forgive us our debts,
որպէս եւ մեր թողումք մերոց
պարտապանաց
vorbes yev mek toghoomk merotz
bardabanatz;
As we forgive our debtors.

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
Yev mi danir uzmez ee portzootiun,
And lead us not into temptation,

այլ փրկեա զմեզ ի չարէն.
ail purgia uzmez ee charen.
But deliver us from evil.

Ղի քո է արքայութիւն
zi ko eh arkayootiun
For thine is the kingdom,

եւ զօրութիւն
yev zoroottiun
And the power,


եւ փառք
yev park
And the glory,
յաւիտեանս. ամէն:
havidians. Amen.
For ever. Amen.

ՄԱՏԹ. Զ. 10-13
(Matt. 6:10-13)

Ս. ՊԵՏՏՐՆԵՂԻ ԽՆԿԱՐԿՈՒԹՅԱՆ
ՊԵՇՆՈՒՆ
SOORB BADARAKI KHUNGARGOOTIAN BAHON
DURING THE CENSING OF THE
DIVINE LITURGY

Հաւատացեալը կ'ըսէ խնկարկող պատարագիչին .—
The faithful says to the priest censings—

Յիշեալիս եւ զիս
Hishestchir yev zis
Remember me too
առաջի անմահ գառինն
Arachi annah karinn
before the immortal lamb
Աստուծոյ:
Asdoodzo.
of God.



Պատարագիչը խնկարկելով կը պատասխանէ .—
The celebrant, censings, replies—

Յիշեալ լիջիս
Hishial lichir
May you be remembered
առաջի անմահ գառինն
Arachi annah karinn
before the immortal lamb
Աստուծոյ:
Asdoodzo.
of God.

ՈՂՋՈՅՆ Ս. ԾՆՆԻԵԼՆ

VOGHCHOOYN SOORB DZUNNTIAN
GREETING AT CHRISTMAS
(Theophany)

- Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ.
—Krisdos dzunav yev haidnetzav.
—Christ was born and was made manifest.
- Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի:
—Orhnial eh haidnootiunn Krisdosi.
—Blessed is the manifestation of Christ.

ՈՂՋՈՅՆ Ս. ՊԵՏԵՐԵՂԻ
VOGHCHOOYN SOORB BADARAKI
KISS OF PEACE

- Ողջոյն տուք միմիանց.
—Voghchooyn dook mimiantz.
—Give greetings to one another.
- “Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ”
Krisdos ee metch mer haidnetzav:
Christ was made manifest amidst us.
- “Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի”
Orhnial eh haidnootiunn Krisdosi:
Blessed is the manifestation of Christ.

—•••—

Greeting the Clergy

The proper greetings for the Clergy are as follows:

The Catholicos:

Dsara Yém Véhapar Dér.

The Patriarchs:

Asdvads Oknagan Badriark Hayr.

The Archbishops and Bishops:

Asdvads Oknagan Surpazan Hayr.

The Celibate Priests:

Asdvads Oknagan Hayr Soorp.

The Married Priests:

Orhnétzek Dér Hayr.



ՈՂՋՈՅՆ Ս. ԶԱԵԳԻ

VOGHCHOOYN SOORB ZADEEG
GREETING AT EASTER

- Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
—Krisdos hariav ee merelotz.
—Christ is risen from the dead.
- Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
—Orhnial eh harootiunn Krisdosi.
—Blessed is the resurrection of Christ.

ՄԵՍԻ ԲԱՏԻՍՈՒՄԻ ՊԵՆՈՒՆ
MASI BASHKHOOMI BAHON

DURING THE DISTRIBUTION OF “MAS”

ՄԱՍ բաշխողը կ'ըսէ.—

The one who distributes the “Mas,” says—

Մասն եւ բաժին եղիցի Սբ. Պատարագիս

Masn yev bazhin yeghitzi Soorb Badarakis
May this be (your) share and portion
of this Holy Liturgy.

ՄԱՍ առնողը կ'ըսէ.—

The one who receives the “Mas,” says—

Բաժին իմ Ըստուած յաւիտեան:

Bazhin im Asdvadz havidian.
My portion is God for ever.

Special Signs of Respect in the House of God

We show sign of respect when we enter another person's house. This is even more so when we enter God's House. As we enter or leave the Sanctuary, we face the Altar and make the sign of the cross in the name of the Holy Trinity. Instead of walking in the middle isle, the Nave, we generally walk at the side isles so we would not be disturbing the other faithful. There are special moments when the faithful stand up or kneel as a sign of respect; we can do likewise. At the end of the Badarak we can go and kiss the Gospel held by the Celebrant and receive another blessing. It helps to remember: *We are in the presence of our Creator, the Creator of the whole universe, and the respect in His House must surpass all of the others!*

Տէր Ողորմեա - (Կոմիտաս)
 Der Voghormya - (Gomidas)



1 Տէր " - զոր - մեա.
 Der vo - ghor - mya;

Տէր " - զոր - մեա.
 Der vo - ghor - mya;

Տէր " - զոր - մեա.
 Der vo - ghor - mya;

Տէր " - զոր - մեա.
 Der vo - ghor - mya.

- 2 Ա-մե-նա-սուրբ Եր-րոր-դու-թիւն.
 Door ash-khar-hees kha-gha-ghoo-tyoon.
 A-me-na-soorp Yer-ror-too-tyoon;
- 3 Ա-րի Աստ-ուած Հար-ցնն մե-րոց.
 որ ս-պա-ւէնդ ես նե-ղե-լոց:
 A-ree Asd-vadz har-tsun me-rots;
 vor a-ba-vent yes ne-ghe-lots.
- 4 Եւ Հի-ւան-դոց բը-ժըշ-կու-թիւն.
 նըն-չե-ցե-լոց ալ-քա-յու-թիւն:
 Yev hee-van-tats pu-zhush-goo-tyoon;
 nun-chn-tse-lots ar-ka-yoo-tyoon.
- 5 Հառ յօգ-նու-թիւն ծա-ռայ-ից քոց.
 լիբ օգ-նա-կան ազ-գիս Հա-յոց:
 Has hok-noo-tyoon dza-ray-ects kots;
 ler ok-na-gan az-kees Ha-yots.
- 6 Տէր ո-ղոր-մեա. Տէր ո-ղոր-մեա.
 շնոր-հիւ ա-ւուրա մեզ ո-ղոր-մեա:
 Der vo-ghor-mya; Der vo-ghor-mya;
 shnor-heev a-voors mez vo-ghor-mya.
- 7 Տէր ո-ղոր-մեա. Տէր ո-ղոր-մեա.
 Յի-սուս Փըր-գիչ մեզ ո-ղոր-մեա:
 Der vo-ghor-mya; Der vo-ghor-mya;
 Hee-soos Pur-geech mez vo-ghor-mya.



St. Matthew • Սուրբ Մատթեոս • Soorp Matteos



St. Mark • Սուրբ Մարկոս • Soorp Margos



St. John • Սուրբ Յովհաննէս • Soorp Hovhannes




St. Luke • Սուրբ Լուկաս • Soorp Ghoogas



BOOKS
OF THE
OLD TESTAMENT

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ



BOOKS OF THE
NEW
TESTAMENT

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ
ԳԻՐՔԵՐ

Genesis
Dzunoontk
ՄՅՈՒՆՈՒԲ
Exodus
Yelk
ԻԻԲ
Leviticus
Ghovdagon
ՊԵՄԱԿԻՄՈՒ
Numbers
Teovk
ՔԻԻԲ
Deuteronomy
Yergorloomun Orlnatz
ՆԻԿԻՆՊԻՆՈՒՄՈՒ ՕՐԻՆԱՅ
Joshua
Hesoo Navyn
ՍԻՍՈՒ ՆԱԽԻՍՅ
Judges
Tadavork
ԴԱՄԱՆՈՐԲ
Ruth
Hrool
ՀՈՐՈՐ
1 Samuel
I Takavorootyantz
Ա. ԹԱՎՈՐՈՐՅԱՆԻ
2 Samuel
II Takavorootyantz
Բ. ԹԱՎՈՐՈՐՅԱՆԻ
1 Kings
III Takavorootyantz
Գ. ԹԱՎՈՐՈՐՅԱՆԻ
2 Kings
IV Takavorootyantz
Դ. ԹԱՎՈՐՈՐՅԱՆԻ
1 Chronicles
I Munnalzortatz
Ա. ԱՄԱՆՆՈՐՅԱՆԻ
2 Chronicles
II Munnalzortatz
Բ. ԱՄԱՆՆՈՐՅԱՆԻ
Ezra
Yezr
ԵՅՐ
Nehemiah
Neyomi
ՆԵԻՄԻ
Esther
Yester
ԵՍԵՐ
Job
Hop
ՕՊ
Psalms
Kirk Saghmosatz
ԿԻՐԻ ՍԱԳՄՈՍԱՏ
Proverbs
Aragk Soghomonl
ԱՐԱԿԻ ՍՈՊՈՒՄՈՒ

Ecclesiastes
Jhoghovogh
ԺՈՂՈՎՈՂ
Song of Solomon
Yerk Yerkotz
ԵՐԿ ԵՐԿՈՅ
Isalah
Yesayi
ԵՍԱԻԻ
Jeremlah
Yeremya
ԵՐԵՄԻԱ
Lamentations
Voghpk Yeremya
ՈՐԲ ԵՐԵՄԻԱ
Ezekiel
Yezekiel
ԵԶԵԿԻԵԼ
Daniel
Tanyel
ԴԱՆԻԵԼ
Hosea
Ovsayah
ՈՎՍԱԻԱ
Joel
Hovel
ՅՈԵԼ
Amos
Amovs
ԱՄՈՍ
Obedlah
Aptyoo
ՍԵԴԵԼԱ
Jonah
Hovnan
ՅՈՎՆԱՆ
Micah
Mookyah
ՄԻԿԵ
Nahum
Navoom
ՆԱՈՒՄ
Habakkuk
Anpagoom
ԱՆՔԱԳՈՄ
Zephanlah
Soponyah
ՍՈՓՈՆԻԱ
Haggai
Ankoos
ԱՆԿՈՍ
Zechariah
Zakarya
ՅԵՐԵՄԻԱ
Malachi
Maghakya
ՄԱԳԿԱԿԱ

1 Esdras
I Yezras
Ա. ԵՅՐԱՍ
2 Esdras
II Yezras
Բ. ԵՅՐԱՍ
Tobit
Dovpit
ՏՈՒԻԻԲ
Judith
Hoodith
ՅՈՒԴԻԻԹ
Maccabees I, II, III
Magapayotzik I, II, III
ՄԱԿԱՊԱՅՈՒԿԻԻԻԻ Ա, Բ, Գ
Wisdom of Solomon
Imasdoolyoon Soghomonl
ԻՄԱՏՈՒԼՅՈՒՆ ՍՈՊՈՒՄՈՒ
Sirach (Ecclesiasticus)
Sirak
ՍԻՐԱԿ
Baruch
Parook
ՔԱՐՈՒԿ
Song of the 3 Youths
Orhnootyoon
Yerliz Manganiz
ՕՐԻՆՈՐՔԻՆ
ՍԵՐԵՂ ՄԱՆԿԱՆՅ
Susanna
Tanyel XIII
ԴԱՆԻԵԼ Գ. ԺԳ.
Bel and the Dragon
Tanyel XIV
ԴԱՆԻԵԼ Դ. ԺԳ.
Prayer of Manasseh
Aghotk Manaseyi
ԱՂՈՐԲ ՄԱՆԱՍԻ

Matthew
Mateos
ՄԱՏԻՍԵՍ
Mark
Margos
ՄԱՐԿՈՍ
Luke
Ghoogas
ԳՆՈՂԱՍ
John
Hovhannes
ՅՈՒՆԱՆՆԻՍ
Acts
Kordzk Arakelotz
ԳՈՐԾՔ ԱՆՏՈՒՊՅԱՆ
Romans
Hrovmayetzvotz
ՀՐՈՎՄԱՅԵՏՎՈՅ
1 Corinthians
I Goruntatzis
Ա. ԿՐԻՏՅԱՆԻ
2 Corinthians
II Goruntatzis
Բ. ԿՐԻՏՅԱՆԻ
Galatians
Kaghadatzis
ԳԱԳԱՆՅԱՆԻ
Ephesians
Yepesatzis
ԵՓԵՍՅԱՆԻ
Philippians
Pilibelzis
ՓԻԼԻՊՍՅԱՆԻ
Colossians
Goghosatzis
ԿՈՂՈՍՅԱՆԻ
1 Thessalonians
I Tesaghonigetis
Ա. ԹԵՍԱԼՈՆԻՏԻԿԻՆԻ
2 Thessalonians
II Tesaghonigetis
Բ. ԹԵՍԱԼՈՆԻՏԻԿԻՆԻ


1 Timothy
I Dimoteos
Ա. ՏԻՄՈԹԵՍ
2 Timothy
II Dimoteos
Բ. ՏԻՄՈԹԵՍ
Titus
Didos
ՏԻՏՈՍ
Philemon
Pilemon
ՓԻԼԻՄՈՆ
Hebrews
Yeprayetzis
ԵՐՊՐԱՅԵՏԻՍ
James
Hagop
ՅԱԿՈԲ
1 Peter
I Bedros
Ա. ՊԵՏՐՈՍ
2 Peter
II Bedros
Բ. ՊԵՏՐՈՍ
1 John
I Hovhannes
Ա. ՅՈՒՆԱՆՆԻՍ
2 John
II Hovhanne
Բ. ՅՈՒՆԱՆՆԻՍ
3 John
III Hovhanne
Գ. ՅՈՒՆԱՆՆԻՍ
Jude
Hootah
ՅՈՂԱ
Revelation
Haydnoolioc
ՅՆՊՈՆՈՐՅԱՆԻ

Հիսուսի Տասներկու Առաքիլները

Ամբր. 10:1-4 Ամբ. 3:16-19



Արմեն Պետրոս



Հիսուս



Հովհաննէս

Հիսուսի Առաքիլները

Հիսուս իր աշակերտներին ընդրեց Առաքիլներ
 Առաջին շորս անշնչի էին պարզ ջիւղորներ
 Արմեն Պետրոս, Անդրեաս, Հովհաննէս եւ Հակոբոս
 Երկուստեան կոչուած թովմար, շաւր քիւրյուսը,
 Ալփիկոս Սրբիս Ղեւր, Բաշեաւոր Սարգիստը,
 Շարաւաղէր կոչուած Բարդուղիմէոս,
 Արմեն Շարաւաղայուց, Ալփիկոս Սրբիս Հակոբոս,
 Յասմէկը եւ Ղեւրիս Հակոբ Թադէոս,
 Իսկ վերջինը Հակոբ Եւ կարիւրացի,
 Գանձապանը այս խումբին, որ Սարգիս Հիսուսը



Աննայիկա



Թովմաս



Փիլիպպոս



Ամբր. Բիւս



Հակոբ Եւ կարիւրացի



Թադէոս



Հակոբոս



Բարդուղիմէոս



Արմեն Շարաւաղայուց



Հակոբոս

Ալփիկոս Սրբիս

Աւստումնազանց էր բանում
 Այս Բարդուղիմէոսը ԳԵ կարգանք

Ամբր. 10:1-4
 Ամբ. 3:16-19
 Ղուկաս 6:12-16
 Հովհաննէս 1:35-51

Այս աղօթքը գրուած է մեր եկեղեցոյ ամենէն գրաւիչ դէմքերէն Ս. Ներսէս Շնորհալի կողմէ, որ Հայոց Կաթողիկոսն էր 1166-1173ի շրջանին: Բացի իր սրբանուէր կեանքէն եւ կաթողիկոսական բազմաթիւ գահակալութենէն, Ս. Ներսէս Շնորհալի եղաւ աստուածաբան, բանաստեղծ եւ երաժիշտ հոգեւորական մը: Իր հոգեւոր բանաստեղծութիւնները դարձան ամենէն շատ սիրուած շարականներն ու աղօթքները մեր եկեղեցոյ՝ պարզ, սրտաբաւ, սրտախօսիկ ու ներշնչալ:

ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎ ԱՆԻՄՔ, որ բարգձմուած է 36 լեզուներու, բերեալ ամենէն ժողովրդականն է իր ստեղծագործութիւններուն մէջ: Ան տեղ գտած է Հայոց եկեղեցոյ ծօրը ժամերգութիւններէն Հանգստեան ժամերգութեան մէջ, որ առհասարակ տեղի կ'ունենայ Մեծ Պահոց Բառաստեղծայ շրջանին: Դարերով արտասանուած այս աղօթքը, այսօր ալ կը պահէ իր քարմութիւնն ու գրաւչութիւնը՝ որպէս մարդկային հոգիի բխում: 24 համարներէ բաղկացած այս աղօթքով, Ս. Ներսէս Շնորհալի թախ կը խոստովանի Աստուածութիւնը՝ Սուրբ Արարողութեամբ արտայայտուած, որմէ ետ կ'անցնի հաւատացեալին ապրումներուն եւ մարդկային տկարութիւններուն: Աստուած է մարդ էակին միակ ապաւէնը եւ պահապանը «ի տուէ եւ ի գիշերի» եւ ամէն տեղ: Ամենողորմ Տիրոջ կ'ուղղէ իր բոլոր խնդրանքները՝ մարդկային յանցանքներու եւ մեղքերու բողոքիւն հայցելու համար, ինչպէս նաեւ ինքզինք զօրացնելու կեանքի վերականգնումներու եւ հոգեկան բուրբանքի պարագաներուն:

The prayer, "In Faith I Confess," was written by St. Nerses Shnorhali (the Gracious), one of the most admired figures in the Armenian Church. St. Nerses was Catholicos of the Armenian Church from 1166 to 1173. Besides his saintly life and productive catholicos reign, St. Nerses Shnorhali was a noted theologian, poet, and musician. His spiritual poems are the most beloved hymns and prayers: simple, heartfelt, and inspiring.

This prayer, which has been translated into 36 languages, is probably the most popular of all his writings. It is incorporated in the *Evening Rest Service* (Hankēsidian Jamerkootyoon), which is performed during the Lenten period. Recited for centuries, "In Faith I Confess" still retains its freshness and appeal as a genuine expression of the human soul. Comprised of 24 verses, St. Nerses Shnorhali confesses the Godhead revealed in the Trinity, and expresses the human weaknesses felt by the faithful.

God is the only refuge and guardian of all human creatures everywhere at all times. St. Nerses beseeches the Merciful God, asking for forgiveness of our sins, and for His grace to strengthen us in confronting and overcoming our spiritual weaknesses.

Keep this prayer book near you. Read it and experience the Divine presence through your faith and let it be a source of strength and guidance for your life.

1 NOTE: Each verse of the prayer is printed in classical Armenian, modern Armenian, English transliteration, and English translation.

Հաւաստով խոստովանիմ
Եւ Երկիրպազանիմ քեզ՝
Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի,
Անեղ եւ անմահ բնութիւն,
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս:



Havadov khosdovanim
Yev yergirbakanem kez
Hayr yev Vorti yev Soorp Hoki,
Anegh yev anmah pnootyoon,
Ararich hreshdagats yev martgan
Yev amenayn yeghelots
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

Հաւատով խոստովանիմ
 Եւ երկիրապապանեմ քեզ
 Անբաժանելի յոյս,
 Միանական Սուրբ Երրորդութիւն
 Եւ մի Աստուածութիւն.
 Արարիչ յուսոյ եւ հայածիչ խաւարի,
 Հայածեալ ի հոգւոյ իմմէ
 Զխաւար մեղաց եւ անգիտութեան,
 Եւ յուսաւորեալ զմիտս իմ
 Ի ժամուս յայսմ իկ
 Աղօթել քեզ ի հաճոյս,
 Եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ.
 Եւ ողորմեալ քո արարածոց
 Եւ ինձ բազմամեղիս:

Հայր Երկնաւոր, Աստուած Ճշմարիտ,
 Որ առաքեցեր զՍրբիդ քո սիրելի
 Ի ինչիւր մոլորեալ ոչխարին.
 Մեղայ յերկինս եւ առաջի քո.
 Ընկալ զիս որպէս զանառակ որդին,
 Եւ զզեցո ընձ զպատմութեանս զառաջին,
 Զոր մերկացայ մեղօք.
 Եւ ողորմեալ քո արարածոց
 Եւ ինձ բազմամեղիս:

Որդի Աստուծոյ, Աստուած Ճշմարիտ,
 Որ խոնարհեցար ի Հայրական ծոցոյ,
 Եւ առեր մարմին
 Ի Սրբոյ Կուսէն Մարիամայ.
 Վասն մերոյ փրկութեան խաչեցար,
 Թաղեցար եւ յարեար ի մեռելոց.
 Եւ համբարձար փառօք առ հայր.
 Մեղայ յերկինս եւ առաջի քո.
 Յիշեալ զիս որպէս զաւազակն
 Յորժամ զաս արքայութեամբ քով.
 Եւ ողորմեալ քո արարածոց
 Եւ ինձ բազմամեղիս:

Havadov khosdovanim
 Yev yergirbakanem kez,
 Anpajaneli looys
 Miasnagan soorp yerortootyoon
 Yev mee asdvadzootyoon.
 Ararich looso Yev haladzich khavari
 Haladzya ee hokvo eemme
Ezkhavar meghats yev ankidootyuan,
 Yev loosavorya ezmidēs eem
 Ee jamoos haysmig
 Aghotel kez ee hadjooys
 Yev ēntoonel ee ken ēzkhēntērvadzēs eem,
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Hayr yergnavor Asdvadz djēshmarid,
 Vor araketser zortit ko sireli
 Ee khēntir moloryal vochkharin,
 Megha hergins yev arachi ko
 Engal zees vorbes zanarag vortin
 Yev ēzketso eents ēzbadmoodjanēn zarachin,
 Zor mergatza meghok,
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Vorti Asdoodzo Asdvadz djēshmarid,
 Vor khonarhetsar ee hayragan dzotso
 Yev arer marmin
 Ee Sērho Goossen Maryama
 Vasēn mero pērgootyan khachetsar,
 Taghetsar yev haryar ee merelots.
 Yev hampartsar parok ar Hayr.
 Megha hergins yev arachi ko
 Hishya zees vorbes zavazagēn
 Horjam kas arkayootyamp kov.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Հողի Աստուծոյ, Աստուած նշմարիտ,
 Որ իջիւ ի Յորդանան եւ ի վերնաստունն,
 եւ լուսաւորեցիւր զիս
 Մկրտութեամբ Սուրբ անազանին.
 Մեղայ յերկինս եւ առաջի քո.
 Մաքրեա զիս վերասին
 Աստուածային հրով քով
 Որպէս հրեղէն լեզուօք Սուրբ զառաքեալսն.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ բազմամեղիս:

Անեղ Բնութիւն,
 Մեղայ քեզ մտօք իմովք,
 Հողով եւ մարմնով իմով,
 Մի յիշեր զմեզս իմ զառաջինս
 Վասն անուանդ քում սրբոյ.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ բազմամեղիս:

Տեսող ամենայնի,
 Մեղայ քեզ խորհրդով,
 Բանիւ եւ գործով.
 Ձեռեա գծեալսիր յանցանաց իմոց,
 եւ գրեա գանուն իմ
 Ի դպրութեան կենաց.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ բազմամեղիս:

Hoki Asdoodzo Asdvadz djēshmarid
 Vor eecher ee hortanan yev ee vernadoonēn
 Yev loosavoretser zees
 Mēgērdootyamp soorp avazanin
 Megha hergins yev arachi ko.
 Makrya zees versdin
 Asdvadzayin hrov kov,
 Vorbes hregghen lezvok Soorp zarakyalsēn
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Anegh pnootyoon,
 Megha kez mēdok eemovk,
 Hokvov yev marmnov eemov,
 Mee hisher ēzmeghēs eem zarachinēs
 Vasēn anvanēt koom sēpo
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Desogh amenayni
 Megha kez khorhērtov,
 Paniv yev kordzov.
 Chēnchya ēztserakir hantsanats eemots
 Yev kērya zanoon eem
 Be tēbrootyān genats
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Բննող գաղտնեաց,
 Մեղայ զեզ կամաւ եւ ակամայ,
 Գիտութեամբ եւ անգիտութեամբ,
 Թողութիւն շնորհեաւ մեղաւորիս,
 Զի ի ծննդենէ Սուրբ աւագանին
 Մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ
 Առաջի Աստուածութեանդ քո,
 Զգայարանօք իմովք
 Եւ ամենայն անդամօք մարմնոյս.
 Եւ ողորմեա քո արարածոց
 Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ամենախնամ Տէր,
 Դիր պահապան աչաց իմոց
 Զերկիւղ քո սուրբ
 Ոչ եւս հայիլ յայրատ,
 Եւ ականջաց իմոց
 Ոչ ախորժեւ լսել զբանա չարութեան,
 Եւ բերանոյ իմոյ
 Ոչ խօսել զստութիւն,
 Եւ սրախ իմոյ
 Ոչ խորհել զչարութիւն,
 Եւ ձեռաց իմոց
 Ոչ գործել զանիրաւութիւն,
 Եւ ոտից իմոց
 Ոչ ղնալ ի ճանապարհս անօրհնութեան.
 Այլ ուզեա զչարժումն սոցա
 Լինել միշտ
 Ըստ պատուիրանաց քոց յամենայնի.
 Եւ ողորմեա քո արարածոց
 Եւ ինձ՝ բազմամեղիս:

Հուր կենդանի, Քրիստոս,
 Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր,
 Բորբոքեա յանձն իմ,
 Զի այրեսցէ զաղս հոգւոյ իմոյ,
 Եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց,
 Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ,
 Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո
 Ի սրտի իմում.
 Եւ ողորմեա քո արարածոց
 Եւ ինձ՝ բազմամեղիս:

Kēnogh kaghdneyats
 Megha kez gamav yev agama,
 Kidootyamp yev ankidootyamp,
 Toghootyoon shēnorya meghavoris,
 Zee ee dzēnēntene Soorp avazandin
 Minchev tsaysor meghootsyal em
 Arachi asdvadzootyanēt ko
 Ēzkayaranok eēmovk
 Yev amenayn antamok marmnooys.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Amenakhēnam Der,
 Teer bahaban achats eemots
 Zergyoogh ko soorp
 Voch yevēs hayil hayrad,
 Yev aganchats eemots
 Voch akhorjel lēsel ēspanēs charootyan,
 Yev perano eemo
 Voch khosel ēzsēdootyoon,
 Yev sērdi eemo
 Voch khorhel ēzcharootyoon,
 Yev tserats eemots
 Voch kordzel zaniravootyoon,
 Yev vodits eemots
 Voch kēnal ee djanabarhēs anorenootyan,
 Ayl ooghya ēzsharjoomēn sotsa
 Linel mishd ēsd badyiranats kots hamenayni.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Hoor gentani Krisdos,
 Ēzhoor siro ko zor arger hergir
 Porpokya hantsēn eem,
 Zee ayrestse zaghd hokvo eemo
 Yev sērestse ēzkhighdj mēdats eemots
 Yev makrestse ēzmegehēs marmno eemo
 Yev varestse ēzlooys kidootyan ko
 Ee sērdi eemoom.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Իմաստութիւն չօր՝ Յիսուս,
 Տուր ինձ իմաստութիւն,
 Զբարիս խորհել եւ խօսել եւ գործել
 Առաջի քո յամենայն ժամ.
 Ի շար խորհրդոց, ի բանից
 եւ ի գործոց փրկեա զիս.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ՝ բազմամեղիս:

12

Կամեցող բարեաց, Տէր կամարար,
 Մի թողուր զիս
 ի կամս անձին իմոյ գնալ,
 Այլ առաջնորդեա ինձ
 Լինել միշտ ըստ կամաց քոց բարեօիրաց.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ՝ բազմամեղիս:

13

Արքայ Երկնաւոր,
 Տուր ինձ զարքայութիւն քո,
 Զոր խոստացար սիրելեաց քոց.
 եւ զօրացո գսիրտ իմ
 Ատել զմեղս եւ սիրել զքեզ միայն
 եւ առնել զկամս քո.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ՝ բազմամեղիս:

14

Խնամող Արարածոց,
 Պահեա նշանաւ խաչի քո
 Զհոգի եւ զմարմին իմ
 Ի պատրանաց մեղաց,
 Ի փորձութեանց դիւաց
 եւ ի մարդոց անիրաւաց,
 եւ յամենայն փտանդից
 Հողւոյ եւ մարմնոյ.
 եւ ողորմեա քո արարածոց
 եւ ինձ՝ բազմամեղիս:

Emasdootyoon hor hisoos
 Door eents eemasdootyoon
 Ēzparis khorhel yev khosel yev kordzel
 Arachi ko hamenayn jam.
 Ee char khohērtots, ee panits
 Yev ee kordzots pērgya zees.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

12

Gametsogh paryats der gamarar,
 Mee toghoor zees
 Ee gamēs antsin eemo kēnal,
 Ayl arachnortya eents
 Linel mishd ēsd gamats kots paresirats.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

13

Arka Yergnavor
 Door eents zarkayootyoon ko
 Zor khosdatsar sirelyats kots,
 Yev zoratso ēzsird eem
 Adel ēzmeghēs yev sirel ēzkez miayn,
 Yev arnel ēzgamēs ko.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmamghis.

14

Khēnamogh Araradzots
 Bahya nēshanav khachi ko
 Ēzhoki yev ēzmarmin eem
 Ee badranats meg hats
 Ee portsootyants tivats
 Yev ee märtots aniravats
 Yev hamenayn vēdankits
 Hokvo yev marmno.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Պակասան Ամենայնի, Բրիստոս,
Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ,
Ի տուէ եւ ի գիշերի,
Ի նստիլ ի սան,
Ի գնալ ի ճանապարհ,
Ի ննջել եւ ի յառնել,
Զի մի երբեք սասանեցայց,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս

16

Աստուած իմ,
Որ բանաս զձեռն քո
Եւ ընու զամենայն արարածս
Ողորմութեամբ քով,
Քեզ յանձն առնեմ զանձն իմ,
Դու հողա եւ պատրաստեա
Զպէսս հողոյ եւ մարմնոյ իմոյ,
Յայսմհետէ մինչև յաւիտեան,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս

17

Դարձուցիչ Մոլորելոց,
Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց
Ի բարի սովորութիւն.
Եւ բեւեռեա ի հոգի իմ
Զսոսկալի օր մահուն
Եւ զերկիւզ գեհնոյն,
Եւ զսէր արքայութեանն,
Զի զղջացայց ի մեղաց
Եւ գործեցից զարդարութիւն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս

18

Աղբիւր Անմահութեան,
Աղբերացո ի սրտէ իմմէ
Զարտասուս ապաշխարութեան
Որպէս պոռնկին,
Զի լուացից զմեզս անձին իմոյ
Յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս

Bahaban amenayni krisdos
Ach ko hovani litsi ee vera eem
Ee dēve yev ee kisheri,
Ee nēsdil ee dan,
Ee kēnal ee djanabar
Ee nēnchel yev ee harnel,
Zee mee yerpek sasanetsayts,
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

16

Asdvadz eem
Vor panas ēztserēn ko
Yev lēnoos zamenayn araradzēs
Voghormootyamp kov,
Kez hantsēn arnem zantsēn eem.
Too hoka yev badrasdya
Ēzbedēs hokvo yev marmno eemo
Haysēmhede minchev havidyan
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis

17

Tartsootsich molorelots
Tartso zees ee char sovorootyants eemots
Ee pari sovorootyoon,
Yev peverya ee hoki eem
Ēzsosgali or mahoon
Yev zergyoogh kehenooyn
Yev ēzser arkayootyanēn,
Zee zēghchatsayts ee meghats
Yev kordzetsits zartarootyoon
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

18

Aghpyoor anmahootyan
Aghperatso ee sērde eemme
Zardasoo abashkharootyan
Vorbes bornēgin
Zee lēvatsits ēzmegehēs antsin eemo
Haragh kan zelaneln eem hashkharhes
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

Պարզեւիչ Ողորմութեան,
Պարզեւեա ինձ ուղղափառ հաւատով
եւ բարի գործով,
եւ Սուրբ ճարմնոյ եւ արեան քո
Հաղորդութեամբ դալ առ քեզ.
եւ ողորմեա քո արարածոց,
եւ ինձ բազմամեղիս:

20

Բարերար Տէր,
Հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս՝
Բաղցրութեամբ աւանդել զհոգի իմ,
եւ անխռով անցուցանել
Ընդ չարութիւն այսոցն,
Որ են ի ներքոյ երկնից.
եւ ողորմեա քո արարածոց
եւ ինձ բազմամեղիս:

21

Լոյս նշմարիտ, Քրիստոս,
Արժանաւորեա զհոգի իմ
Ուրախութեամբ տեսանել
Զլոյս փառաց քոյ
Ի կոյման աւուրն,
եւ հանդիլ յուսով բարեաց
Յօթեանս արդարոց,
Մինչեւ յօր մեծի դարստեան քո.
եւ ողորմեա քո արարածոց
եւ ինձ բազմամեղիս:

22

Դատաւոր Արդար,
Յորժամ դաս փառօք Հօր՝
Դատել զկենդանիս եւ զմեռեալս,
Մի մտաներ ի դատաստան
Ընդ ծառայի քում,
Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն,
եւ լսելի արա ինձ
Զերանուէտ կոչումն արդարոց
Յերկնից արքայութիւնդ.
եւ ողորմեա քո արարածոց
եւ ինձ բազմամեղիս:

Barkevich voghormootyan
Barkevya eents ooghapar havadov
Yev pari kordzov
Yev soorp marmno yev aryan ko
Haghortootyamp kal ar kez.
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

20

Parerar Der,
Hreshdagi parvo hantsen arastses zeess
Kaghtsrootyamp avantel ezhoki eem,
Yev ankhetrov antsootsanel
Ent charootyoon aysotsen
Vor en ee nerko yergnits
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

21

Looy's djeshmarid krisdos,
Arjanavorya ezhoki eem
Oorakhootyamp desanel
Ezlooy's parats kots
Ee gochman avoorn
Yev hankchel hoosov paryats
Hotevanes artarots
Minchev hor medzi kalēsdyan ko.
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

22

Tadavor artar
Horjam kas parok hor
Tadel ezhgentanis yev ezmeryalēs
Mee mēdaner ee tadasdan
Ent dzarayi koom,
Ayl pērgya zeess
Ee havidenagan hērooy'n
Yev lēseli ara eents
Zeranaved gochoomēn artarots
Hergnits arkayootyoonēt.
Yev voghormya ko araradzots
Yev eents pazmameghis.

Ամենողորմ Տէր,
 Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ,
 Իմոց եւ օտարաց,
 Մանօթից եւ անծանօթից,
 Կենդանեաց եւ մեռելոց.
 Ենորհեա եւ թշնամեաց իմոց
 Եւ ատելեաց զթողութիւն,
 Որ առ իս յանցանայն,
 Եւ դարձո գնտա ի շարեացն,
 Զոր ունին վասն իմ,
 Զի ողորմութեան քու՛մ արժանի եղիցին.
 Եւ ողորմեա քո արարածոց
 Եւ ինձ բազմամեղիս:

Փառաւորեալ Տէր,
 Ընկալ զաղաչանս ծառայիս քո,
 Եւ կատարեա ի բարի վիճակդուծս իմ,
 Բարեխօսութեամբ՝
 Սրբուհւոյ Աստուածածնին
 Եւ Յովհաննու Սկրտչին,
 Եւ Սրբոյն Մտեփանոսի Նախավկային
 Եւ Սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,
 Եւ սրբոց Առաքելոց, Մարգարէից,
 Վարդապետաց, Մարտիրոսաց,
 Հայրապետաց, Ծգնաւորաց,
 Կուսանաց, Միանձանց
 Եւ ամենայն սրբաց քոց
 Երկնաւորաց եւ երկրաւորաց.
 Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն՝
 Անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ,
 Յաւիտեանս յաւիտենից ԱՄԷՆ:



Amenoghorm der
 Voghormya amenayn havadatselots ee kez
 Eemots yev odarats
 Dzanotits yev andzanotits
 Gentanyats yev merelots.
 Shēnorya yev tēshnamyats eemots
 Yev adelyats ēztoghootyoon
 Vor ar ees hantsanatsēn ,
 Yev tartso ēznosa ee charyatsēn
 Zor oonin vasēn eem
 Zee voghormootyan koom arjani yeghitsin.
 Yev voghormya ko araradzots
 Yev eents pazmameghis.

Paravoryal Der
 Engal zaghachanēs dzarayis ko
 Yev gadarya ee pari ezkhēntrvadzēs eem
 Parekhosootyamp srpooohvo Asdvadzadzmin
 Yev Hovhannoo Mēgērdchin
 Yev sērpooyn Esdepanosi Nakhavēgayin
 Yev sērpooyn Krikori mero Loosavorchin
 Yev sērpots arakelots, markareyits,
 Vartabedats, mardirosats,
 hayrabadats,
 Djeknavorats, goossanats, miantants
 Yev amenayn sērpots kots
 Yergnavorats yev yergnavorats.
 Yev kez park yev yergēbakootyoon
 Anpajaneli soorp yerortootyanēt
 Havidyanēs havidenits, Amen.

PRONUNCIATION KEY

- a – as in father
- dj – as in Jack
- e – as in met
- ē – as in alone
- g – as in go
- gh – Paris (French pronunciation)
- i – as in Casino
- j – as in Zhivago
- kh – Bach (German pronunciation)
- ts – as in Tsigan


ՄՈՍԱՎԱՌՈՒԹԻՒՆ և ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ

Մեր եկեղեցւոյ նուիրական սովորութիւններէն մէկն է մոռ վառել Սրբոց և Տէրունական նկարներու առջեւ: "ԵՍ ԵՄ ԱՇԽԱՐ ՀԻ ԼՈՅԱԸ, ՈՎ ՈՐ ԻՆՏԻ ԿԸ ՀԵՏԵՒԻ ԼՈՅՍ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ" (Յովիէաննէս 8:12) Մոմարվաութիւնը մեզի կը յիշեցնէ մոմին հալիլը, տպառունը և սիրս կողմէ տարււրոյս տալու կեանքին իմաստը: Մոմերը վառելէ եւ տեղատրելէ յետոյ, կրնանք աղօթք մը ըսել ձեր սրտի փառիարքներուն եւ ձեր սիրելիներուն համար եւ ապա գրաւել ձեր տեղերը:




LIGHTING OF CANDLES


One of the devotional practices of the Armenian Church is the beautiful custom of lighting candles in front of the Holy Icons. It is customary to make a donation when you receive them. "I AM THE LIGHT OF THE WORLD, HE THAT FOLLOWED ME SHALL HAVE LIGHT:" John 8:12 As the candle burns, it symbolizes the Christian devotional life of giving, hence, through serving the faithful gives light. "FAITH and WORKS go hand in hand". James 2:26. As you give, you grow and receive accordingly. Make the sign of the cross, say a short prayer and then take your place.




1. ANOON HOR (In the name of the Father)




2. YEV VORTVO (and of the Son)



3. YEV HOKVOOYN (and of the Holy)



4. SURPO (Spirit)



5. Amen

ԽԱՉԱԿԱՐԵԼՈՒ ՉԵՒԸ

Պէտք է միացնել բթամատը, ցուցամատը և միջնէմատը. փակել մատնեմատն ու ձկոյթ մատը ավին մէջ, ապա, երեք մատներու ծայրով դպչիլ նախ ճակատին մէջտեղը, ապա կոյրծքի կեղրոնը, յետոյ ձախ և վեջապէս աջ ուտերը, օրմէ ետքը բանալ ձեռքը եւ զայն դնելսրտին վրայ:

TO MAKE THE SIGN OF THE CROSS

Join together your thumb, index and middle fingers at the tips. Fold back the ring and little fingers upon the palm. Touch the forehead, the middle of the chest, then touch the left and right sides near each shoulder. Then open your hand and put it on your heart.

ԵՐԲ ՉԵՐ ՏԵՂԵՐ ԿԸ ԳՐԱՒԷՔ

Երբ ձեր տեղերը կը գրաւէք նախ գլխու թէթու խոնարհութիւն մը կ'ընէք, կը խաչակնքէք, ապա ծածուկ "Հայր մեր"ը կ'ըսէք: Այժմ պատրաստ էք մասնակցելու Ս. Պատարագին:

WHEN YOU TAKE YOUR PLACE


Bow your head slightly, make the sign of the cross and silently say the Lord's prayer. You are now ready to participate in the services.

Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ԱՐԱՍԻՆ


Ս. Պատարագի արարտին Հաստացեալները մէկ առ մէկ կը մօտենան պատարագիչ Տէր Հօր, Աւետարանը կը հարմարեն ըսելով. "Յիշեցէ Տէր զամենան պատարագս քո եւ զոխտս քո՝ Նա ընդունելի արասցէ." եւ պատարագիչը կը պատարախանէ. "Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում եւ զամենայն ուխտս քո՝ Նա կատարեացէ":

WHEN THE SERVICE IS OVER


It is almost impossible for the clergyman to come out of the church as in most churches. It takes a long time for our clergy to take off their vestments therefore, instead, people go the clergyman to kiss the gospel and receive his personal greeting and blessing.



When I cross myself I say:




Օրհ. Ա.Ձ. Վերացման Ս. Խաչի Բ. Աւուրն



2օրութիւն սուրբ խաչի զո Քրիստոս որ կանդնեցեր ի վրկութիւն աշխարհի. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:

Քանդի ի սմա բարձրացյոր Աստուած, եւ ի սմա հեղեր զբառուական սուրբ զարիւնդ. սա պահեսցէ զմեզ...


Եւ զբո միւսանկամ զլալուստըդ նշանաւ խաչի զո ցուցեր աշխարհի. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:



Zoroutyoum soorp khachi ko Krisdos vor ganknecer e pergoutyoum asrkharhi. Sa bahesze zmez hamenayn porzoutene.

Kanzi e sma partrazar Asdoiadz yev e sma hegher zbadouagan soorp zarount. Sa bahesze zmez hamenayn porzoutene.

Yev zko mooseankam zkalousdet nshanav khachi ko zouzer ashkharhi. Sa bhesze zmez hamenayn porzoutene.



Վարանայ Խաչի - ԳԶ

Քեզ Քրիստոսի կաթուղիկէ եկեղեցւոյ շնորհողի գյաղթական զայտուական զպատուած ընկալ սուրբ Աշանս, մասուցանեմք գօրհմերգութիւն միշտ ի բարձունս:

Սա կամաւ եռ Քրիստոսս եւ թեօք ամենագօր Սուրբ Հոգւոյն, եւ զասուք հրեշտակաց բռնացեալ եկաւորի ի յեանն Վարագայ բնակիլ ի մեա:

Եկայք ժողովուրդք երկրպագեացուք աստուածային սուրբ Աշանիս համբարձեմք գօհոս ձեր ի սրբութիւն, եւ զբնակեալն ի սմա միշտ փառաւորեացուք:

Holy Cross of Varak - Tone V

Kéz Krisdosee gatonghighe yegeghetsvo shnorhoghee zhaghtagan uzbadvagan zasdvadzungahl soorp nushans, inadootsanemk zorhnerkootyoon mishd ee partsoons.

Sah gamahv ko Krisdos yev tevok amenazor Soorp Hokvooyun, yev tasook hreshdagats trootsyal yegavorec ee lyarun Varaka punageel ee numa.

Yegayk zhoghvoportk yergurbakestsook asdvadzayeen soorp nushanees, hampartsek uzterus tser ee surpootyoon, yev uzpnagyaln ee suma mishd paravorestsook.

ԳԶ-ր Խաչի - ԲԶ

Այսօր խնդրի պատուական փայտ խաչին աւանդեալն ի Գողգոթա, ի ձեռն աստուածատր Դշխոյին. եկայք հաւատացեալք, երկրպագեացուք աստուածային սուրբ Աշանիս:

Այսօր ընծայէ Գողգոթա զձածկեալն ի յերկրի, վերաբերեալ անուշահոտ խնկովք, ի ձեռն երանելւոյն Յուրայի. եկայք հաւատացեալք, երկրպագեացուք աստուածային սուրբ Աշանիս:

Այսօր ի ձեռն փրկական սուրբ խաչին կենսագործի պատանին մեռեալ, եւ ողբայ պանծմայ զկործանումն իւր. իսկ մեք, Քրիստոսի հաւատացեալք, երկրպագեացուք աստուածային սուրբ Աշանիս:

Discovery of the Cross - Tone III

Aysor khuntree badvagan payd khacheen avantyaln ee Koghkotah, ee tsern asdvadzasehr Tushkhoyeen; yegayk havadatsyalk, yergurbakestsook asdvadzayeen soorp nushanees.

Aysor undzayeh Koghkota uzdzadzgyaln ee hergree, veraperyal anooshahod khungovk, ee tsern yeranelvooyun Hoofayec; yegayk havadatsyalk, yergurbakestsook asdvadzayeen-soorp nushanees.

Aysor ee tserun putgagan soorp khacheen genakordzee badahoon meryal, yev voghpah sadanah uzgordzanoomun yoor; isg mek, Krisdosee havadatsyalk, yergurbakestsook asdvadzayeen soorp nushanees.

1. the roman cross. 2. the old testament mark "T" on gods people and on the door posts at passover. 3. the armenian cross. 4. the greek cross.

Օրհ. ԲԿ. Վերացման Ս. Խաչի Դ. Աւուրմ

Խաչըն կենարար որ եղև մեզ փրկութիւն. սովաւ ամենեքեան զՔեղ բարեբանեմք:

Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի, եւ զաւազան զօրութեան հաւատոսցելոց. սովաւ ամենեք...

Որ լուստիայլ ծաղմամբ հրաշափառապէս մեղ ցուցաւ ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն. սովաւ ամենեք...

Khachun genarar vor yeghev mez prgootyoon.
Sovav amenekyan zkez pdrepdnemk.

Vor e Hore looso looys jaraghaytyal ee hergree, yev kavazan zorootyán havadatzelotz. Sovav amenek...

Vor loosapayl dsaghmamp hrashaparabes mez tzootzav ee hoknootyoon untem tshnamvooyñ. Sovav amenek...

Ամենայն Սրբոց կամ Համօրէն Մարտիրոսաց
երդերէն՝ ԱԶ

Ճողովեա՛լքս ի յիշատակ սրբոց մարտիրոսացն միարանութեամբ երգե՛լով. օրհնութի՛ւն ի բարձո՛ւնս երկնաւոր թագաւորի՛ց:

Քանզի հեղմամբ արևան սոցա՛ պարտեցա՛, իջնամին, եւ մեծարեա՛լ պա՛րծի Սիւսն երգե՛լով. օրհնութի՛ւն ի բարձո՛ւնս երկնաւոր թագաւորի՛ց:

Դասակցելոցն ընդ զօ՛րոս վերի՛ն զըւարթնոցն յիշատակաւ բերկրեալ, ի սրբութիւ՛ն սոցա երգե՛սցուք. օրհնութի՛ւն ի բարձո՛ւնս երկնաւոր թագաւորի՛ց:



Joghovyalks ee heeshadag srpotz mardeerosatzñ meeapnaootyamp yerkelov. Orhnootyoon ee partzoons yergnavor takavoreet.

Kanzee heghmamp Aryan sotza bardetzav tshnameen yev medsaryal bardsee Seeovn yerkelov. Orhnootyoon ee partzoons yergnavor takavoreet.

Tasagtzelozn unt zorus vereen, zvarntotzn heeshadagav pergryal ee srpootyoon sotza yerkestzook. Orhnootyoon ee partzoons yergnavor takavoreet.

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ MESROB MASHDOTSIN

Ով մեծագործ Մեսրոպ Մաշտոց,
Մեր առաջին բացուած դպրոց:
Մեր առաջին լեզուի տանար,
Լուսապայծառ Հայոց համեար:
*Մրթունքներով մեր մանկական
Քեզ հազար փառք յաւերժական:*



*Ազգ. Կոմ. Բնակարան
Փետր. 9 հայր.
Ապրիլ 10 1897 թ. Երևան*

Ov medzakordz Mesrob Mashdots,
Mer arachin patsvadz tebrots.
Mer arachin lezvi dajar,
Lousabaydzar Hayots hanjar.
*Shertounknerov mer mangagan
Kez hazar park haverjugan.*

Ամէն գիրքդ անձէք նրբագ,
Մեզ Հայ պահող անմար կըրակ:
Դուն մեր մեծ պատկ' Հացիկ գիւղէն,
Մըշոյ գաշտի Բաղդրիկ հողէն:
*Մրթունքներով մեր մանկական
Քեզ հազար փառք յաւերժական:*

Amen kiret antset jerak,
Mez Hay bahogh anmar gerag.
Toun mer medz bab Hatsig kyoughen,
Mcshe tashdi kaghtsrig hoghen.
*Shertounknerov mer mangagan
Kez hazar park haverjugan.*

Սրբոյ Բարձրանշաց - ԱԿ
Որք գարդարեցին տըմօրինարար գիւսաստ անեղին,
Հաստատելով յերկրի ըզգիր կենդանի
Հովուել ըգետ նոր Իսրայէլի.
Երգով Բաղդրուքեան հընչմամբ
Ջաստուած օրհնեցուք:

Vork Zartaretseen dunoreenapar zeemasds aneghccn,
Hasdadelov hergree uzkeer gentance
Hovvel uzhod nor Israyelee;
Yerkov kaghtsrootyan hunchmamp
Zasdvadz orhnestsook.

Որք գերկրաւոր մեծութիւն փառաց յաւար կոչեցին,
Ապաւինելով ի յոյս անմահ փեսայիմ
Ամհառ քանիմ արժանի եղեն.

Vork zergnavor medzootyoon paratz khavar gochetseen,
Abaveenelov ee hooy's annah pcsayeen.
Anjar pancen arzhanee yeghen;

Երգով Բաղդրուքեան հընչմամբ
Ջաստուած օրհնեցուք:

Yerkov kaghtsrootyan hunchmamp
Zasdvadz orhnestsook.

Որք զօրութեամբ Հօր իմաստութեան էին անդի
Հաստատեցին գարոս սըրբոյն Գրիգորի
Թարգմանութեամբ նըշանագրութեան.
Երգով Բաղդրուքեան հընչմամբ
Ջաստուած օրհնեցուք:

Vork zorootyamp Hor eemasdootyany Ehyecn aneghee
Hasdadetseen zator surpooy'n Krikoree
Tarkmanootyamp nushanakrootyan;
Yerkov kaghtsrootyan hunchmamp
Zasdvadz orhnestsook.

Որք նորափեսուր քանի գարդարեալ
Պայծառագեցան եկեղեցիք Հայաստանեայց
Ի ձեռքն սըրբոյն Սահակայ.
Երգով Բաղդրուքեան հընչմամբ
Ջաստուած օրհնեցուք:

Vor norapcdoor paneev zartaryal
Baydzarazketsan yegeghetseek Hayasdanyayts
Ee tserun surpooy'n Sahagah;
Yerkov kaghtsrootyan hunchmamp
Zasdvadz orhnestsook.



Ս. Մեսրոպ Մաշտոցի արձան



Ս. Մեսրոպ Մաշտոցի արձան



Մեսրոպ Մաշտոցի արձան



1) Մի, ինչ սիրուն հըրեշտակներ,
Մախուր ներմակ բուերով,
Կը թռչին միշտ երկինքէն վեր,
Անդադար փառ՝ երգելով:
ԿԲԿ. Անրովբէներ, Քերովբէներ,
Անմեղ, անբիծ հոգիներ,
Կ'որհնեն Տէրը ցերեկ-վիշեր,
Հըլու, ազնիւ, անվիհեր:

2) Գնգոյշ, բարի հրրեշտակներ,
Հըզօր եւ սուրբ ստեղծակներ,
Կ'հրսկեն արթուն մարդոց վերեւ,
Որ պաշտեն Տէրն յարատեւ:

3) Մի, ինչ բարի եւ ալ պսօր,
Տէր Յիսուսի շքնորհիւ,
Թռչիմ երկինք՝ վեր՝ անուց քով,
Օրհնել Յիսուս, փառք տալով:

1) Voh, inch siroon hereshdagner,
Makour jermag teverov,
Ge terchin mishd yerginken vor,
Antatar park yerkelov.

Serovpener, Kerovpener,
Anmegh, anpidz hokinier,
Gorhuen Dereh tsereg-kisher,
Hilou, uzniv, anveher.

2) Kenkoush, pari hereshdagner,
Hezor yev sourp bahagner,
G'hesgen artoun martots vercv,
vor bashden Dern haradev.

3) Voh, inch pari yes al aysor,
Der Hisousi shenorhkov,
Terchim yergink ver anonts kov,
Orhnel Hisous, park dalov.

Աւագանի - ԳԿ

Աստուածածին խորան լուսոյ անվայրարակ
արհիւոյն կեանց, որ եղեր արեւել յարեգակամ
արդարութեան, եւ Աստուծոցս ի խաւարի լոյս
ծագեցար. վասն որոյ ամենեւեամ գեղգ միշտ
մեծացուցանեմք:

Ամապակամ տաճար եւ մարեմի անկիզկի, որ
գանշէջ հուր Աստուածութեանն ի ինչ տարեալ
կրեցեր, որով բնութեանս կիզեալ շիջաւ կրից բաց-
վասն որոյ ամենեւեամ գեղգ միշտ մեծացուցանեմք:

Կեանքանի տապանակ կտակարանաց Աորոյ
ուխտիս, որով ելք յերկիր աւետեաց հարդեալ Հոգւով
ի ինչ տպաւորեալ Թանին. վասն որոյ ամենեւեամ
գեղգ միշտ մեծացուցանեմք:

Feast of Annunciation - Tone VI

Asdvadzadzin khoran loosoh anvayrapag arpvooy
genats, vor yegher arevelk arekagann artarootyan, yev
nusdelotsus ee khavaree looys dzaketsar; vasn oro
amenekyan uzkez mishd medzatsootsanemk.

Anabagan dajar yev morenee angizelcc, vor zanshech
hoor Asdvadzootyanun ee kez daryal greiser, vorov pnootyans
gizyal shecchav grits pots; vasn oro amenekyan uzkez mishd
medzatsootsanemk.

Gentanee dabanag gudagaranats noro ookhdces, vorov
yelk hergeer avedyats hortyal hokvov ee kez dubavoryal
Panecen; vasn oro amenekyan uzkez mishd
medzatsootsanemk.



Նրազարդի Օնեգան - 42

Զամանակի լուսոյ մայր, եւ զքնակարան
ամսկզբնակից Որդւոյն. օրհնութեամբ
մեծացուցանեմք:

Զամիս տօրէնութեամ մայր, եւ զամմաւոր
տանար Աստուծոյ Բանին. օրհնութեամբ
մեծացուցանեմք:

Զքոյրից փրկութեամ մայր, որ զամտանկիւն յէից
ի յարգանդի երարձ. զնա ամենեւեամ օրհնութեամբ
մեծացուցանեմք:

«Ս. ԶԱՍՏՈՒԱԾԱԾԻՆՆ»

1.- Սուրբ զԱստուածածինն
Օրհնութեամբ մեծացուցանեմք:

2.- Աւետաւոր հրեշտակն աւետարաներ
Ըզմնեալ փրկիչն ի սրբոյ կուսէն:

3.- Ասէ ուրախ լի բերկրեալդ.
Քանզի Տէր Տէրանց է ընդ բեզ:

ԶԱՆԳԱԿՆԵՐ

Զանդակներ, զանդակներ,
Սիրուն զանգակներ,
Կը հնչեն անդադար
Նոր տարուան գիշեր.

Զիւնը կը տեղայ սարերուն վրայ
Իսկ կաղանդ պապան սահնակին վրայ
Դէպի մեզ կու գան շարան եղնիկներ
Քաշելով սահնակը, բերելով խաղալիքներ:

Զանդակներ, զանգակներ,
Սիրուն զանգակներ,
Կը հնչեն անդադար
Նոր տարուան գիշեր.

Zanjarec loosoh mayr, yev zpnagaran anusguzpnageets
Vortvooyin; orhnootyamp medzatsootsanemk.

Zanhas dnorenootyan mayr, yev zantsnavor dajar
Asdoodzoh Paneen; orhnootyamp medzatsootsanemk.

Յpoloreets purgootyan mayr, vor zandaneleen heyeets ee
harkantee yeparts; uzna amenekyan orhnootyamp
medzatsootsanemk.

Soorp zasdouazasin
Orhnoutyamp medzazouzanemk.


Avedavor hreshdagn avedaraner
Ezdenial pergichn e srpo gousen.

Ase ourakh ler pergryalt.
Kanzi Der Derantz a gnt kez.

Zankagner, zankagner,
Siroon zankagner,
Ge henchent antatar
Nor darvan keesher

Tzyoone ge degha sareroon vra
Isg Gaghand baban sahnagi vra
Tebi mez gookan sharan yeghnigner
Kashelov sahnage, perelov khaghalikner:

Zankagner, zankagner,
Siroon zankagner,
Ge henchent antatar
Nor darvan keesher




ՆՈՐ ՏԱՐԻ

Հիւսիս արեւելք, հարաւ արեւ մուտք,
Եկէք բարեւենք տօնն է ծառերու ն,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր:

Բաժակները վեր կարմիր գինով լի,
Խմենք ազգերի կենաց սիրով լի,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր:

Թող ոչ մի սրգի սլանդու խաւ չլինի,
Ճամբէն ճամբորդի սեւ թու խ չլինի,
Թող պաւ չլինի եւ ոչ մի տան մէջ,
Թող սւրբախ շողայ օծովսներն անշէջ:
Բաժակները վեր կարմիր գինով լի...

Նոր Տարին բերի աղբիւրներ կարկաչ,
Մեր ծով գաշտերին վարդեր ու կակաչ,
Թէ հազար բլբուլ այս գիշեր երգի,
Էլի, քիչ է քեզ իմ սիրուն երկիր:
Բաժակները վեր կարմիր գինով լի...



ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱ

Կաղանդ Պատլա, Կաղանդ Պատլա,
Սարերուն վրայէն կու գայ,
Լայն բացէք ձեր դւները,
Կաղանդ Պապան ներս թող գայ:

Ճիւղակ մօրուք, ճերմակ մագեր,
Կարմիր հագուստ է հագեր,
Տապրակ մը կոնակին վրայ,
Ձեռքն ուղ դաւաղան մը կայ:

Նուէր կու տայ բարձրներուն,
Ազուոր ծեծ մը շարերուն,
Ուստի տղաք ջանացէք,
Ըլլալ բարի խելօքիկ:
Լա լա լա լա լա լա լա լա լա լա լա

Hyoosoos arevelk, harav arcvmoodk,
Yegck parevyenk donen e dzareroon,
Te hazar pelpool ays keesher yerki,
Eli, keech e kez im siroon yergir:

Pajagnere ver garmir kinov lee
Khemenk azkeri genatz sirov lee,
Te hazar pelpool ays kisher yerki,
Eli, kich e kez im siroon yergir:

Togh voch mi vorti bantookhd chelini,
Jampen jamporti sev tookh chelini,
Togh tzav chelini yev voch mi dan mech,
Togh oorakh shogha ojakhneren anshech
Pajagnere ver garmir kinov lee

Nor darin peri aghpiyrner gargach,
Mer dzov tashderin varter oo gagach,
Te hazar pelpool ays keesher yerki,
Eli, keech e kez im siroon yergir:
Pajagnere ver garmir kinov lee.....



Gaghant Baba, Gaghant Baba,
Sareroon vrayen goo ka,
Layn pazek zer tmere
Gaghant baban ners togh ka:

Jermag morook, jermag mazer,
Garmir hakoosd e haker,
Dobrag me grnagin vra,
Tzerkn ul kavazan me ga:

Never gooda parineroon
Aghvor dzez me chareroon,
Oosdi dghak chanazek
Ullal pari khelokin
La la la la la la la la la la



Տեսէք սիրուն ծննդեան ծառ,
Տեսէք փայլի ինչ պայծառ,
Ոհ, ինչ պիւր հիանալի,
Յիսուս ծնաւ սիրելի:

Ամէն աչքեր խանդով վառին
Բեռնաւորուած սա ծառին:
Ամէն սիրտեր արդ թող ցնծան
Զի ծնաւ Յիսուս Մեսիան:

Յիսուս Փրկիչ, Դու ինչ համար
Երկնից իջար մեր յաշարհ,
Դու որ ինծի կեանք ես տուեր,
Կու տամ սիրազս Գեղ նուէր:

ՇՐԿ ԾՆՆԻԵԱՆ



Desek siroon dzenentyan dzar,
Desek payli inch baydzar,
Voh, inch kisher heeyanali,
Heesoos dznay sireli:

Amen achker khantov vari
Pernavorvadz sa zarin.
Amen sirder art togh zendzan
Zi dznay Heesoor Mesian:

Heesoor prgich, too inch hamar
Yergnitz ichar mer ashkharh,
Too vor indzi gyank yes douer,
Goo dum sirdes kez nouer:

Մսուրին մէջ ցուրտ ու անշուք,
Մերկ անծածկոյթ յարդին վրայ
Փոքրիկ Յիսուսը անշուկ,
Տեսէք, ինչպէս կը դողդողայ:


Հայր Յովսէփը եւ իւր մայրը
Քովը կեցեր են շուարած,
Գորովով լի անուշ գողտրիկ
Աչերն անոր վրայ յառած:

Այրին վերեւ լոյսն է ծաղած,
Երկինք երկիրը կ'ողջունէ.
Մարդիկ հրեշտակ զիրար դրկած
Փառք ի բարձունս կը նուազեն:

Msouri mech tzourd ou anshouk,
Merg anzazgouyt harti vera
Pokrig Heesoos ansheshoug,
Desek, inchbes ge toghtogha:

Hayr hovsepe yev your mayre
Kove gezer yen shouaradz,
Korovov li anoush koghdrg
Achern anor vera haradz:

Ayrin verve louysne dzakaz
Yergink yergire goghchoune.
Martig hreshdag zirar krgadz
Park e parzouns ge nouaken.



ԲԵՐՆԵՆԻ ԱՍՏՂԻՆ

Շողա՛, ո՛վ աստղ, հողիս ու սրբիս մէջ,
 Խաւարն անցնի, բացուի կեանքիս մէջ նոր էջ:
 Հետեւիմ Բեզ, տա՛ր զիս մըտուրն սպառեցի,
 Երկըրպագիմ Յիսուս Մանկան խնկեցի:

Իբրեւ Մելքոն, Գասպար եւ կամ Պողոտասար՝
 Ե՛ս այ պիտի քայլմ երկար ճուր կամ սար,
 Մինչեւ գտնեմ իմ ճանուէլը հոգւոյս,
 Եւ ընծայեմ ոսկի կնդրուի եւ զրմուռս:

Գիշերուան մէջ հովիւներուն պէս, յանկարծ,
 Երնէ կ'ես ալ տեսնեմ Տիրոջ փառքն ծագած,
 Լըսեմ երգը հրեշտակներուն գրարթուն:
 «Փա՛ռք ի բարձունս, եւ ի մարդիկ հաճու-
 թիւն»:

Շողա՛ ուրեմն, ո՛վ աստղ պայծառ, հուսաւոր,
 Արդարութեան, խաղաղութեան լուսաւոր,
 Մինչեւ աշխարհն Բեթղեհէմի Մանուկին
 Երկըրպագէ, յանձնէ իր սիրան ու հոգին:



Shogha ov asdgh, hokis oo serdis mech,
 Khavarn anzni, patzvi gyankis meg nor ech.
 Hedevim kez, dar zeas mesoom bashdeli,
 Yergerbakem Iisoos Mangan khengali:

Eprev Melkon, Kasbar yev gum Baghdasar,
 Yes al bidi kalem yegar zor gum sar,
 Meenchev kednem Emmanuele hokvooyo,
 Yev undzyem vosgi, gntroog yev zmoors:

Keeshervan mech hovivneroon bes, hangardz,
 Yerneg yes al desnem Diroch parkn dzakadz,
 Lsem yerke hreshdagneroon zvartoon.
 "Park ee parzoons, yev ee martig hajootyoon":

Shogha ooremn, ov asdgh bayzar, heravor,
 Artarootyan, khaghaghootyan loosavor,
 Minchev ashkharn Petlehemi Manoogin
 Yergerbake, hanzne ir seerdn oo hokin:


ԱՄԱՆՈՐԻ ԶՆԳՈՒՆ ԶԱՆԳԵՐ

Ամանորի զնգուն զանգեր
 Կրկին հնչեցէք:
 Տնածառին շողան զարդեր՝
 Միրուն, թանկարժէք:
 Կր ժամանէ բարի Արքան՝
 Ծեր Կաղանդ Պապան:

Հնչեն երգեր, սնուչ հուտդ,
 Բուննք մենք չուրջպար,
 Իւրախ երգոր հանդէս ու պար՝
 Ըլլան անպառ:
 Թող միշտ խնդայ բարի Արքան՝
 Ծեր Կաղանդ Պապան:

Բարով Եկար Կաղանդ Պապա,
 Իւրախ երջանիկ,
 Հուէրներով ուրախացուր
 Մանուկներ փոքրիկ:
 Արդէսդի միշտ մնաս արքայ՝
 Թ՛վ Կաղանդ Պապա:

Ամանորի զնգուն զանգեր
 Կրկին հնչեցէք,
 Տնածառին շողան զարդեր՝
 Միրուն թանկարժէք:
 Բարով երթաս, բարի արքայ՝
 ՄԵ՛ր Կաղանդ Պապա:



Amanori zenkoon zanker
 Grgin hnchezek
 Dnazarin shoghan zarter
 Siroon, tangarjek
 Ge jamane pari Arkan
 Dzer Gaghant Baban:

Hnchen yerker, anoush nevak,
 Pernenk menk shoorchbar,
 Oorakh yerker hantes oo bar
 Ullan anesbar
 Togh meeshd khenta pari Arkan
 Dzer Gaghant Baban:

Parov yegar Gaghant Baba,
 Oorakh yerchanig,
 Nvernerov oorakhazoor
 Manoogner pokrig,
 Vorbeszi meeshd mnas arka
 Ov Gaghant Baba:

Amanori zenkoon zanker
 Gergin henchezek,
 Donazarin shoghan zarter
 Siroon tangarjek
 Parov yertas, pari arka
 Mer Gaghant Baba:

Լո՛ւն գիշեր, սո՛ւրբ գիշեր,
 Մով ու ցամաք քնով են խաղաղ,
 Մեղձ կը փայլի աստղը Բեթլեհէմէ,
 Եւ հոռուէն շատ աչքեր կը դրանէ,
 Հոն՝ ուր Փրկիչը ծնոււ (Կրկնէ)


Լո՛ւն գիշեր, սո՛ւրբ գիշեր,
 Երբ մը ահա հովտին վրայ
 Հրեշտակներուն անթիւ խումբը կ'երգէ,
 Երբ՝ որ ցնծման աւետիս կը բերէ,
 «Տէրր, Փրկիչը, եկու» (Կրկնէ)

Լո՛ւն գիշեր, սո՛ւրբ գիշեր,
 Ով դու երկիր, ա՛լ արթնցիր,
 Քու օրհնութիւնդ արդ վեր թող ելլէ,
 «Փառք Աստուծոյ ի բարձունքս» երգէ,
 Ոաղապուծի՛ն աշխարհէ (Կրկնէ)

Loor kisher, soorp kisher.
 Dzov ou tzamak knov yen khaghagh
 Meghm ge payli asdghe Petlehem,
 Yev herouen shad achker ge krave,
 Hon oor prgiche dzenav:
 Hon oor prgiche dzenav:

Loor kisher, soorp kisher.
 Yerk me aha hovdin vera
 Hreshdagneroun antiv khoumpe gerke,
 Yerp vor tzenzman avedis ge pere,
 Dere, prgiche, yegav,
 Dere, prgiche, yegav:

Loor kisher, soorp kisher.
 Ov too yergir, al artnzit,
 Koo orhnoutyount art ver togh yelle,
 Park asdoudzo e parzouns, yerke,
 Khaghaghoutyoun ashkharhi,
 Khaghaghoutyoun ashkharhi.



SILENT NIGHT, HOLY NIGHT

Silent night, holy night,
 All is calm, all is bright,
 Round yon Virgin Mother and Child,
 Holy infant to tender and mild,
 Sleep in heavenly peace,
 Sleep in heavenly peace.

Silent night, holy night,
 Son of God, love's pure light,
 Radiant beams from Thy holy face,
 With the dawn of redeeming grace,
 Jesus, Lord, at Thy birth,
 Jesus, Lord, at Thy birth.

Silent night, holy night,
 Shepherds quake at the sight,
 Glories stream from heaven afar,
 Heav'nly hosts sing Alleluia;
 Christ, the Savior, is born,
 Christ, the Savior is born.

HARK! THE HERALD ANGELS SING

Hark! The herald angels sing,
 Glory to the newborn king;
 Peace on earth and mercy mild,
 God and sinners reconciled.
 Joyful all ye nations rise,
 Join the triumph of the skies:
 With the angelic hosts proclaim,
 Christ is born in Bethlehem.
 Hark! The herald angels sing,
 Glory to the newborn king.

Mild He lays His glory by,
 Born that man no more may die;
 Born to raise the sons of earth,
 Born to give them second birth,
 Ris'n with healing in His wings,
 Light and life to all He brings,
 Hail, the Son of Righteousness!
 Hail, the heav'nborn Prince of Peace!
 Hark! The herald angels sing,
 Glory to the newborn king.

Away in a manger, no crib for a bed,
The little Lord Jesus laid down His sweet head;
The stars in the sky looked down where He lay,
The little Lord Jesus, asleep on the hay.

The cattle are lowing, the poor Baby wakes,
But little Lord Jesus no crying He makes;
I love Thee, Lord Jesus! Look down from the sky
And stay by my cradle till morning.

Be near me, Lord Jesus, I ask Thee to stay
Close by me for ever, and love me, I pray;
Bless all the dear children in Thy tender care,
And take us to heaven, to live with Thee; there.

Joy to the world! The Lord is come:
Let earth receive her King;
Let ev'ry heart prepare Him room
And heav'n and nature sing,
And heav'n and nature sing,
And heav'n and heav'n and nature sing,

Joy to the world! The Savior reigns:
Let men their songs employ;
While fields and floods, rocks, hills and plains
Repeat the sounding joy,
Repeat the sounding joy,
Repeat, repeat the sounding joy.

Ձ Յոսևոսայ

Նիկոլոս - Գ

Խորհուրդ մեծ եւ սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ.
Հովիւքն նրոցն ընդ հրեշտակս,
Տան աւետիս աշխարհի:

Մնաւ Առք արեւայ
Ի Քեղեղեմ քաղաքի.
Որդիք մարդկան օրհնեցէք,
Ջի վասն մեր մարմնացաւ:

Անբաւելին երկնի եւ երկրի
Ի իսմնարարս պատեցաւ.
Ոչ մեկնելով ի Հօրէ
Ի սուրբ այրին բազմեցաւ:



Փայտոսայ Յ

Feast of the Nativity - Tone VIII
Khorhoort medz yev skanchelee
Vor haysm avoor haydnetsav,
Hoveevkn yerken unt hreshdags
Dahn avedis ashkharhee.

Dznav nor arkah
Ee Petghehem kaghakee,
Vorteek martgahn orhnetsek
Zec vasan mer marmnatsav.

Anpaveleen yergnee yev yergree
Ee khantsaroor badetsav,
Voch megnelov ee Horeh
Ee soorp ayreen pazmetsav.



Նիկոլոս


Այսօր սօն է սուրբ ծննդեան, աւետիս.
Տեան մերոյ եւ յայտնութեան, աւետիս:
Այսօր արեւն արդարութեան, աւետիս.
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս:
Այսօր սուրբ Կոյսն անապական, աւետիս.
Մնաւ երկր գամնահ արեւայն, աւետիս:
Այսօր հրեշտակէ յերկնից իջան, աւետիս.
Ընդ մեզ օրհնեն գամնահ արեւայն, աւետիս:
Այսօր դրժոխքըն սարսեցան, աւետիս.
Գունդըլ դիւաց յոյժ տրամեցան, աւետիս:
Այսօր յարքըն կարըկեցան, աւետիս.
Եւ աղանեանքն ուրախացան, աւետիս:

Aysor dohn eh soorp dzununtyan, avedis,
Dyarun meroh yev haydnootyan, avedis.
Aysor arevn artarootyan, avedis,
Yerevetsav ec mech martgan, avedis.
Aysor soorp gooyan anabagan, avedis,
Dzunav yeper zannah arkayn, avedis.
Aysor hreshdaguk hergneets eechan, avedis,
Unt mehz orhnehn zannah arkayn, avedis.
Aysor tuzhokhkun sarsetsan, avedis,
Koentuk tivats hoozh durdmetsan, avedis.
Aysor charkun garugetsan, avedis,
Yev atamyankun oorakhatsan, avedis.

«ՈՎ ԶԱՐՄԱՆՆԱԼԻ»

1.- Ով գարնանայի, խորհուրդ այս մեծ յայտնեալ,
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:

Գետ մի՛ գարիուրիք, Բո Արարիչն Լմ ես,
Եկեալ մկրտիմ եւ յուանամ թգմեղս:



Ov zarmanali, khorhourt ays medz haydnyal.
Ararichn Asdouaz e hortanan yegyal.

Ked mi zarhourir, ko ararichn yem yes,
Ygyal mgrdim yev louanam gzmeghs:


«ԱՅՍՕՐ ԶԱՅՆՆ ՀԱՅՐԱԿԱՆ»

1.- Այսօր ձայնն հայրական,
Յերկնից իջեալ հանոյական,
Միւսեցելոյն Որդոյ վկայ,
Այ յորդորէ, գետ յորդորէ,
Դեռ Յորդանան:

Յորդորական ձայնիւ երգէր
Մեծ կարապետըն Յովհաննէս:

Aysor tzaynn hayragan,
Hergnitz ichyal hajoyagan.
Sirezelouyn vortvo vga,
Ay hortore, kcd hortore
Ked Hortanan:

Hortoragan zayniv yerker
Medz garabedn Hovhanes.



ՔԱՋԵ ՎԱՐՎԱՆ



Ի՞մ հայրենեաց հոգի
Վարդան,
Հոգիս հոգևորդ եղնի
դուրպան-
Որ Տղմուտի ավերի
մաս,
Վ ա թ ս ու ն հ ա զ ա Ր
կարիճներով,
Զարկիր, գարկուտր,
ինկար քաջ-քաջ,
Պարսիկ սիրած ի ձախ
ու աջ:

Ի՞մ հայրենեաց արեւ Վարդան,
Արեւս ար՛ւուդ եղնի դուրպան:

Աւետարանն ու իրան սուր,
Տարեր երկինք բարձրացուցիր,
Եւ դուն ալ հետ թուիր գայիր,
Անուշ արեւդ հողին սուր,
Որ հայրենեաց շողայ արեւ
Շաւարշանայ դաշտին վերեւ-
Ի՞մ հայրենեաց արեւ Վարդան,
Արեւս ար՛ւուդ եղնի դուրպան:

Արիւնդ կարմիր-կարմիր թափուաւ,
Դաշտ ու ծաղիկ ներկըւեցաւ-
Լուսնակն ելաւ սուտի տակէց,
Պողպաղ թափեց ցողիկն ճաշից,
Որ հայրենեաց վարդեր բաշտուին,
Պլպուլն երգէ վրախոտի սարին-
Ի՞մ հայրենեաց արեւ Վարդան,
Արեւս ար՛ւուդ եղնի դուրպան:



soldiers

Im hayrenyats hoki Vartan,
Hokis hokvoot yeghni ghoorban,
Vor dghmoodi aperi mod,
Vatsoon hazar gdrijnerov,
Zargir,zargrvar, ingar, kach-kach,
Barsig spradz ee tsakh oo ach.

Im hayrenyats arev Vartan,
Arevs ar'voot yeghni ghoorban.

Avedaran oo khachn arir,
Darir yergink parstratsootsir,
Yev toon al hed toghir katsir
Ancoosh arevt hoghin dvir,
Vor hayrenyats shogha arev,
Shavarshana tshadin verv.

Im hayrenyats arev Vartan,
Arevs ar'voot yeghni ghoorban.

Aroont garmir-garmir tapvav,
Tasd oo dzaghig nergevetsav
Loosnagn yelav ambi dagits
Bagh-bagh tappets tsoghign hachits,
Vor hayrenyats varter patsvin,
Bilbooin yerke trakhdi sarin.

Im hayrenyats arev Vartan,
Arevs ar'voot yeghni ghoorban.

ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊ

Մեծ պաշարի ալաառութեան
Շատ գոհեր աուինք,
Վառ յոյսերով երջանկութեան
Սէրը երգեցինք:

Մեր արիւնը, մեր արցունքը
Դարեր շարունակ,
Փայփայեցին մեր յոյսերը
Երկար ժամանակ:

Ապրի հայր, հայ հերոսներ,
Քաջաց դաւուկներ,
Սահակ-Մեսրոպ (Վարդան-Ղեւոնդ)
Անձան հայեր, լուսատու ջահեր:



elephants

Medz baykari azadootyan
Shad zoher dvink,
Var houserov yerchangootyan sere yertzetsink.

Mer aroune, mer artsoonke
Tarer sharoonag,
Paypayetsin mer housere
Yergar jamanag.

Abri haye, hay herosner,
Kachats zavagner,
Sahag-Mesrob (Vartan-Ghevont)
Anmah hayrer, loouadoo chaher.



Magl



3 Commande

ՄԵՆՔ ՔԱՋ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՂՄԷՆ ԵՆՔ

Մենք քաջ վարդանի թոռներ ենք, չենք վախի,
Մանր-մուր փորձանքներից չենք փախի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջութիւն,
Ինչ էլ որ կենի՝ չենք հանդուրժի պարտութիւն:

Ուրեմն՝ օտա՛ջ, զարկենք թմբուկ
յաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ
պատուական,
Թող խմանան՝ մենք չենք դառնայ
խաղալիք,
Այնպէ՛ս պիտ' ծեծենք, որ չիշեն հօր
հարսանիք:

Տունը մեր եղել է քաջերից քաջը,
Անտրդել է կայծակների լուռաչր,
Մենք էլ նրա գաւտիներն ենք հարազատ,
էլ ուրիշ ծառանդ չկայ, չկա՛յ մեղերից զատ:

Ուրեմն՝ օտա՛ջ, զարկենք թմբուկ յազ...

Menk kach Vartani torner yenk, chenk vakhi,
Maner-mooner portsankerits chank pakhchi, Menk ter pokroots misd sirel yenk
kachootyán
Inch ei vor lini chenk hantoorji barduotooyoon.



Ooremn arach, zargenk tmpoog haghtagan,
Dank tshnamoon menk dzedz oo chart badvagan
Togh imanan menk chenk tarná khaghalik,
Aynbes bid dzedzenk, vor hishen hor harsanik.

Dohme mer yeghel e kacherits kache,
Anarkel e gaydzagneri sharache,
Menk el near zavagnern yenk harazad,
El oorish jarank chga, chga meznits zad.

Ooremn arach, zargenk tmpoog haghtagan,
Dank tshnamoon menk dzedz oo chart badvagan
Togh imanan menk chenk tarná khaghalik,
Aynbes bid dzedzenk, vor hishen hor harsanik



ՎԱՐԴԱՆԱՆԹ ԾԻՇԱՏԱԿԻՆ

Թէ հայրենեաց պակասիլը
Գողթնի քնարք լուր են,
Երկնից թող պան անմահ հոգիք՝
Հայոց քաջերն պսակելը
Մասեաց գապաթն թող դան բազմին
Երկնից գունդ-գունդ հրեշտակներ,
Աստուած իջեր ի Հայաստան՝
Հայոց արին հոտոսելը
Փախէ՛ք ամպեր Շաւարշանէն,
Այ մի՛ ցողէք ձեր ցօղիք.
Շաւարշանը ոռոգուած է
Հայոց քաջաց արիւնով:
Եւ կը ծվն ու կը ծողկին
Այն դուշտին մէջ ո՛չ խոտ, վարդ,
Այլ վարդանայ ինկած երկիր
Պիտի ծողկի սուրբ հաւատ:
Քանդակագործ քաջ Ծղիշն
Գրել ի ձեռն գայ յԱրտաղ,
Չափէ, ձեռէ, գրէ, զբողմէ՛
Կեանք, մահ, հաւատք վարդանայ:
Ո՛հ, վարդանայ սնուան արժան
Մասի՛ս կանգնի մահարձան,
Մենաստաններ, սուրբ սանաք:



Tə hayrenyats bsagatir
Koghntnee knark lerer en,
Yergnits togh kan anmah hokik
Hayots kachern bsagel

Masyats kakatn togh kan pazmin
Yergnits koont-koont Hreshdagner,
Asdvadz icher ee Hayasdan,
Hayots aroun Hododel.

Pakhek amber shavarshanen,
Al mi tsoghek tser tsogher.
Shavarshane vorokvadvz e
Hayots kachats arounov.

Yev ge dzlin oo ge dzghgin
Ayn tashdin mech voch khod, vart,
Ayl Vartanya ingadvz yergir
Bidi dzaghgi soorp havad.

Kantagakordz kach yghlshen
Krich ee Stern ka hardaz,
Chape, tseve, kre, troshme,
Gyank, mah, havadk vartanya.

Voh, Vartanya anvan arjan
Masis gankni mahartsan,
Menasdanner, soorp dajar.



ՎԱՐԴԱՆԻ ԵՐԳԸ

Հիմի՞ էլ լռենք, Եղբար, հիմի՞ էլ
 Երբ մեր թշնամին իր առն է դռն,
 Իր օրհասական տուրը՝ մեր հրծրին,
 Ականջ չի դնում մեր լացուկոծին
 Ասացէ՛ք, եղբարք Հայեր, ի՞նչ անենք,
 Հիմի՞ էլ լռենք:

Հիմի՞ էլ լռենք, երբ մեր թշնամին
 Դաւով, հրապուրով տիրեց մեր Երկրին,
 Ջնջեց աշխարհից Հայկեայ սնունդը,
 Հիմքից կործանեց թորգոմայ տունը:
 Խլեց միզանից թագ, եւ խօսք եւ զէնք,
 Հիմի՞ էլ լռենք:

Թող լռ է մունջը, անդամալւոյժը,
 Կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը,
 Բայց մենք որ անինք հողի ու սիրտ բաջ՝
 Ե՛կ, անխօս ելենք թշնամու առաջ:
 Գոնէ մեր փառք մահով յետ իլենք,
 Ու այնպէ՛ս լռ ենք:



Քայս Չարյան Մասիկեան



ՍԱՐՏԻՐԱՆՆԵՐՈՒ ԵՐԳԸ

Լուսաւորիչ առաքեալներ
 Սիրոյ մէջ միտուեցան,
 Զչմարտութեան սուրբ վկաներ
 Յիսուսի նմանեցան:

Արդարներուն յիշատակը
 Օրհնութեամբ կը կատարուի,
 Տիրոջ սիրոյն զոհուածներուն
 Երանի, բի՛ւր երանի:

Սիրոյ ճրագ առաջնորդներ
 Աշխարհի լոյս սփռեցին,
 Անարգու եղան, հարածուեցան,
 Բայց շատ է հոն վարձքերնին:

Երբ Աստուծոյ այն սրբ գայ,
 Սրբոց խաչն ալ Տէրունի,
 Երանելի ու պանծալի՝
 Կը շողայ ու կը վապի:

Փորրը հօտին քաջ հովիւներ
 Անձերնին սուրբի առին-
 Կրակներու մէջ օծուելոյ
 Պաշտօննին կատարեցին:

Ուր որ Յիսուս, Աւետարան
 Քարոզուի ու պատմուի,
 Սրբոց վարքն ալ իր օրինակ
 Կը յիշուի ու կը մօտուի:



Քայս Կո

Himi el Irenk, yeghparc, himi el,
 Yerp mer tshnamin ir soorn e trel,
 Ir orhasagan soore mer grdzkin,
 Aganch chi inoom mer latsoogodzin.
 Asatsek, yghpark hayer, inch anenk,
 Himi el Irenk.

Himi el Irenk, yerp mer tshnamin
 Tavov, hraboyrov direts mer yegrin,
 Chenchets ashkharhits haygya anoone,
 Himkits gordanets torkomya done.
 Khlets mezanils fak, yev khosk yev zenk,
 Himi el Irenk.

Togh Ire moonche, antamaloydze,
 Gam vorots kaghtsr e tshnamoo loodze,
 Payts menk vor oonink hoki oo sird kach
 Yeg, anvakh ylnenk tshnamoo arach.
 Kone mer parke mahov hed khlenk,
 Oo aynbes Irenk.

Loosavorich arakyalner
 Siro mech mgerdevetsan,
 Jshmardootyan soorp vganer
 Hisoosi nmanetsan.

Artarneroon hishadage
 Orhnootyamp ge gadarvi,
 Diroch siroyn zohvadzdneroon
 Yerani, pour yerani.

Siro jrak arachnortner
 Askharhi loys spreitsin,
 Anarkvetsan, haladzooetsan,
 Payts shad e hon vartskernin.

Yerp Asdoodo ayn ore ka,
 Srpots khachn al Derooni,
 Yraneli oo bandzali
 Ge sog a oo ge payli.

Poker hodin kach hovivner
 Antsernin soori dvin.
 Gragneroo mech odzvelov
 Bashonnin gadaretsin.

Oor vor Hisoos, Avedaran
 Karozvi oo badmevi,
 Srpots varken al eeper orinag
 Ge hishvi oo ge donvi.

ՊԼՊՈՒՆ ԱՒԱՐԱՅԻՐ

Ով դու բարեկամ այրած սրտերու,
 Խօսնակ զիշերոյ, հոգեակ վարդերու,
 Երգէ՛ պըլպուլիկ, երգէ՛ ի սարէն,
 Զանձան քանն հայոց, երգէ՛ հողերս հետ:

Թաղէի վանուց ձէնիկդ ինձ դիպաւ,
 Սրտիկա՛ որ ի խաչն էր կիկ՝ թունդ առաւ.
 Ի խոչին թեւէն թըռայ ու հասայ,
 Կրտսյ զքեզ ի դաշտ քաջին վարդանայ:

Պըլպուլ, քեզ համար մեր հարքն ասացին
 Թէ չէ՛ հօս՝ պըլպուլ մեր Աւարայրին.
 Ե պիշեայ հոգեակն է քաղցրախօսիկ,
 Որ զվարդանն ի վարդին տեսնէ կարմրիկ:

Զմեռն յանապատ կու դնայ, կայ ի լաց,
 Գարունն յԱրտոջ դայ ի թուփ վարդենեաց,
 Երգել ու կանչել յնղիշէին ձայն
 Թէ պատասխանիկ մ'արդ եօջ տա՛յ վարդան:



Ov too paregam ayradz serderoo,
 Khosnag kishero, Hokyag varteroo,
 Yerke belbooligt, yerke ee saren,
 Chanmakachn hayots, yerke hokvoys hed.

Tateyeevanoots tseneegt ints teebav,
 Srdigs vor ee khachn er geeb toont arav.
 Ee khachin teven tera oo hasa,
 Keda zkez ee tashd kachin vartanya.

Belbool, kez hamar mer harkn asatsin
 Te che hav belbool mer avarayrin.
 Yghishya hokeagn e kaghtsrakhosig,
 Vor zgartan ee varten desne garmrig.

Tsmern hanabad gooo kna, ga ee lats,
 Karoonn hardaz ka ee toop vartenyats,
 Yerke oo ganchel heghishein tsayn
 Te badaskhanig martyok da Vartan.



**Արրոց Ղեւոնդեանց
 Ողոր ԴԿ**

Արեգակն արգարտութեան ի Հայաստան
 ծագեալ պայծառացուցիւր սուրբ զեկեղեցի
 հեղմամբ արեան սրբազնի մայրեանօք սոցա
 խրեայնա ի մեզ պայքեւատու բարեաց եւ
 ողորմեա ըս արարածոց:

Պանծայի սուրբ զուակօք՝ հովիւրն
 զբարթունք, հրով հոգւոյն շիջուցին ըստոյն
 ըզկրակապալտ պարսկն. մաղթանօք...

Պարթևական տեսնուցին յառաջագոյն
 ազգեցութեամբ զհաւատոյ որդիս սրբոյն Գրի-
 գորի պրակազարդ տեսալ. մաղթանօք....



Arekagn artarootayn ee hayasdan
 dzakyal baydaratsootser soorp zegeghelsi
 heghmamp aryan serpotsn. Maghtanok sotsa
 khenayya ee mez barkevadoo paryats yev
 voghormya ko araradzots.

Bandzall soorp zavagok hokiovken
 Zevartoonk, hrov hokvoyn shichootsin ezpotsn
 Ezragabashd barsilsn. Maghtanok...

Bartevagan desagoghin harachokoy
 aztetsootyam zhavado vortis srpoy
 krikori besagazary desyal. Maghtanok...

Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ
Դ.Կ.

Նորահրա՛չ պըսակա-
ւոր եւ գորագլուխ
աւաքինեաց, փառե-
ցար զինու. հոգւոյն
արիարար ընդդէմ
մահու. վարդան քաջ
նահատակ որ վանե-
ցիւ ըզթըշնամին,
փորդագոյն արեամ-
բըզ քո պըսակեցիւ
զեկեղեցի



Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ
պատերազմին, խոհական իմաստութեամբ խո-
հեմացեալ անճառապէս. Խորէ՛ն, խորհրդա-
կան եւ ծանուցեալ անուն բարի, խաչելոյն
վկայ եղեալ՝ հեղմամբ արեան պըսակեցաւ:

Բամկական խումբ հազարաց եւ երեո-
ւից թիւ ընդ վեցից, որք ընդ նոսին նահա-
տակեալք արիարար պատերազմաւ. եւ հեղին
զարիւնս խրեանց ի նորագումն եկեղեցւոյ. ընդ
նոսին պըսակելով ի յերկնաւոր հանդիսողբէն:

Norahrach besagavor yev zoraklookh arakinyats, varetsar zinoo hokvoyn
areeapar entiem mahoo. Vartan kach nahadag vor vanetser ezteshnamin,
vartakoyan aryampet ko besagetser zegeghetsi.

Yergnavor takavoreen zeeno haghtyal baderazmin, khohagan imasdootyam
khohematsyal anjarabes. Khoren, khorherlagan yev dzanootsyal ancon pari,
khacheloyn vga yeghyal heghmamp Aryan besagetsav.

Ramgagan khoomp hazarats yev yeresneets tiv ent vetsitstou ent vetsits, vork
ent nosin nahadagyalk areeapar baderazmav. Yev heghin zarouns yourants ee
norokoomn yegeghetsvo. Ent nosin besagelov ee hergnavor hantisatren.

Մարտ Ծ

Ձ Ապրիլ

ՇԱՐԱԿԱՆ ԳԶ

SHARAGAN (Mode V)

Ի քէն հայցեմք Հայր զըթուլթեանց եւ
Աստուած մըխիթարութեանց. ի տըխրական
զիչերային մերձեալ ժամուռ, մըխիթարեա
ըզմեզ ի տըրամուլթեանց մեղաց, եւ շնորհեա
զուրախութիւն դործովք արդարութեան. ա-
պալանօք սուրբ Աստուածածնին եւ ամե-
նայն արդարոց:

Ըստ քաղցրադոյն աստուածային քո հրա-
մանի կոչման Որդի Աստուծոյ. եկեալ եմք
առաջի քո յերեկոյնս աշխատելու եւ ծանրա-
բեռնեալք. թեթեւացո ի ծանրութեանց մե-
ղաց պանծինս, եւ պօրացո բունայ կամու
ըզքաղցըր լուծ քոց պատուիրանաց. աղաչա-
նօք սուրբ Աստուածածնին եւ ամենայն
արդարոց:

Ի նըստիլ քո յասենի դատաւոր ահեզ,
աղաչանօք սուրբ Աստուածածնին յիշեա
ղննջեցեալսըն մեր, յորժամ դայցես անճառ
փառօք. քանղի քո են փաւք յաւիտեանս
Ամէն:


i kén haytsémk Hayr kútootyants yév Asd-
vadz múkhitarootyants i dúkhrgan kishérayin
mértsyal zhamoos, múkhitarya úzméz i dúrd-
mootyants méghats yév shnorhya zoorakho-
tyoon kordzovk artarootyuan, ughachanok soorp
Asdvadzadznin yév aménayn artarots.

Úsd kaghtsrakooyan asdvadzayin ko hra-
mani gochman Vorti Asdoodzo, yégyal ém k
arachi ko hérégoyis ashkhadyalk yév dzun-
rapérnyalk, tétévatsó i dzanrootyants méghats
zantsins yév zoratso parnal gamav úzkaghtsúr
loodz kots badviranats, aghachanok soorp
Asdvadzadznin yév aménayn artarots.

i núsdl ko hadéni tadavor ahégh
aghachanok soorp Asdvadzadznin hishya
znúnehétsyalsún mér horzham kaytsés an-
jar parok, kanzi ko yén park havidyans.
Amén.

Ս. Գրիգոր Լուսավորչի Վերսայ Մուտքի
Շարական ԳԿ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՍՏԱՆՈՐԻՉ
ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱԳ



Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ Էջերանի Ձեռ (1607 թ.)


Ընտրեալ Աստուծոյ քահանայապետ անդին, ըրողոզ ճշմարիտ Աստուծոյ բանին, բնծայեցի տեսն Աստուծոյ նոր ժողովուրդ մարդեայ, հրաւիրեալ ի փառս փրկանքն Արամբի:

Թագ պարծանաց Արշակունեաց կազմուղ, առաքելական վարուք Տէր Գրիգորիսա, յօրինեցար բազմադոյն ահամբբ հանգիսեց նահա- աակույնեան, վարկուշ պրտակ հիւսեալ սուրբ եկեղեցւոր:

Խոստովանող Բրիստոսի՝ ճշմարիտ վկայ, բազմադարչար նահատակ Տէր Գրիգորիսա, զպահասութիւն յարչարանաց Տեսան ի մարմնի բում կրեցի, որով ցնծայ եկեղեցւոյ ի փառս սրբուց Արամբի:



Ս. Գրիգոր Լուսավորչի (անձրայ Էջերանի մէջ) (Ս. Էջերանի Ձեռ)



Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ — Վերջինս —

Undryal Asdoodzokahanayabed anpeej,
Karozogh jshmarid Asdoodzo panenn,
Undsayetzer dyam Asdoodzo nor yoghovoort
markryal, hhaveeryal ee pars veranooyn Seeveen.

Tak bardsanatz Arshagoonyatz gazmyal.
Arakelagan varook Ser Krikoryos.
Horenetzer pazmakooyn agampk hanteeseetz nahadagootyan.
Vayelooch bsag hyoosyal soorp yegegghvo.

Khosdovanogh Krisdosi Jshmarid vga,
pazmacharchar nahadag Der Krikoryos
zbagasootyoon charcharantz dyarn ee marmnee
koom gretzer, vorov tzndsa Yegheghetsee ee pars vortvotz Seeveen.



Սուրբ Գրիգոր Լուսավորչի զանոց պատմական արձանագրութեանց, զոր 478 թուին Այլնաւ Լայրց քնտն էր Կ. Պոլսիս
Ս. Գրիգորի զանոց Արամ Էջեր

Նայեաց սիրով Հայրըզ զընթած ի քո
ատեղծեալ զործրս ձեռաց. եւ օգտանակըս
հրեշտակաց սուր պահապան մեղ սրկարաց.
փրկեա զանկինս ի փորձանաց ի խաւարի

Արիող դիւաց. զի ի սրբունքեան եւ զիւրբի
տացուք քեզ փառս անլուեցի:

Բամեալքս ըզքեզ Տէր աղոյցիք մեղ յօդ-
նութիւն նայեա հացեմք. պահապանդ Խա-
րայկի անձանց մերոց յեր Հոյսանի. օքնու սու
մեղ խաղաղարար եւ նընջնացուք անխոտա-
բար. զի ընդ առաւօտայս կրանխնոցուք օրհնեի
ըզքեզ ընդ Հօր Հոգւով:

Գոչման փողոյն Գարբիէլի որ ի վերջնու-
մն զիւրբի, լրսի արա դմող արժանի եւ
աշկողոյն օղեաց դասի. անշէջ վառեալ լոյս
լապտերաց ըստ իմաստուն հինդ կուսանաց.
զի ընդ փեռայիդ ի յառապաստ հարսուեր
հոգւով մրացուք ի փառս:

Հարածեա ի մէջ, Տէր, նըչունա Խոյնի քո
զրեղիմամարս եւ զանկերն յիմ քաննն, եւ
մի սուր յապահանութիւն դքս ժողովուր-
թիւնս:

Բարեխոստ վարն մեր, Աստուածածին
Մարիամ, որ ծննար զՏէր Աստուած որ հով-
ուէքն զխրայիլ տանուորս եւ ըրցանցիկ
փառքն ի բովոյ:

Nayyats sirov Hayrüt küttüz i ko
sdéghézyal kordzús iséruts, yén úzpunagús
hréshdagats door bahaban méz dügarats, pür-
gya zantsins i portsanats i khavari shürchogh

tivals, zi i düvünchyan yén kishéri datsook kéz
pars unüréli.

Romyats úzkéz Dér aghachémk méz
hoknootyoon nayya haytsémk bahabant Isra-
yéli antsants mérots lér hovani, otya ar méz
khaghaghavar yén nünchéstsook ankhrovapar,
zi únt aravodús gankhéstsook or'hnel úzkéz únt
Hör Hokvov.

Kochman poghooyñ Kapriyéli vor i vérch-
noomán kishéri lúsél ara zméz arzhanl yén
achagoghmn otyats tasí anshéeh varyal looys
labdérats úsd imasdoon hink goosanats, zi únt
pésayit i harakusd harsoonk hokvov mütisook
i pars.

Haladzya i ménch Dér nüshanav khachi ko
züntlimamard yén zanérévooyt kazann yén mi
dar habaganootyoon zko zharunkootyoons.

Parékhsosya vasún mér Asdvadzadzin
Mariyam vor dzúnar zDér Asdúvadz vor hov-
vérün zlsrayél aménazor yén úskanchéli pa-
roln yoorovk.



Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս-
լնակեալդ է լոյս յանմաստից, Հոյր երկնա-
ւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ: ի ծա-
գել լուսոյ առաւօտուս, ծագեալ ի հագիս մեր
ըզոյս քո իմանալի:

Լոյս, ի լուսոյ ծագումն, արեգակն ար-
դար. անճառ ծրնաւնդ Հօր Արդի. յոտաջ
քան դարեւ անուէն քո գոգեալ ընդ Հօր. ի ծա-
գել լուսոյ առաւօտուս, ծագեալ ի հոգիս մեր
ըզոյս քո իմանալի:

Լոյս, ի Հօրէ բրդիսումն, ալլիւր բարու-
թեան, Հոգիդ Սուրբ Աստուծոյ. մանկունք
եկեղեցւոյ ընդ հրեշտակս ըզքեզ բարերա-
նեն. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեալ ի
հոգիս մեր ըզոյս քո իմանալի:

Լոյս, երբեակ եւ մի սննդածանկի սուրբ
Երրորդութեան, զքեզ ընդ երկնայնոցն երկ-
րածինքըս միշտ փառաւորեմք. ի ծագել լու-
սոյ առաւօտուս, ծագեալ ի հոգիս մեր ըզոյս
քո իմանալի:

Յարեւելից մինչ ի մուտս ի հիւսիսոյ եւ ի
հարուսոյ. ամենայն ողզք եւ ազինք, յօրհ-
նութիւն նոր օրհնեցիք. զարարիչն արարա-
ծոց, որ ծագեաց ըզոյս արեգակնն աշտօր
յաշխարհս:

Եկեղեցիք արդարոց, փառաբանիչք ամե-
նասուրբ Երրորդութեանն, յառաւօտըս լու-
սոյ զառաւօր խաղաղութեան Բրիստոս դո-
վեցէք ընդ Հօր եւ Հօգւոյն, որ ծագեաց ըզ-
լոյս գիտութեան իւրոյ ի մեզ:

Looy, ararich looso, arachin looy, pna-
gyalt i looy hamdoooyt, Hayr yérgnavor i
tasoots looséghinatsn orhnyal, i dzakél looso
aravodoos, dzakya i hokis mér úzlooy ko
imanali.

Looy, i looso dzakoomn arékagn artar
anjar dzúnoont Hor Vorti, harach kan zarév
anoon ko kovyal únt Hor, i dzakél looso
aravodoos, dzakya i hokis mér úzlooy ko
imanali.

Looy, i Horé púkhoomn, aghpyoor
parootyan, Hokit Soorp Asdoodzo, mangoonk
yéégghétsvo únt hréshdags úzkéz parépanén, i
dzakél looso aravodoos, dzakya i hokis mér
úzlooy ko imanali.

Looy, yérryag yév mi anpazhanéli soorp
Yérrortootyoon, zkéz únt yérgnaynoitsn yérg-
radzinkús mishd paravorémk, i dzakél looso
aravodoos, dzakya i hokis mér úzlooy ko
imanali.

Harévélits minch i moods i hyoosiso yév i
haravo aménayn azk yév azink horhnootyoon
nor orhnétsék zararichn araradzots, vor dza-
kyats úzlooy arékagann aysor hashkharhs.

Yéégghétsik artarots parapanichk aména-
soorp Yérrortootyann. Haravodús looso zara-
vod khaghaghootyan Krisdos kovétsék únt Hor
yév Hokvooy, vor dzakyaits úzlooy kidooyan
yooro i méz.


Great Lent

Great Lent (Medz Dahk) commemo-
rates the time when Jesus went into
the wilderness. While he was there, he
did not eat or drink. He was tempted by
the devil to turn away from his mission.
But Jesus did not. After 40 days, the
angels came to Jesus and cared for
him.

Just as Jesus used his time in the
wilderness to prepare for his mission,
we use Lent to prepare ourselves for
Jesus. The church helps us do this

through Bible readings, practices, and
services that help us think about our
relationship with God and how we can
improve it.

Here is a chart of the Easter Cycle
from Poon Paragantian through Easter.
Great Lent starts the Monday after
Poon Paragantian and ends the Satur-
day before Palm Sunday. Study the
chart to see how we progress and pre-
pare ourselves for Jesus.



ՕՐԸ . ԲՁ . ԱԻԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Շնորհեա՛ մեզ տէր արթնութիւն ընդ իմաստուն կուսանացն, և զհոգւոց մերոց լապտերքս պայծառացո՛ :

Երկընչիմք ի քէն տէր զարհուրեալք ի սատառիանուոյն, զամէնն ստելոյ եթէ ոչ դիտեմ՝ ըզձեզ :

Յորժամ զաս փառօք Հօր դատել ըզտիզերս ամենայն, շնորհեա և մեզ տէր կալ ի յաջմէ բուսմէ :

Բացցի մեզ դուռն ողորմութեան ևրկնուոր փեռային, և մըտցուք ի յառարտօս ընդ իմաստուն կուսանան :

Փամանեացուք ընդ առաջ փեռային, և մըտցուք ի յառազաստ նորա, զի մի մնացուք արատքս որոյէս գլխմար կուսանան :

Պայծառացցին լապտերքք հոգւոց մերոց, և բողմեցուցին ըզմեզ ընդ հրաւիրեալսն ի կուսմն արքայութեանն երկնից :

Shnorhya mez der artnootyoon ent imasdoon goosanazn, yev zhokvotz merotz labderçs bayzarazo.
Yergenchimk e kcn dcr zarhooryaik e badaskhanvooyu, zamenn aselov yete voch kidem eztzez.
Horjam kas parok hor tadel ezdiyerezes amenayn, shenorthia yev mez der gal e hachame koome.
Patzi mez toorn voghornootyan yergnavor pesayin, yev medzook e harakasd cat imasdoon goosansen.
Jamaneszoock ent arach pesayin, yev medzook e harakasd nora, zi me mnaszook ardaks vorbes ezhimar goosansen.
Bayzaraszin labdereh hokvotz merotz, yev pazmezooszes ezmez ent hraviryalsn e gochoonm arkayootyann yergnitz.



ԱԻԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԵՐԵՄԻ ՊԱՐՏԵՁԸ

ԿՈՅՍԵՐԸ
ԱԻԱԳ ԵՐԵՔԵՇԱԲԹԻ



ՎԵՐՁԻՆ,
ԸՆԲՐԻՒԲԸ...
Նուսգ Բեկցարբի



ՕՏԵԼՈՒԱՆ...
ԱԻԱԳ ԳԻԼԳՇԱԲԹԻ



ԱԻԱԳ ՈՐԲԱՐ



ԱԻԱԳ ՈՐԻՐԱՐ, Ե

Խ
Ա
Ք
Ե
Լ
Ո
Ւ
Ր
Ի
Ի
Ե

Այսօր անձամբ լուսոյն ծաղկումն է վերականգնան մեզ կատարումն: Ընդհանրապես է՛ ստուգելով անհիշելի իրականն: Եւ ինչպէս զընթացիս խորհրդով սիւսանաւ զհիշողն լուսոյ: Եւ ջուր ստանալ ծառայարանը զոսոյս լուսայր զանակեցտացն:

Բա՛նքին Լօր վառանց լուսոյ Պե՛տրոս մերձի յո՛սս ո՛չ եկրէր: աչքով մեռաց ո՛րով էն զո՛րոք ե՛րկնի՛ց երկնից և Ե՛րկրո՛ւրջ: ս՛րով կտրած այլք բա՛նքան խուրջ և հա՛մմէ՛րք արձակեցան: որ վե՛րսածեաց զի՛նքն ի՛ ծովին սա՛ստեանց աշուցն և լո՛ւսեցի՛ն:

Գ՛ը լուսն ընտրեալ հօտին վո՛րսը սա՛ստէ՛ր զլուրհորհն ոչ զիստոյն: որով դառնայր Ե՛ հնա՛ցանդէր զո՛սս և՛ զգրո՛խ ծա՛րքի մաղի՛նէր: Դ՛ը լուսն սա՛ն չէ ի՛նչ պի՛տոյ լուսողունն զի՛նչ զի լուսեցայ է՛: ոտիցոյ սկսեց Են մա՛քրութեան յո՛ղի է զլուսայր սը՛րբութեանը:

Կա՛ստոց իւրոց աշակերտաց զոր նո՛նք բա՛նքն վարդապետեաց: այսօր զործով ըզ՛ծայրագոյնն Ե՛: Ծո՛յց յիկնոն զխա՛նարհութի՛նն: սալա՛տաւորեալ հոգի՛ն զի՛նաց այն ո՛ր ա՛նտեսն է հրեզի՛նաց: տարեան պաշտօնն ի՛ւր ծառայիցն այն ո՛ր սպայոնն է սր՛ով քնի՛ց:

Ե՛թէ տե՛րս սա՛ն է՛նց և վարդապետոյ բողոքի՛ց: զայսկերտացի Ե՛ զծա՛ռայից զո՛տըն լուսայր ի՛ հնոյ աղոթից: մի՛մտանց և զո՛ւք համա՛րճեա՛մք սուցե՛ք ըզ՛նոյն խոնարհութի՛նն: բարձրացելոյն ի՛ իո՛րծանումն և՛ ա՛նկելոյ բնութեանը կանգնումն:

Ձո՛ր մաքրեցե՛ր յաւազմի՛նն մա՛քրուր մե՛նոց զուրա նային: և ուսուցե՛ր խոնարհութեանը յա՛ղթող լինել շա՛ր հրապարակն: Ե՛ զիմ լուսո՛ր զտիղմոն մե՛: զա՛յց ազա՛յանձք սը՛րբոյ զի՛նքն: և ըզ՛ընացո՛ ուր զի՛նձ զոսին խոնարհութեանը ե՛րկնց յիկնէ՛ն:

Ապա՛ յաւազեղեցու գասէն: Ո՛րքի՛ն:



Aysor anjar loosooyñ dsakoom ee prgootyan mer gadaroomn. Khonarhee ee vernadoonn ee sdveragan donoetz luroomn. Nakh kan zntreesun khorhrtsooyñ spadsar ghenchag argoghn looso. Yev choor aryal dsarahapar zodus looanayr zashaderdachn.

Panen hor parotz looso Bedros mertzeel hodus voch nerer. Aynum tzeratz voro en kordseek yergneetz yergeenk yev yergnavork. Vorov gooratz achuk patzan khoodk yev hamerk artzagetzan. Vor veradseratz zeenkñ sasdyatz alyatzñ yev luretzeen.

Kikhooyñ undryal hodeen pokoosasder z-khorhoortñ voch keedelo. Vorov tarnayr yev hnazanter zods yev zklookhs makrel maghter. Kikhooyñ ase che eench beedo lyatzoomn chro zee lyatzyal eh. Vodeetzt bedk en makrootyan hoteel ee klookhs sprootyamp.

Tasootz yoorotz ashagerdatz zor nakh paneev vartabedyatz. Aysor kordsov dsayrakooyñ yetzooytz heenkyan zkhonarhooytoon. Usbasavoryal hoghegheenatz ayn vor andean e hrekeenatz. Daryal basdon yoor dsarayeetz ayn vor bashdeen ee srovpeeetz.

Yete ders ase e-eetz yev vartabedus poloreetz. Zashaderdatz yev zizarayeetz zodus looatze ee hno aghneetz. Mee meeatz yev took hamapnootyamp tzootek uznooyñ khonarhooytoon. Partatzelooyñ ee gordsanoomn yev angelo prootyant ganknoomn.

Zor makrelzer havazaneen makoor tzerok zodus notzeen. Yev oosootzer khonarhooiyamp hagtogh leenel char hbardeen. Yev zeem loo zdeeghmñ meghatz aghachanok srpo tnteen. Yev uzknatz ooghya zodeen khonarhooiyamp yelooyk hergeens.

Aba havazereetzoo tasen. Vorteev.



Ար վերորհնիս յաթուռս քերովբէից, ի վերայ նըստիլ յաւանակի հանեցար. բարեբանեալ որ եկերդ ի կեցուցանել:

Աւստի և մեք զյաղթական օրհնութեանցն ըղձայն մատուցանեմք քեզ թողաւոր քառաց ընդ տղայն օրհնաբանելով. բարեբանեալ որ եկերդ ի կեցուցանել:

Ավաննա ի բարձունս ալէլուիա. բարեբանեալ եկեալ անուամբ Տեառն ալլուիա. և օրհնութիւն որ պարսցդ ևս անուամբ Տեառն ալէլուիա:



Vor verorhnees hatorus kerovpeheetz, ee vera nsdeel havanagee hajetzar. parapanyal vor yegeert ee getzootzanel.

Oosdee yev mek uzhaghtagan orhnoochyantzn uztzayn madootzanemk kez takavor paratz unt dghaysn orhnapanelov. Parepanyal vor yegeert ee getzootzanel.

Ovsanna ee partzoons alelooya. yarepanyal yegyal dyarn alelooya. yev orhnootyoon vor kalotzt yes anvamp Dyarn alelooya.



Թարութեան և Յինանց Ճաշու
Շարահան ԱԿ

Թագաւորեաց Աստուած ի վերայ ճիճանուսաց, և լուսազարդեալ պայծառացո՛յց սուրբ վեկեկեցի՛. ժողովուրդք ըզՔրիստոս բարեբանեցէ՛ք:

Զգեցաւ Տէր, զօրութիւն ընդ մէջ իւր է՛ած, քանզի շինո՛յց վրասթոց մա՛հու խալիւն իւրով

սըրբո՛վ. ժողովուրդք ըզՔրիստոս բարեբանեցէ՛ք:

Յորեաւ Աստուած և տիեզերք ամենայն նորափեստեր զսրբաբանցան և մանկուիք հազարդեցան մարմնոյ ևս արեան կենա՛լարին. ժողովուրդք ըզՔրիստոս բարեբանեցէ՛ք:



ԿՐԱԿԻ

ՅՈՈԻԹԻԻ

Takavoryatz Asdvadzz ee vera hetanosatz yev loosazartyal baydsaratzooytz soorp zegeghetzee. Joghovoortk uzKrisdos parepanetzek.

Zketzav Ser, zorootyoon unt mech voor e-ads, kanzee chieechsooytz zkhaytotz mahoo khachsoyn yarov srpov. Joghovoortk uzKrisdos parepanetzek.

Haryav Asdvadz yev deeyezerk amenayn norapedoor zarfaretzan yev mangoonk haghortetzan marmno yev Aryan gena-rareen. Joghovoortk uzKrisdos parepanetzek.

Չարիք - 132

Այսօր յարեալ ի մտեցոց
Փեսայն անմահ եւ երկմուտք-
Քեզ անտիւի խնդուրեան
Հարսն ի յերկրէ եկեղեցի-
Օրհնեալ ի ձայն ցնծուրեան
Զաստըւած էն Սիովն:



Aysor haryav ee merclots
Pesayn anmah yev yergnavor,
Kez avedik khuntootyan
Harsn ee hergreh yegeghetsee;
Orhnya ee tsayn tsundzootyan
Zasdvadz ko Siyovn.



Այսօր անհառ յոյսն ի յուսոյ
Լուսաւորեաց գմանկունըս էն-
Լուսաւորեա Երուսաղէմ
Քանգի յարեալ յոյս էն Քրիստոս-
Օրհնեալ ի ձայն ցնծուրեան
Զաստըւած էն Սիովն:



Aysor anjar looysn ee loosoh
Loosavoryats zimangoonus ko,
Loosavorya Yeroosaghem
Kanzee haryav looys ko Krisdos;
Orhnya ee tsayn tsundzootyan
Zasdvadz ko Siyovn.

Այսօր իսաւարն անգիտութեան
Հալածեցաւ երեւակ յուսովն-
Եւ Քեզ ծագեաց յոյս գիտութեան
Յարուցեալն ի մեռելոց Քրիստոս-
Օրհնեալ ի ձայն ցնծուրեան
Զաստըւած էն Սիովն:

Aysor khavarn ankidootyan
Haladzetsav yerryag loosovn,
Yev kez dzakyats looys kidootyan
Harootsyaln ee merelots Krisdos;
Orhnya ee tsayn tsundzootyan
Zasdvadz ko Siyovn.



Մայիս


Յունիս

Օրհ. ԴԿ. Հոգեգալստեան է. Աւուրն

Ի համբառնալ Բանին յերկինս եւ ի նստիլ ընդ աջմէ Հօր,
դուարճացեալ առաքելոցն երկրպագէին, օրհնելով զՀայր
դառաքող Բանին:

Համահասարեալ դուստրք սրբոցն ի վերնասուներն խոր-
հրդոյ, համբարձմամբ աչաց սպասէին Հուլոյն. օրհնելով
զՀայր դառաքող Բանին:

Յանկարծահաս հնչմամբ հեղեալ կենդանարար աղբիւր
լուսոյ. անմահական կինաց լուսով դարդարեալ. որք օրհնէին
զՀայր դառաքող Բանին:



dove

E hamparnal panin hergins yev e nsdil ent achme hor, zouarjatzyal arakelooyzn
yergerbakeyin, orhnelov zhayr zarakogh panin.

Hamahavakyal toontet srpozni e vernadoonen khorherto, hamparzmamp achatz
sbaseyin hokvooyrn, orhnelov zhayr zarakogh panin.

Hangardzahas hnhcmamp heghyal gentanarar aghpeur looso, anmahagan genatz
loosov zartaryal, vork orhneyin zhayr zarakogh panin.

<<Vosgeghen Hamarner>>

† «Պատու՛ հայրդ ու մայրդ, որպէսզի նրկար օրեր սպրիս այն երկրին մէջ, որ քու Տէր Աստուածդ քեզի կու տայ»: (Ելք 20.12)

† Իմաստուն տղան իր հայրը կ'որախացնէ: (Առակաց 10.1)

† «Սիրէ՛ ընկերդ քու անձին պէս»: (Ղեւտացոց 19.18)

† «Զեզմէ՛ ոեւէ մէկը իր ընկերոջ անիրատրոխ թող չընէ»: (Ղեւտացոց 25.14)

† Դատաստանը Աստուծոյ է: (Բ. Օրինաց 1.17)

† Մեր Տէր Աստուածը մեզի մօտ է, ամէն անգամ որ իրմէ օգնութիւն կը խնդրենք: (Բ. Օրինաց 4.7)

† «Ահա քու անքեւէդ հրեշտակն ընկ կը դրկեմ, որ քեզ ճամբուն մէջ պահպանէ»: (Ելք 23.20)

† «Ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ընեն ձեզի՝ նոյնը քրէք դուք անոնց»: (Մատթէոս 7.12)

† «Իմ որ միջնէս վերջը դիմանայ՝ անհկա պիտի փրկուի»: (Մատթէոս 10.22)

† «Մի՛ վախճար անոնցմէ, որոնք մարմինը կը սպաննեն եւ սակայն հոգին չեն կրնար սպաննել: Բայց դուք վախճէք մանասանը անկէ (= Աստուծմէ), որ կրնայ հոգին եւ մարմինը կորուստի մասնէլ դժոխքին մէջ»: (Մատթէոս 10.28)

† «Ինձի՛ նկէք դուք բոլորդ, յոգնածներ ու քննաւորութեան, եւ ես հանգիստ պիտի տամ ձեզի: Զեր վրայ անէք իմ լուծս

† «Սիրէ՛ քու Տէր Աստուածդ ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ եւ ամբողջ զօրութեամբդ»: (Բ. Օրինաց 6.5)

† Մարդ միայն հացով չ'սարկիր, այլ բոլոր այն խօսքերով որ Աստուած խօսած է: (Բ. Օրինաց 8.3)

† Չըլլա՛յ որ սիրտդ հպարտանայ եւ քու Տէր Աստուածդ մոռնաս: (Բ. Օրինաց 8.14)

† Տէ՛րը փնտռեցէք, որպէսզի սարկիք: (Ամովս 5.6)

† «Դուք էք աշխարհի լույսը»: (Մատթէոս 5.14)

† «Զեր լույսը թող այնպէ՛ս շողայ մարդոց անջն, որ անոնք ձեր բարի գործերը տեսնեն եւ փառաստրին ձեր Հայրը, որ երկինքի մէջ է»: (Մատթէոս 5.16)

† «Կատարեալ եղէք, ինչպէս որ ձեր նրկնատր Հայրը կատարեալ է»: (Մատթէոս 5.48)

† Օրհնեա՛ւ ըլլայ այն մարդը որ Տիրոջ կ'ապաւինի եւ անոր լույսը Տէրն է: (Երեմիա 17.7)

† «Ամբարիշտին մեռելը չե՛մ ուզեր, — կ'ըսէ Տէրը, — այլ կ'ուզեմ որ ամբարիշտը իր ջար ճամբայէն դառնայ եւ փրկուի»: (Եզեկիել 38.11)

† Բարի անունը մեծ հարստութենէն անկի նախընտրելի է, շնորհքը ոսկիէն ու արծաթէն անկի լաւ է: (Առակաց 22.1)

† Աստուծմէ վախճիր եւ անոր պատրաստութենքը պահէ, որովհետեւ մարդու ամբողջ պարսպանութիւնը ատիկայ է: (Ժողովող 12.13)

† Տէրը իմ լույս եւ փրկութիւնս է, եւ որմէ՛ պիտի վախճամ. Տէրը իմ կեանքիս սպասէնն է, եւ որմէ՛ պիտի դողամ: (Սաղմոս 27.1)

† Տիրոջ սէրերը արդարներուն վրայ կը հսկեն եւ ականքները պատրաստ են անոնց աղօթքները լսելու: (Սաղմոս 37.27)


- * Badve hayrt oo mayrt vorbezee yergar orer abrees yergreen mech, vor koo Der Asdvadzt kezee goo da.
- * Eemasoon dghan eer hayru goorakhatzne.
- * Seere ungerul koo antzeet bes.
- * Tzezme voyeve megu eer ungeroch aneeravoclyoon togh chne.
- * Tadasdanu Asdvadtz eh.
- * Mer Der Asdvadtzu mezee mod eh amen ankam vor eerme oknootyoon guh khntrenk.
- * Aha koo archevt hreshdag muh guh ghrgem vor kez jampoon mech bahbane.
- * Eench vor goozek vor marteeg unen tzezee, nooynu urek took anontz.
- * Ov vor meenchev verchu teemana, aneege beedea prgvee.
- * Mee vakhnak anonizme voronk marmeenu gu sbannen yev sagayn hokeen chen gnar sbannel. Paytz took vakhtzek manavant ange (Asdóódtzme) vor grna hokeen yev marmeenu gorooosdee madnel tjókhgeen mech.
- * Eendzee yegek took polort hoknadsner oo pernavorvadsner yev yes hankeesd beedee dam tzezee. Tzer vra arek lm loodsus.
- * Seere koo Der Asdvadzt ampoghch srdovt, ampoghch hokeeovt yev ampoghch zorotyampt.
- * Mart meeayn hatzav chabreer, ayl polor ayn khoskerov vor Asdvadz khosads eh.
- * Chila vor seerdí hbardana yev koo Der Asdvadzt mornas.
- * Deru pndretzek vorbezee abreek.
- * Took ek ashkharhee looysu.
- * Tzer looysu togh aynbes shogha martotz archev vor tzer paree kordseru desnen yev paravoren lizer hayru vor yergeerikee mech eh.
- * Gadaryal yeghek eenchbes vor tzer yergnavor hayru gadaryal eh.
- * Anpareeshdeen merneelu chem oozer--guseh Deruh. Ayl goozem anpareeshduh eer char jampayen tama yev prgvee.
- * Paree anoonu meds harsdootenen avelee nakhdrelee eh. Shnorku vosgeeyen yev ardeaten avele lav eh.
- * Asdoodsmev vakhtzeer yev anor badveeraneru bahe vorovhedeve martoos ampoghch bardaganootyoonu adeega eh.
- * Deru eem loyss yev prgootyoonos eh; yes vormeh beedee vakhnam. Deru eem gynakees abavenneh; yes vormeh beedee togham.
- * Deroch achkeru artarneroon vra gu hsgen yev aganchneru badrasd en anontz aghotkneru iseloo.

Եկեղեցի երթանք միշտ,
 մասնակցինք Ս. Պատարագին,
 սորվինք մեր աղօթքները,
 սորվինք մեր շարականները,
 հաւատացեալ քրիստոնեաներ
 եւ լաւ Հայեր ըլլանք:



Yegeghezee yertank meeshd,
 Masnagtzeenk Soorp Badarakéen,
 Sorveenk mer aghotkneru,
 Sorveenk mer sharaganneru,
 Havadatzyal kreesdonyaner
 Yev lav Hayr ullank.

Այս գիշեր քնացայ, ապահով ալ արթնցայ,
 Տէր դու զիս պահեցիր. թեւերովդ զիս ծածկեցիր.
 Հիմա Հայր իմ բարեգութ, ողորմէ պզտիկ տղուդ,
 Պարգևէ ինձ ով հայրիկ, պայծառ օր մը երջանիկ:



Ays keesher knatza, abahov al arintza,
 Der too zees bahetzeer. Peverdovt zees tsatsgetzeer.
 Heema Hayr eem parekoot, voghorme bzdeeg dghoot,
 Barkeve eentz ov Hayræeg, baydsar or mu yerchaneeg.


ԱՐԹՆԱԱՆՈՒՆ ՊԷՍ

Տէ՛ր, եթէ գշրթունս իմ*բանաս՝
 բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս
 քո: Օրհնեա՛լ համագոյ եւ միաս-
 նական անբաժանելի Սուրբ Եր-
 րորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ
 Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ
 յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Տէ՛ր, եթէ իմ շրթունքներըս
 բանաս՝ իմ բերանս քու օրհնու-
 թիւնդ պիտի երգէ: Օրհնեա՛լ ըլ-
 լայ համագոյ եւ միասնական, ան-
 բաժանելի

Սուրբ Երրորդութիւնը՝
 Հայրը, Որդին եւ Սուրբ
 Հոգին, այժմ եւ միշտ
 եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:



Der, yete zshroons eem panas peran eem yerkestze zoorhnootyoons ko.
 Orhnyal hamako yev measnagan anpajanelee Soorp Yerortootyoonn Hayr yev
 Vortee yev Soorp Hokee, ayjm yev meshed yev havaedyans haveedanees Amen.


Der, yete eem shrooknerus panas eem peranus koo arhnootyoonnt bedee yerke.
 Orhnyal ulle hamako yev measnagan anpajanelee Soorp Yerortootyoonu,
 Hayru, Vorteen, yev Soorp Hokeen, ayjm yev meshed yev haveedyanus
 haveedaneet. Amen.

Բարի հրեզ տակ իմ պահապան,
 Արթուն կնցիր երբ ընանամ,
 Հույ՛ե վրաս երբ արթնանամ
 Որ չարիքներ զիս չորսան.
 Մի հետանայ քարձիս քովէն
 Որ չիլնամ գէշ կրագի մէջ.
 Քեզ պահապան դրաւ Աստուած,
 Որ զիս հոգսս թեւատարած.
 Բարիքն այսպէս սիրոյ չտողնամ,
 Ամէն վարկեան եւ անէն ժամ: Ամէն



Paree hreshdag eem bahaban,
 Artoon getzeer yerp knanan,
 Hsge vras yerp artnam
 Vor chareekner zeas chvorsan.
 Mee heranar partzees koven
 Vor cheenam kesh yerazee mech.
 Kez bahaban trav Asdvadz,
 Vor zeas hokas tevadarads.
 Pareekn aysbes beedee chmornam,
 Amen vargyan yev amen jam.
 Amen.


Տէր իմ Աստուած, Տէր բարերար,
 դու պահապանէ՛ զիս այս գիշեր.
 Ետ՛իւր հօրս եւ մօրս կեանք երկար
 եւ նրջանիկ հաւնօխտ օրեր:
 Ըստ սուրբ հրեշտակորդ մեր մօտէն
 չհետանա՛յ ամենեւիք,
 այլ պահէ մեզ փորձանքներէն,
 արթնցունէ զուարթագ ին: Ամէն:



Der eem Asdvadz, Der parerar,
 Too bahbane zeas ays kisher.
 Door hors yev mors gyank yergar
 Yev yerchaneek hankeesd orer.
 Koo soorp hreshdagut mer moden
 Chuherana ameneveen,
 Ayl bahe mez portzankneren,
 Arintzne zvantakeen. Amen.

Ով Մեծդ Աստուած

Ով Մեծդ Աստուած, որ կը տեսած
 Մեզ բարի հացը եւ գթոտ մայր
 Տուր մեզ շնորհք, ընենք աղօթք
 չըլանք ամենօր, ապրինք խելօք
 Պարկեշտ ու հեզ ու սիրենք թեզ. Ամէն



Ov medst Asdvadz, vor yes dvads
 Mez paree hayr yev ktod mayr
 Door mez shnork, unenk aghotk
 Chullank anhoc, abreenk khelok
 Bargeshd oo he zoo seerenk kez. Amen.


Ջգործս ձեռաց մերոց ողորդ
 արա ի մեզ: Տէ՛ր, եւ զգործս ձե-
 ոսց [մտաց] մերոց յաշողեա՛ մեզ:
 Ամէն:

Zkordzs tzerats merols oogheegh ara ee mez, Der, yev zkordzs tzeris (mdals)
 nterofs hachoghya mez. Amen.




Օնորհակալ ենք Տէր Աստուած
 Դեռ մենք դործի չսկսած
 Խնդրենք տուր մեզ ուժ եւ սէր,
 Լաւ սորվելու մեր դասեր: Ամէն


Shnorhagal enk Ser Asdvadz
 Ter menk kordsee chsgusads
 Khndrenk door mez ooj yev ser.
 Lav sorveloo mer taser. Amen.



Պահապան ամենայնի, Քրիստոս, ոչ քո հովանի՛
 լիցի ի վերայ իմ՝ ի տուէ եւ ի գիշերի, ի ցատիլ ի
 տան, ի գեալ ի նաւապարտի ննջել եւ ի յառնել
 զի մի՛ երբեք
 սասանեցայց:
 եւ ուղորմեա՛
 քո արարածոցդ,
 եւ ինձ՝
 ըազմամեղիս:
 Ամէն



Bahaban amenaynee, krisdos, ach ko hovanee leetsee ee vera eem, ee
 dve ee kisheree, ee nsdeel ee dan, ee knal ee janabar, ee nchel yev ee harnel
 zee mee yerpek sasanezaytz. Yev voghornya ko araradsotz yev eentz
 pazmameghees. Amen.



Զլիուրիւն ի վերայ սեղանոյս
 անհատ եւ անհուտզ արնացէ
 Քրիստոս Աստուած մեր, որ զմեզ
 կերակրեաց եւ լիացոյց: Նմա
 փա՛ռք յաւիտեանս: Ամէն:

Zleootyoon ee vera seghanooyis anhad yev an-nvaz arastze Krisdos Asdvadz
 mer, vor zmez geragryatz yev leetzootz. Nma park haveedyanis. Amen.

Ու չայր, օրհնէ մեր սեղանը,
Որ մեր կերած կերակորները,
Մեզ գորութիւն տան,
Բու կամքդ կատարելով համար. Ամէն

Ov hayr, orhne mer saghanu,
Vor mer gerads geragoorheru,
Mez zorootyoon dan,
Koo gamkt gadareloo hamar. Amen.



Ողորմութիւն քո Տէր, գնես իմ եկեղէ,
Զամենայն ամոքս կենաց իմոց,
Ռեակիլ ինձ ի տան Տեառն
Ընդ երկայն ամոքս. Ամէն


Voghormootyoon ko Der, zhed eem yegestze,
Zamenayn avoors genatz eemotz,
Pnageel eentz ee dan dyam
Unt yergayn avoors. Amen.

Ճաշակեցում խաղաղութեամբ
գկերակուրս, որ պատրաստեալ է
մեզ ի Տեառնէ: Օրհնեա՛լ է Տէր ի
պարգեւս իւր: Ամէն:

Jashagetzook khaghaghootyamp zgeragoors, vor badrasdyal eh mezee
Dyarne. Orhnyal eh Ser ee barkevs yoor. Amen.

Փա՛նֆ կերակրողին տիեզերաց,
որ զմեզ կերակրեաց եւ լիացոյց:
Նմա փա՛նֆ յալիտեանս: Ամէն:


Park geragroghn deeyezeratz,
vor zmez geragretz yev leeatzootz.
Nma park haveedyans. Amen.



Գործ Ակսելե Առաջ

Շնորհակալ ենք Տէր Աստուած
Դեռ մե՜նք գործի շնխած
Խնդրենք տունը մեզ ո՞ժ եւ սեր-
Լաւ սորվելու մեր դասեր: Ամէն


Shnorhagal enk Ser Asdvadz
Ter menk kordsee chsgsads
Khntrenk door mēz ooj yēv ser.
Lav sorveloo mer tasēr. Amen.



Գործէ խաղէ եւ յոգնած,
Պառկիլ կ'արթաւ Տէր Աստուած,
Հսկէ վրաս ով Հայր Դուն, -
Ըն աշքերովդ միշտ արթուն:

Ամէն

Kordse khaghe yes hoknads,
Bargeel gertām Ser Asdvadz,
Hsge vras ov Hayr toon,
Koo achkerovt meshed artoon.
Amen.



Ov Hayr, orhne mer seghan,
Togh pareeknert hon degghan.
Soor mez koh seerd manavant,
Vor maesh park dank soorp anvant.
Amen.

Ո՛վ Հայր, օրհնէ՛ մեր սեղան,
Թող բարիքներդ հոն տեղան.
Տուր մեզ գոհ սիրտ մանուանդ,
Որ միշտ փա՛ռէ տան՛ք սուրբ անուանդ:

Ամէն:



ՈՎ ԲԱՐԵՐԱՐ ՀԱՅՐ ԵՐԿՆԱԼՈՐ
(Աստուծով՝ շնորհի՛ք խնդրելու աղօթք)

Ո՛վ բարերար Հայր Երկնաւոր,
Դարձեալ առջիդ կու գամ այսօր,
Տալու Քեզի փառք, գոհուկիւն,

Որ կեանքերնիս պահեցիր Դուն:
Օգնէ՛ որ միշտ ըլլամ բարի,
Ընկեր ըլլամ բնաւ չարի:
Նման ծանուկ փոքր Յիսուսին՝
Զարգանայ իմ սիրտն ու հոգին:
Իմ սիրելեաց սուր օրհնութիւն,
Խընամէ՛ մեզ սիրովդ անհուն:
Այս աղօթքըս թող Քեզ հասնի՝
Ուրբ անունով՝ Տէր Յիսուսի:
Ամէն:

Ov parerar Hayr yernavor,
Tartzya, archeet goo kam aysor,
Daloo kezee park, kohootyoon,
Vor gyankernees bahetzeer toon.
Okne vor mishd ullah paree,
Unger chullam pnav charee.
Nman manoog pokr Hisooséen
Zarkana eem seerdn oo hokin.
Eem seerelyatz door orhnootyoon,
Khname mez seerovt anhoon.
Ays aghohts togh kez hasnee
Soorp anoonov Ser Hisoosi.
Amen.

ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ
ԱՂՕԹՔ


Սորվեցողը մեզի, ո՛վ Տէր, որ
տեսնենք եւ ոգտագործենք ծա-
ռայութեան ամէն պատեհութիւն,
տանք՝ առանց փոխարժէքը հաշ-
ուելու, պայքարինք՝ առանց վի-
րաւորուելու, աշխատինք՝ առանց
հանդիստ փնտռելու, ծառայենք՝
առանց վարձատրութիւն ակնկա-
լելու. այն գիտակցութեամբ՝ թէ
քու կա՛մքդ է որ կը կատարենք:
Ամէն: Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱԾԻ



Sorvetzoor mezee ov Ser vor desnenk yev okdakordsenk dsarayootyan amen
badehootyoon. Dank arantz pokharjেকে hashveloo, baykareenk arantz
veeravoreloo, ashkhadeenk arantz hankeesd pndreloo, dsarayenk arants
vartsadrootyoon agngaleloo. Ayn keedagtzootyamp te koo gamkt eh vor gu
gadarenk. Amen.

ՈՅՈՒ ԱՏԱՌՈՐԱԿԱՆ ԱՇՄԱՏԱՆԵՐ
ՍԿՍԵԼԵ ԱՌԱՋ


Իմաստութիւն Հօր, Յիսուս,
սուր ինձ իմաստութիւն՝ գրաբիս
խորհել եւ խօսել եւ գործել առա-
ջի քո յամենայն ժամ. ի չար
խորհրդոց, ի բանից եւ ի գործոց
փրկեա՛ գիս: Եւ ողորմեա՛ քո ա-
րարածոցդ, եւ ինձ՝ բազմամեղիս:




Imasdootyoon Hor, Hisoos, door eentz imasdootyoon zparees khorhel yev
khosel yev kordsel arachee ko amenayn jam. Ee char khorhrlotz, ee paneetz yev
ee kordsotz prgya zeess. Yev vorghormya ko araradsotzt yev eentz
pazmameghees.




Վերարկու — Սեհո
Verargoo



Հողարափ
Hoghatop




Իրակալ արարկանի
Kragal Sharagani




Նիփարոն
Yemi Poron




Ավեդարանի
Գրակալ
Avedarani Kragal



Շուրչար — Նափորոս
Shoorchar - Napord




Ashdanag
Աշտանակ




Քարվառ.
Poorvar



Սկիհ
Segih



Աղաւնի
Aghavni




Քշոց
Kshotz



Մասնասուլի
Masnadoop



Միւրոնաման
Miron Aman



Փարչ
Parch




Խաչվառ.
Khachvar



Կոնք
Gonk




Խնկանոց
Khnganotz




Փորուրար եւ գօտի

Poroorar yev Kodi



Վահաս եւ Արսախուրակներ
Vagas yev Ardakhooragner



Hovabedagan Kavazan

Vartabedagan Kavazan

Asa


1 2 3

- 1.- Հովնաւիան գաւազան
- 2.- Վարդապետաւիան գաւազան
- 3.- Ասա




Ուրար


Oorar



Խոյր



Սաղաւարտ
Saghavard




Կտիկե

Gonker



Տարգավար

Sargavark




Գահանայ

Kahana




Եպիսկոպոս

Yebisgobos




Վեղար

Veghar




*Գահանայական
փակեղ*

Kahanayagan
Pagegh



Քաղպան

Pazban



Գօտի

Kodi

ՎՍՐԱՐՊՈՒ. — Կրօնաւորի սքեմին ամենէն վերի մասը եւ ամենէն յայտնի ու նշանակալիւս ունեցողը՝ Վերին վար լոյն պատմութեան մը, ամբողջ քան, թեւեւ: Բը լոյն, զորանքիւրը ընդարձակ, Հնադրոյն ձեւը ամենեւին մէջքէն պարտաճգ չունէր, եւ կարծեօրը երկու:

կողմէն հուսարտալէս զիմացէ զիմաց կու դային, Արթեանը մէջքէն քիչ մը դարնուած է, եւ կարծեօրը վրայէ վրայ անցնելով օմիքէն կը կոնկրետին: Այդ ձեւը միայն վերջին կէս դարան մէջ ժամա՝ Կովկասի կողմերէն դառնալով Վերարիւսն ալ կուսակրօններուն համար սեւ պետի ըլլայ եւ անուի, նոյնպէս քահանայից համար ալ՝ իրը կրօնաւորութեան սքեմը յատկանշալ ժամա, Զանապան մոյզը կրօնիցով կերպաներ կամ ծաղիկնայ ժողովները եւ ներսի կողմէն թայ դրձեով երկրները ժամանակ մը աւելի բնականաբան, բայց վերջին ժամանակներ կրօնաւորական պարզութիւնը նորէն իր տեղը սկսած է դռնէն Վերարիւսն հասարակ է ամէն եկեղեցականի, դպրութեան ամենէն յետին ստորմասէն մինչեւ կաթողիկոսը: Այն օրերը որ եկեղեցայ մէջ պիտատարութիւն լիայ, զպիւրնիւր շուրջիկի տեղ վերարիւս կը զործածեն, ինչպէս կը տեսնուի մանքերու եւ դպրոնոցներու մէջ, եւ արիւսակներն ալ վերարիւսին վրայէն կը ձգեն ուրաքը: Ի՞նչպէս էր այդ սովորութիւնը մոյսաբաշտքիս եկեղեցիներու մէջ ալ դարձածէ, եւ անէ զպրաց դատու անդամները կրօնային վերարիւս զործածել, անկայն մինչեւ հիմա սովորութիւն չէ եղեր, եւ ասիկ հոգին համար ալ նոր մասերն է խաղանարար պատճառը:

ԳՐԱՅԻՆԱ. — Կիրքը վիւ ու բայ բռնելու ծառայող գործիք: Գրակալները հասարակ ժամակ լինուած են ընդհանրապէս, բացառող-բացառող ձեւով իրարու առաջնուած շար խարձր օտքեր, որ վերի կողմէն կալնով միայնակ են եւ այդ կալնին վրայ կը հանուշիցուի զիրքը: Այս տեսակին կողմնակի բացառող դատու տեսակին կը գործածուի եւ վրան անտարտն կամ ճաշայ կը կարգուցուի, իսկ ետեւէ առաջ բացառող դատերը կը դրուի ու շարականի կը ծառայէ: Այս վերջինին տեղ կը գործածուի նաեւ ուրիշ ձեւ մը: Սիւն մը բաժնուած ուղեկրով որ իրը պատուանդան կը ծառային, գետինը կը դրուի եւ վրայի կողմիւր զէպի ետեւ թեքեալ տեղ մը ունի սրուն վրայ շարականի կը դրուի: Կրնայ երկու ետեւէ ետեւ թեքեալ երեսներ ունենալ եւ անոր վրայ երկրորդ լայնական մը կամ ժամագիրք մը զնել, եւ վրայի մասը սիւնին վրայ սրտոցնելով՝ դարձնել, եւ ըստ յարմարութեան գործածել: Փոքրիկ՝ գրակալներ կը դրուին եւս բեմին ստիւն վերկերայ այդ վերջին ձեւին նման, բայց անոնց սիւնը մէկ երեսով ուղղակի բեմին վրայ դրուած, որոնցմէ մեկուն այսինքն կեղծոնը զտնտուղին վրայ Ատենի ժամագիրքը եւ ձախտիցոյցը զբառածին վրայ Ատենի Աւետարանը կը դրուի: Վերջապէս փոք-

րիկ գրակալ մըն ալ կը գործածուի սեղանին վրայ խորհրդատուները ուղղաբերձ եւ ընթերցանի ձեւի մէջ պատկեր համար, ինքի ու սեղանի գրակալները շուրջայտով կը ծածկուին, եթէ դեպիկերա փայտէ՝ յիմունք չեն: Ատենի գրակալին ալ շուրջիկ կը հազոցուի ի դարձ եւ յատկապէս ճերմակ շապիկ մը, երբ բեմի վրայ իւրուրիցի Աւետարան կարդալու կը դրուի: Գրակալներուն մէջ տեսած ենք նաեւ արուեստակերաններ, օրինակ, շէքըր զնելու համար թեւտարած արձուի մը սիւնի վրայ թառած, երեսը զէպի ժողովուրդը ու թիկնամէջը զիրքը շնորհներու սանձանուած, բայց այսպիսի արուեստակերտ գրակալներ շատ քիչ են:

ՀՈՂԱԹԱՓ. — Հին ձեւով կոչուի մը, որ սուրը հուրէն կը պահպանի, բայց դարձապարհէն վեր չ'իւլեր, միայն մտոններուն վրայէն կտրով մը՝ ստղին հետ

միացուել կը պահէ դայն, եւ քաշելու ատեն ի միասին կը փոխադրուի: Հողաթափները սովորաբար կային են հասարակ կիրաւորութեան համար, բայց աստիճանաւորները թափելէ ալ կը գործածեն, եւ ժամարարի պետով հետ անդադրուածները ալ կը գործածուին: Ժամարարի Հողաթափներուն մէջն կողմը սովորութիւն է ի՞նչ ու քարքի կերպարանները անդադրուածէ ի խորհուրդ ստղմով խօսքներուն: Ճի վերայ ի՞նչից եւ բարբից դնուցեալ լուս (Սուր. Դ. 33): Հողաթափներուն թէ՛ն ոչ կախան, բայց բնականաբան սովորութիւն է ներքանները հաստ լինել եւ մէջը ծառի կեղեւ կամ կալի յիցնել, հարկաւ եկեղեցոյ դեմնին խնամուածէն շինաստեղծու համար, Եկեղեցոյ մէջ Հողաթափի դրձածելու կանոնը որ սահմանի բոլորովին խախտուած չէ, երկու տեսակի տէ կրնայ անուի, մէկը ձեւի պարզութեան ու միւրը մաքրութեան պայման: Իրը ձեւի պարզութեան անհրաժեշտ է ժամարարին համար սեղանին ստիւն, զի պատարագին մէջ Հողաթափներն ալ պետի հանէ ու ուրիշ ձեւով կոչուի չի յարմարի, եւ զարձեալ Հողաթափի ալ զարդատու մը եղած է ուրիշ զգեստներու հետ: Նոյն պայմանները կը ճըլ մարտին նաեւ միարեւելոս ընող սարկաւազին ու կիրառուած անոնց պայտոններուն համար: Մնացեալ պարագաներու մէջ կոչուի ձեւը ծխական պահանջ մը շերեւիկ: Կը մնայ մաքրութեան պայմանը, ճըր ամէն որ կտրուցնելը կոչուի մը միայն անէր, որով ամէն տարածութեանց վրայ կրնար կոխել, վայել չէր տնով եկեղեցոյ մէջը մտնել, որուն յատկապէս անտարտն կամ խալով, կտրուելով կամ գորդով ծածկուած կ'ըլլար, Բայց քանի որ եկեղեցոյ մէջ ցեխոտ ուղեկրով մտնել զխտութեան իսկ չ'ուսուիր, եւ միւս կողմէն ալ կրկին կոչուիներու սովորութիւնն ընդհանրապէս է, եկեղեցոյ դասն ալ՝ բեմն ալ աշտեղի ուղեք

խաղաղած չեն ըլլար, եթէ նոյնպէս կրկնաշիջիկները հանուին: Միւս կողմէ Հողաթափի կիրաւորութիւնն ու իր նշանակութիւնը կը կրօնային, երբ կը տեսնուի որ Հողաթափ հաշտուցներն ալ անով մինչեւ արտաքին բաղը եւ մինչեւ փայտը կ'երթան, եւ մինչեւ իսկ անէն տարածել անդեր ալ կը մտնեն:

ԱՇՏԱՆԱԿ. — Փայտէ կամ մետաղէ որեւէ մեծուածակ կամ մեծով կարասի մը՝ որուն վրայ մտնելին կը գրուի՝ հաստատուն ու շիտակ կենալու եւ փութեալու համար: Աշտանակները հասարակ տուններու կազմարութեան մէջ ալ կը դառնուին ու ամէնուս ծանօթ են, եւ տեղի բացատրութեան սկիզբ չի մնայ: Աշտանակները տեսակ-տեսակ են իրենց մեծութեան համեմատ, եւ ձեւի ու նիւթի եւ արհեստի տարբերութեան վրայ խօսիլ անարդը է բարբովին: Աշտանակները պիտատարապէ կը գործածուին սեղանի վրայ, ուր սովորաբար պետի դռնուին տանտիրու մեծիակ աշտանակներ իրենց յարմար մտնելնով: Բայց զարդարանքի տեսել հեղուհեղ շապուց աշտանակներու թիւը, եւ այժմ մեծ տուններու օրերը սեղանին վրայ կը ինողեն մեծ ու պզտիկ, պեղեցիկ ու տղեղ, յարմար ու անյարմար հարկուրէ անէն շինաստեղծուի: Կրկնուս անտալ փայտի կոծկեր իսկ աշտանակի տեղ ծոռայիցնելով՝ որ ընտ, դովիկի չէ, զի եկեղեցական արարողութիւնները կը խանդարեն: Աշտանակ մը վառուած մտնելներով զանկալի ձեռնադրութեան տեսն եպիսկոպոսն կը տրուի նախընտանի մեւը, իշխանութիւն տալով՝ կուտարելու եկեղեցոյ լուսավորութիւնը:

ՇՈՒՐՔԱՅԻ — Բանահայրական աստիճանին զլիսաւոր զնկաւոր, որ եւ իր ընդարձակութեամբ ամենէն երեւցան է, հիսարդարակ ձեւ ունի որ ուղիղ զծի կողմէն եւ մէջտեղէն ունին վրայ կը ձգուի, եւ երկուքի յամենտեղով՝ մասերը կու գան առջեւ կողմէն իրարան կը մտնենան ու կը դարձան, իսկ յարարակ կողմը ստեղծն շարժը կը պատէ Ժարմանդ մը միտն շարժումը հազնողին կուրծքին վրայէն կը պնդէ եւ կը բռնէ: Յունական շարժումը առնեն ալ միացած է, եւ մէջտեղէն ձակ տեղէն գլխուն վրայէն կ'անցնի, եւ կը հարմարը ձեռքերը կ'ուղէ դուրս հանել, պէտք է շարժար թեւին

վրայ մողելը, Լասինաց մեծ շարժումը, որ անձրնաւիտց, Փրանսերէն pluvial անունը կը կրէ, մերթնին նման առնէն բաց է, իսկ որսարարակ համար գործածուած մանր շարժումը՝ Փրանսերէն՝ chasuble, երկու կողմերէն բացուած եւ հարակէն ձեւնին վրայէն երկնցած է: Շարժումներուն ամեն մեծերը հին իշխանական պատուայ գրեթէ մը ծաղած կը կարծուին, որ յուն մերձաւորագոյն մեծ է յունաց շարժումը: Մեր շարժումին գտնաւորով՝ երկայնութիւնը կարճուած ունի շարժումին հասակէն, որտեղ զիջելու տարբերութեամբ կը շինուին: Նիւթն ընդհանրապէս շնորհ ու հարգուած է, նարկա ժողովուրդին ու նուիրողին կարողութեան համեմատ: Շատ ընտիր շարժումներ կը գտնուին հնդկ արձաթաթիկ զիպակէ, կամ համակ մասին անպիտարծեալ, որ զընտաւորուողին անտիճանին համեմատ կը զարձանուին: Մեզ ծէնը գոյնի կանոն չունի: Հետեւաբար սիւնը դոյնէ ու հնչակէ կը շինուին: Շարժումներուն ետեւները անտեղու շարժումը մը պիտի գտնուի որ այժմ շատ շարժումներու վրայ գանց կ'աւելնէ, աւելի է ժամերգութեան աստիճան գործածուած շարժումներու համար ներքին համարուի, սակայն պէտք չէ ներքին պատարարի գործածուած ժամարարի շարժումին համար: Իսկ շարժումներուն կամ արկաւորի ուրարներուն խաչի պահպանութիւնէն շատ աւելի գիտողութեան անարկայ՝ պէտք է ըլլայ շարժումի խաչին պահպանութիւնը: Ժամարարի շարժումներուն մէկ յատկութիւնն ալ այն է, որ նոյն նիւթէն բարդան եւ փորձարար ալ ունենան, նիւթին յարմար, եւ իրարու զօրը վահաս ու սողաւարտ, իսկ եւ պիտակապատիան զընտաները նոյնպէս վահաս, խոյր ու եմփորուն:

ՍԿՂ — Ընդհանուր անունն է բաժակի, եւ յատկապէս սուրով կամ պատանդանով բաժակի, եւ այժմ ընդհանուր կիրառութեան մէջ խոսիմանուած է ի սուրս եւ կը գործածուի յատկապէս սրատարակ բաժակին: Արձաթեան պիտի ըլլայ սկիւր, եթէ ոչ պատանդանը, զոնէ բուն բաժակը, եւ մէջը կողմէն սկիւրծուած, եւ մեծ ու զարդերը ըստ պիտոյնց եւ ըստ կարողութեան կը սարքուին: Շատ ընդարձակ սկիւրներ կան հին վանքերու մէջ, որուն մէջ կրնայ թաթիւսիլ հարաբար ու պիտարարներու հարդարութեան բաւելու շարժման նշխար մը:

ԱՎԱՆԻՆ կամ ԱՎԱՆԱՋԻՆ ՏՈՒՓ — Միւսուր եւ կեղեցույ մէջ Հոգոյն Մրոյ շնորհաց նշանակն է, եւ Ս. Հոգին Քրիստոսի Միջուրեթեան աստիճան անպակի կերպարանով յայտնուած ըլլալուն՝ սորովութեան եղաւ որ միւսուր հանդիսաւոր արարողութեանց աստիճան արձանանէ շինուած անոթներու մէջ դրուի: Միւսուր արձանները թիւսարարած՝ արձանիկ մեզ կը կրնն, որուն փորը միւսուր գնդու տեղն է, եւ կը լեցուի թիւսներէն վրայ յարմարուած ձակէ մը եւ կը թափուի թիւսէն՝ որուն ներքին կտուցը շարժական է, ծուսն աստիճան կը բացուի եւ շտիւած աստիճան կը վահուի: Ազնուին ալ հաստատուած է բունի մը վրայ եւ անկէ կը բնուի, եւ սուր ներքեւը լայն պատանդան մըն ալ պիտի ունենայ, սեղ մը գնդու եւ հանդէպնելու համար: Աղանձան ստեղծը համակ արձանիկ պիտի ըլլան, զոնէ միւսուր ընդունող մարը: Արհեստական զարդեր եւ ճաշակի ստարիաներ սարքեր կրնան ըլլալ, չինի տուղին կարողութեան ու անկերէն նարարութեան համեմատ:

ԱՄԻՓՈՐԵՆ — Եպիսկոպոսական զարդ, անտակ մը մեծ ու պատանդաւ ուրար, անկի ուղիղ հեշմար բնախարած, որ է ուսուցող, բոլոր զընտաններուն վրայէն ուսերուն վրայ դրուած խաչանու ի նշան խաչի: Իրը 26 հարիւրամետր լայն եւ 2 մետր երկայն երկու կտոր սարքի նման զարդեր՝ զարդարուն անով ծուլերով ու երկններով շինուած, որ իրարու կցուած մեծցած են իրարու հակառակ երեսով: Մէկ մասը զլուխին կողմէն երկու սուներուն վրայէն առնելով՝ առջեւէն նարմանուով կը պնդուի, երկու մասերն ալ առջեւէն կարծուով զընտաւորուող եպիսկոպոսին: Ձախ կողմի մասը կը մնայ կուրծքին անցնելով՝ մայր սուր կը բարձրանայ եւ անկէ թիկունքը կ'իջնէ, եւ հոն տնդուելէն ետք, մտայնորէ ետեւէն կախ կ'իջնայ: Եւ սրվան զի ինչան մասերը ուղիղ ու շնորհով կենան յատուկ կոմակներով կամ աղայցներով ծաղկի անկիւններ կը սարակն: Ինչորն ի միտնին այս մեզ կ'առնէ՝ որ կրկու սուներն անցնող եւ կուրծքն ու թիկունքը պատող շրջանակէ մը առջեւէն ու ետեւէն մէջ-մէկ մասեր կարուած կը մնան պրիթէ միջեւ: զետեւն եմփորունը բարդարձակ ու յատուկ պիտու է մեծագործակ եպիսկոպոսին ու մեծագործութեան աստիճան կը սարակն: Յունաց անտարունն ու լատինաց պալլատան ալ եմփորուններ են, բայց մերներ անոնց բարդարձակութեամբ անկի մեծ ու անկի շեղ է: Վերջի աստիճանի կարծուողներ ու շարժարարներ պիտուէին համար զանազան մասերու բաժնուած ու երկնցած մեծ յարմարուած, եւ միջեւ իսկ անբող այլ մեծ իրարու կարուած ու կազմուած եմփորուններ կողմնցին, որ նարմուտ է եւ զարդարուելու չէ: Լատինացին զանազաներու տունց եմփորունը ըլլալ չիւած տեղը, եպիսկոպոսներու զանազան զատակարար եւ եմփորունը կը տարբերէ, եպիսկոպոսներու եմփորունը կրկին միայն, միայնապիտակուր: Եմփորունը երեքիկն, եպիսկոպոսականներու: Եւ կարծուկաններու: Եմփորունը շրջեցնելու, եւ վերջուպէս հայրապետներու կամ պատրիարքներու: Եմփորուն կ'ունի զիկնէ հինգ խաչի զարդարանայ: Մեզ համար պարզ չեն եմփորունի տարբերութեան կրկնութիւնները, եւ երբեք նշան մը չկայ որ այնչափ անգամներ պատասխան իմաստ ունենայ: Հայրապետներու եմփորունին տրուած յաւելուածական մեծութիւնը, որ կարծուանցոյն գրութեան կարդին տալիս անգամ յիշուած է, հաւանական կը ցուցնէ կրկնութիւնը խաչերուն թիւին վրայ իմաստ, այնպէս որ խաչերուն շատութեամբ եպիսկոպոսական զատակարար յայտնուի: Ինչ որ ալ ըլլայ ճիշդ, հիմա այդպիսի տարբերութիւն մը կարծածական չէ, եւ միւսուրն մեծով եմփորուններ կը գործածեն ամէն եպիսկոպոսական աստիճան ունեցողներ: ամենէն կրտուր եպիսկոպոսէն միջեւ մեծանայ Հայոց Հայրապետը՝ Նոյնիակ հինգէն մնացած եմփորուններուն վրայ՝ ոչ մեծի եւ ոչ խաչերու թիւի տարբերութիւն չեն անտեղիք, եւ հինգ խաչեր սոսրտական են կուրծքին եւ երկու սուներուն եւ երկու կարուած մասերուն վրայ:

ՔՈՒՐՔԱՅԻ — Բուրման վատարան, անուշահամութեանց համար զարձանուող կրակի փոքր ամոն: Այս բուրման կրակարանները երբ տեղ մը հաստատուն կը դրուին՝ սոսրտարար խնկանց կը կոչուին, եւ կը սարքուին բուն բուրմանէ՝ որ շարժման մէջ կը բարձրանան: Կրակարանը ներքեւ պատանդան մը ունի զոր ճաթեւային կառույց կը կոչէ, իսկ վրայի կողմէն կախուած է երեք շղթաներով՝ որ վերէն առոյցի մը վրայ կը միանան ուրկէ կը բնուի: Կրակարանն ունի վրան կառույց մը՝ որ շղթայով մը առոյցին կը համար, ոչ հաստատուն կապուած անոր, այլ շարժական կերպով յայտնուի եւ կոտորելու յարմար: Կրակարանին մէջ թէ մը կրակ եւ վրան խոնկ կը գրուի եւ բուրմանալիս բուրմանին տուած շարժումներով կ'այրի ու կը բարբէ: Բուրման ընդ բուն պաշտօնեան սարկուակն է, որուն եպիսկոպոսը հանդիսապէս կու տայ բուրմանը մեծագործութեան աստիճան ու ինկարկիլ կու տայ: Սակայն սոսրտարանին աստիճան մէջ հանդիսապետն ալ, ժամարան ալ, կարգավարն ալ բուրմանով խնկարկուութիւնի կ'ընեն, զլիսարարակ թափուրներու առթիւ:

ԲՇՈՑ — Բառին բուն իմաստով և զործածական բուն նպատակով՝ ճանճ ջշերու համար սերտիքէնց ձեւով հորձանար մը, որով սարկանաղներ ժամադրորին մաս կենարով՝ սրբադործեալ տեսիներու վրայէն կը ջշին ճանճերը, և իբր թէ Սերտիքէնց սրբութիւնը կը պահպանէին: Այն ստեն սրբադործեալ տեսիները նուիրադործութենէ ետք ալ չէին ծածկուեր: Սակայն այլ սկզբնական կիրառութիւնն ու նշանակութիւնը կրնան է ի սպաս: Չշոցները եղած են մետաղեայ ու մանր սերտիքներ, շտրջնակի յաւելուածական մասերով ու բոժոժներով մեծցած ու դարձարտած, և փայտէ երկր կոթերու վրայ ամրացած: Եարժած ասեմներն տւելի նուազարանի քան թէ ջշոցի ծառայութիւն կրնեն, և իբրք ալ նշանաւոր ու խորհրդաւոր պահերուն ջշոցները կը շարժուին ու բոժոժները կը հնչին: Իսկ սրբագործեալ տեսիները մեր մէջ ձեւէք կերէքէն ետքը մաս կը ծածկուին, և ճի սուրբ ի սուրբէն ետքը մաս մտարար ձեռնարկները բաժակին վրայ կը բռնէ և այնպէս ճանճերէ կը պահպանէ: Չշոցներուն ուրախութեան նուազարան դարձած ըլլալը՝ Մեծ Պահէին մէջ շտրձածուելովն ալ կը հաստատուի:

ՄԱՍՆԱՏՈՒՄ — Փոքրիկ արծաթէ ստախ, որուն մէջ սրբադործեալ նշխարի մասնիկներ կը պահուին և պատարայէ դուրս հաղորդուողներուն կը տրուին և կեղեցւոյ մէջ. և կեղեցիկէն դուրս քահանաներու ձեռքով կը տարուին հիւանդներու և ստենի կէշու սպիտակ ունկադներուն: Այստեղ լոկ մասնատուելի վրայ կը խօսինք իբր. Եկեղեցական սպաս մը, և շնորհ մտնի, որբութեան պահպանում, տարուելուն ու շրտուելուն մասին խօսել: Մասնատուելիքը սրառան է որ մաղթաներու սխ արծաթէ ու ներսէն ուկեղծուած ըլլան, և որ քափ հար է, այլապէս և փարբեր նիւթ ու տարբեր կերպով եղած. մասնատուելու ընդարձակագոյններն ու երբեմն փոքրիկ սկիւնի ձեւով պատուանդանով շէ նշաններ ալ կը պահուին. կեղեցիներու մէջ՝ ստատութեամբ պահելու համար Սրբութիւնը, բազմամարդ թաղերու մէջ և մեծ ստախարներու օրերը: Սրբութիւնը փայտէ սմաններու մէջ սփռելու սովորութիւնը՝ լու շտրջեցնելու կը ծառայէ և ոչտակար է, բայց ամէն մանրակրկիտ դրուշաւորութիւն ձեռքէ թողու չէ:

ՄԻՒՌՈՒՄ — Միւսներ պահելու համար արձաններ՝ որ տարբեր տեսիներ ու տարբեր կիրառութիւն ունին: Նոյն միւսները կը զրուի մեծ մետաղեայ ստախներու մէջ, մեծ քանակութեամբ պրիւսելու և պահուելու համար: Առաջնորդարաններէն իրենց թեւեղը բաշտուելու համար շտախար արձանները կը վերածուին, որ ընդհանրապէս հաստ սպակեայ լիւնք են: Հանգիստուր սրբադործեան ստեն զործածուելու համար Աղանի կուտած ուղան յնու ամաններու մէջ կը թերուին՝ որոնց վրայ խօսած ենք: Աղանիէն միւսները միւստախար լիւնով՝ պղտիկ սկիւնի կամ մասնատուելի ձեւով մտնի արձաններու մէջ կը զրուի, որոնց բնականը լայ է ստախարար: Կերպագէ կապարիւղ փոքրիկ արձաններ ալ կան, որոնց մէջ թի մը միւսան լուսակի վրայ թափուելով՝ կը պահուին, և կը ծառայէ քահանաներու: Երբեմն կիրառութեան կեղեցւոյ մէջ կամ զուրքը:

ՓԱՐՁ — Ձեռք լուսուո համար ջուր մատուցելու աման, որ կոճեկն ընկերն է, և նոյն նիւթէ և նոյն ճաշակով լինուած կ'ըլլայ: Եկեղեցւոյ մէջ միշտ մատուցեալ է:

ԽԱՉԱՎԱՐ — Մեծ խաչ մըն է ձողի վրայ բարձրացած, որ թափորներու դուրս կը տարուի երկու կողմերը երկու կողմերով: Այլ խաչերը արծաթ կամ մետաղէ ալ կ'ըլլան, բայց շատ անգամ փայտէ՝ սիւրակեր ըլլալու համար: Խաչաւու կը տանին նաեւ նշնկեալներու, յուշարկատրութեան առջեւէն, կեղեցւոյ մէջ պատարայի խնկարկութեան ու թափորի առջեւէն, և շատ սեղեր խաչաւու կը հանեն նաեւ անդատաններուն: Խաչաւուը մէջ հաստ է, և ամենէն առաջ կ'ըլլայ, միւս խաչաւուները դարձեր են, և բազմութիւ կրնան ըլլայ թափորներու մէջ:

ԽՆԿԱՄԱՆԻՆ — Խնկամանէն կը տարբեր, որովհետեւ ինկամանին մէջ խոնկը կը մնայ պարզօրէն, իսկ ինկամանին մէջ կրակ կը դրուի և խոնկ կը վատուի: Խնկամանը վերելքայ բարձրութիւն բուն կարն է կրակարանով ու պատուանդանով, բայց լիմաներ շտեյն և չի շարժուի, ալ սեւ է տեղ մը կը զրուի խանի բարձրելու, մէկ խոնկով խնկամանը շարժուող բարձրութիւն է:

ԿՈՒՄ — Լուսոյման համար գործածուած աման որ լուսուոյն ձեւերն ներքեւ կը բանուի, որովս զի փոքրէն թափուած ջուրն ընդունի: Կոնքը սրտառարի տարադուութեան մէջ կը գործածուի, և ընդունուած ստախարներուն համեմատ մետաղէ սխիկ ըլլայ, արծաթէ կամ սղնձէ կամ արքայէ, և ոչ յախտակելի կամ կաւէ:

ԳՕՏԻ — Ի հոնց անտի գօտին իշխանութեան նշան է, իշխանաւոր շեղողը գօտի չի կրնար կապել, իշխանաւորին գօտին հանել իշխանութենէ զրկել է: Այլ սկզբունքով կեղեցւոյ ստորին պատուանդանը, տարաւուած ալ մէջը, գօտելոյն են և գօտի շտեյն, և գօտի կողմէն իշխանութիւնը կը սկսի քահանայէն, որուն սրճնութեանը ու աղօթքով կու տայ զայն ձեռնադրուող եղիկոյտը: Գօտին կամար է, և կամարածեւ լայն մասաւն մը՝ գօտի Ծ հարիւրամետր լայնութեամբ՝ զարդարուն երեսով և ներքին ամուր նիւթով հասի կողմէն կ'ամուրի և զոյք հարմանակով առջեւէն իրարու կ'ազուցուի: Ծարձանդներն իրարու ազուցուած պահելով՝ կամարին ճայքերը երկապիւղ կապելը զիւրութեան համար հնարուած մեւ մըն է: Ասկէ ալ ստախ եկած է փոխանակ զոյք ճարձանդի միակտուր զարդ մը: Գնել գօտոյն մէջտեղ և նորէն կամարը երկապիւղ կապել: Այս տարբեր ձեւերուն մէջէն յանձնարարելի է միշտ հնագոյն ձեւը, որ է կամարը կաւէն ամուր և ճարձանդը առջեւէն ազուցանել: Գօտին այժմ փոքրութիւն վրայէն կը կապենք և մասնադուութեան մէջ գօտին տրուած ասեմն՝ արդէն ուրար արուած է, և ընտկա-

նարար գօտին կապուած ստեն ուրարը ներքեւը կը մնայ: Սակայն կամարանցին և սղնջ հին կեղեցիկներ ալ գօտին ուրարէն առաջ կը գնեն զգնատարութեան կարգին, ու զգնատարութեան անորհուրէ խորքնը շարականին մէջ ալ գօտոյն վերաբերեալ զման ջուրն ստեւը՝ ուրարին վերաբերող ձեւամտք թողք տունէն ուսով է. զգնատարութեան կարգին մէջ ալ գօտին որ պատմաւանը կամ շապիկը պնդելու համար է, ուրարէն առաջ պիտի ըլլայ որ վրայէն ինչոյ գորդ մըն է միւսին: Իսկ ինչ որ ալ ըլլայ այդ խորհրդանշանութեան արժէքը, այժմ գօտին փոքրարբին վրայէն կը կապուի, թերեւ լուրջ զգնատարը, պատմութեանն ու փարսորը հաւասարակալու պատու ընկելու, և կամ գօտոյն ճարձանդին զարդը՝ որ զգնատարն նշանաւոր մասերէն մէկն է՝ աւելի համարձակ յոնցնելու համար: Թող որ ընտկ յիշատակ մը լուսինք որ յուսնէ թէ գօտին առաջ ուրարին ներքեւ էր և յետոյ վրան սկսու կապուել:

ՓՈՐՈՒՐԱՐ — Ուրարի վրայ խօսած անձնին զսոսական տեսակներ յառաջ բերինք, եւ իրարարան ալ յաջատրեցինք:

ՈՒՐԱՐ — Ուսն կամ ուսերէն վար ձգուելի, երկար ձեռով հաղուտի մաս մը: Ուրար անունը հայ արմատէ ծագում չցուցնիր: Եւսար ըստ լինելը կ'երեւայ եւ կը համեմատուի. օրայիտմ եւ յունարէն օրաքիտմ քառերու, որ լատին սաստիւրանութեամբ զգեստին բերանը կամ եղբորը կը-ցուցնէ: Բատին ինչոքը թողով՝ իրն դանք: Ուրարներ երկու տեսակ են. սարկուտի ու քաճանայի: Մարկուտի ուրարը նկ ու երկար է. երկու մարդահասակ երկայն, հարիւ 10—12 հարբերորդամտը ըսին. կը գրուի ձախ ուսին վրայ, ետեւն եւ աջնէն հաւասար շախով ք կախ թողով: Այլ է բուն ծիսակապի-իկրատութեան ձեւը: Ուրարը որ եւ ինքի կրնայ ըլլալ եւ ստորարար երեք խաչ պիտի ունենայ. մէկը մէջտեղը ուսին վրայ, եւ միւս երկուքը ետեւն ու աջնէն մէջքին վրայ: Ուրարի ձեւին ու

կրտսութեան մէջ ինչ-ինչ փոխութեանք մտածուցան: Առաջինն է ձախ ուսին վրայ դնելն կտր ծայրերը ղէպի ալ ասնիլ եւ մէջքին վրայ կրարու միացնել՝ շեղակի անցընելով հորձքէն ու թիկունքէն. ու այլ ձեւեր ալ կան հայ համէականներու մէջ կը անհնարի: Երկրորդն է ուրարը երեք մարդահասակին շախով երկու-րիւ, եւ մէկ մայրը ձախ ուսին վրայ տնկնէ: Կրտսեւն է կտրը, կտրմէն անցընել ալ անոթին մերձեւն, թիկունքէն վեր բերել եւ զարձակ ձախ ուսն ու աջնէն կախել: Այլ ձեւը քիչ մը աւելի վար կ'ուսնայն, եւ ուրարը աւելի հաստատուն ընկնելու կը ծառայէ: Այլ ձեւը բուսական տարածուած ու ընդունուած է մանուսակը մեր կողմերը երկար ուրարները երեքի անց ինչ խաչ ուսին: Ուրիչ ձեւ մըն ալ է ուրարը մէջքէն անցընել ու ետեւն կրկու ուսերուն զարձակելով ստիւգը զարձակ՝ փոտորանիկ զարձակելով կտրմէն վրայն՝ եւ ծայրերը մէջքէն պտտած մտնել: Այլ խաթիլ, Այլ ձեւը յունական անանդութիւն է, որ քիչ ան-կամ կը տեսնուի եւ քաջալիւրտելու. չէ: Քաճանայի-կան ուրարը իր ծագումը կ'առնէ օտարազգի ուրարն, զի ինչպէս ձեւնայութեան ասան ալ կը ճշդուի, քաճանայի ուրարը կը կաթմով ձախ ուսն կախուած ուրարը երկու ուսերուն վրայ զարձակելով եւ երկու ծայրերն ալ աջնէն կախելով: Լատինը պահած է միեւնոյն ուրարը, բայց երկու մասերը շեղակի կտրմէն վրայն անցընելով եւ զատով պնդելով: Առջը թէն երկու կողմերը մէկ-կողմի վրայ միացուցած է, բայց երկուքերով ու զով զով կախելով երկու մասերէ կողմուած կը ցուցնէ: Իսկ մերը անպիշ մէկ բուն զարձակ է, մարդահասակ, երկար ու սարկուտի ուրարին կրկինն շախ ըսին, բայց միակտար ու վերին վար երեք անգ մէկ-մէկ խաչելով: Գլխինը երկու եղբոր ուսի որ վերին ետեւն կ'արար կը կա-

պուին: Սակայն կան եւս քաճանայի ուրարներ որոնց զլուսի միակտար է, եւ ճեղքով մը զլուսին վրայն կ'անցնի: Հայ համէականք այլ ձեւը ընդունած են, որ աւելի կը շոյակէ՝ զՂզեց՝, ճէր, պարտնոցի ինչոք զքաճանայի կտրմէն սոյոթքին հողին, եւ Աւետարանին լուսին օրինակը եւ ուրարին ծագման մերձաւորութիւնը: Քաճանայի ուրարը սովորաբար կը կտրուի փոքուրբ, որուն ուրիչ ձեւ մըն ալ կայ զարձակուած. կը ուրարն ստանց շոյակուի կիսա-զգեստի մէջ կամ թէ բոլորովին միայնակ կը պարտն-ծուի, զոր օրինակ նմիցեաներուն յազարկուտութեան ասթիւ, ասթիւ կողմը կատարեալ փոքուրբն է, զիսէ անցընելու ձեւը աւելեւն ճեղքով է, միայն վրան օւսեցած է մաս մը՝ շախիկն ուսանոցին նմա-նութեամբ, ուսանոց եւ ուրար միացեալ մի ձեւ, որով իրր թէ լատինի վրայն անունու ուրարի նմանութիւնը պիտի տայ: Այլ ձեւը վայելու է ու յարմար եւ իրարարար, միայն թէ լեւք կրնար ըտել թէ հին ալ է, զի հիներուն մէջ յիշատակութեան լեւք հանդիպիր:

ՎԱՅԱՆ — Եկեղեցական կամ քաճանայի ուրարի մաս մը, որ իրր շոյակուի օտիք ուսերուն վրայ կը

կանդի, եւ ներսն հաստ կախով կամ խաւաքարով ուղիղ կը մտայ: Բայց վախաւ ոչ թէ շոյակուին՝ այլ սոյակաւորին մասն է, որուն ետեւն մաս մը կ'ընէր զէպի վիզը ծածրակի վրայ եւ որուն վերջուտը անկի զարգարուն էր: Ետեւի մասը սոյակաւորին զածուե-լով եւ վերջուտը արտանքն պնտելով, եւ փոխանակ տարածուած ըլլալու, կանդուն ձեւ մը պնտելով՝ վա-կասին մտնող տուած է: Հին պատարագամատոցից կը վախտի ալօթի ըսնին, որովհետեւ վախաւ սոյակա-ւորին տարբեր պիտա մը չէր: Վախանելը կրնէն ձայ արձակ ալ եղած են սոյակաւորներու նման եւ սո-ւոյակաւորներու պատկերներով: Ետեւաւորներու սոյակ-կրկիններով ալ շինուած են երբեմն՝ որ այժմ ալ շին տեսնուիր: Վախաւ սոյակաւորին հետ զոյք զարգերով ու ինքիով շինելու: Հաստատուն սովորութիւնը կը պա-հուի, եւ երկուքն կանդիսն միացեալ ըլլալը կը հաս-տատուէ, որ կ'ընէ շոյակուի օտիքը ըլլալու, անոր հետ զոյք պիտի ըլլալու:

ԱՐՏԱՆՈՒՐԱԿ — Եկեղեցական սրածայր խոյրին ետեւն կախուած երկու երկար ծայրերն են, որոնք իրենց ծագման մէջ խոյրը զլուսն վրայ ամուր պահելու ծառայող կապիւր էին, բայց հետեւեալ զար-գարների փոխուեցան: Այժմ իրիւ կէս մետր երկար եւ իրիւ 6 կամ 7 հարի բաժնետր ըսին՝ եւ վարի կողմն անկի լայնացած՝ երկու կտոր զարգել են, խոյրին նմա-նութեամբ շինուած կամ անգնաւորածուած: Լատին եկեղեցին սր վախա շոյակ, արտախաւաքները խոյ-րին կապուած կը ընէ եւ կը պարձածէ, բայց մեր մէջ վախաւ պտուսթիւնը գտնարութեան հանդիպողուցած է արտախաւաքի կրտսութիւնը: Վախան վրայն թայլու աղեղ է, ուստի խոյրուեցաւ վախան մէջէն անցընել՝ վախանի կտար ծախելով, եւ երբեմն ալ ե-րբեքով մը արտախաւաքները խոյրին զիջ մը հեռացնե-լով, եւ այսպէս կրնեն ցարդ համեական հայերը: Իսկ մերք այժմ եւ սովորաբար արտախաւաքները խոյրին բոլորովին զտնելով՝ վախանի ետեւն կը կախենք, որ թէն զլուսն է, բայց զարեւն բնականը չէ: Երբեմն եկեղեցականք պատարաւի կիսուն խոյ-րը համած ստեղծին արտախաւաքները կը սիրին թո-ղուլ, ժամարարին եկեղեցականութիւնը ցուցնելու հա-մար, որ խոյրովին հակասակ է ծիսական ուղղու-թեան, որովհետեւ արտախաւաքներն ասանց խոյրի զոյակութիւն չեն կրնար ունենալ:

ԽՈՏՐ — Աւելի ճիշտ կոչումն է եկեղեցական կոչումը թուրքի: Արդէն գտնուանք վրայ խօսած ան-տեղներու ասիթ անցանք իրենցիկ թէ յառաջադրն ե-պիսկոպոստները յունականին նման բոլորով խոյր ու-նէին, որ է մեր քաճանայի ուստի պարձածուած սո-յակաւորը, եւ թէ 1184-ին Հոտի պապերին նուիրուած հայրապետական գլխաւոր կրտսութեամբ՝ լատին ե-պիսկոպոստական խոյրը մեր մէջ ալ ընդունուեցաւ: Այս խոյրը երկու տարբարակ կրտսութիւն էր բազմաւոր որ արտաւոր կը վերջանան, եւ իրարու միացած ըլլալով՝ մերանը զլուսն վրայ կ'ընած ստեղծ վերի կողմէն կը լայնուին ու երկնայի խոյր մը կը կազմեն, ծայրերը մէկ-մէկ վարդիկ խաչելով: Զարգարուն նկարներ ըստ հանոյս, բայց միւր ըստ կարեւորին հարուստ: Լատի-նաց մէջ ալ բուն խոյրը անպիտ քարձը չէր յտնալ, ինչպէս է այսօր, այլ այժմեանին կիսով շախ ցած: Այժմ վերիվերայ կէս մետր բարձրութիւն ունի: Խոյրը յատուկ է եկեղեցականներուն, այլ հրամանաւ ու թոյլ-տուութեամբ կը պարձածին եւս ծայրադրն վարա-պետներ, կըր թեմակալ տառնարք են, բայց միայն իրենց վեճակին մէջ: Խոյրին մասն է արտախաւաքի, որուն վրայ ասանին խօսեցանք իր կարգին:

ԿՈՆՏՈՒՆ. — Լծորդ յունական կաթիլա կամ եմբի-
րիոն անունին: Եղիակագրտական զգեստի մաս ուրիշ
եկեղեցիներու մէջ, իսկ մեր մէջ կաթողիկոսներու
յառուկ, եւ բացարձակ սրտածնութեամբ երբեմն սրա-
բարբնեցու ալ շնորհուած: Հայ համէկականներու
մէջ հոնքեղ սովորական դարձած է ամէն կաթիլագրտ-
ներու, Կոնքեղ բոսանկուտի դարձ մըն է անոնցար-
ծուած կամ ըստի կերպանէ շինուած, որ երեք ան-
կիւններէն փոքրիկ ծոպեր ունի, եւ չորրորդ անկիւնէն
կրկնով կը կարտուի դառնէն: Հայրապետին ձախ կողմէն
եւ ձախ աղբիւն վրայ: Սովորաբար հոգեւորական մա-
կադրի նմանութիւն կը կարծուի: Հոգեւորական դաս-
գանձին հետ, եկեղեցական հոգեւորութիւն նշանակու
Բայց ուրիշներ կը կարծեն թէ նոյն կարճ անձնուս-
թաշկինակ կրեմն պողկեմն է, իբր թէ բարձրաս-
տիւնան եկեղեցականք իրենց թաշկինակը: Չարգարուն
պահարտին մը մէջ դնել ուրիշ ըլլան:

ՓԱՆԿԱՆ. — Հին ատեն եկեղեցականք երբեք յատուկ
զգիտակ մը չունէին, վանականներ մէջու վեղարով կը
ստորտին, իսկ ջահաճայք տեղուն սովորական զգիտ-
անոց կը գործածէին: Փափաքելով որ հայ եկեղեցա-
կանք ալ իրենց յատուկ զգիտանոց մը ունենան, Կ. Պու-
սոյ Պատրիարքարանը 1836-ին հաստատուեց փակեղը, ու-
րան զապախարն անուանաւ է վեղարին ներքին մասը
կազմող սրածայր զգիտանոցն վերջի ծածկոյթ աստիւն
վերջներով եւ մէջինը ձեւի բերելով: Վրան աստիւտ
կամ թուրով պատելով ու պատելով ալ կոնակի պէս
վերջաւորութիւն մը տեսցնելով: Աւելի զարդ տալու
համար, սրածայր մասին վրայ դրուած կերպարը փա-
խանակ հարթ ու յատուկ ընկրու, ծաղիկներ տալով անկի
վայելուչ դիրք մը տրուած է: Այս զգիտանոցը մայրա-
քաղաքէն սիսեակ՝ այժմ ամէն կողմ տարածուած է:
Բունանայից համար որոշուեք է սեւ չորիս, վարչա-
պետաց սեւ թաւիչ, եղիակագրտաց մոնուշակագոյն թա-
ւիչ, իսկ պատրիարքին դարձ կարճրապայն թաւիչ, բն-
րտեղ սակի երկող: Պատրիարքի համար որոշուածը ոչ
ոչ կը յիշէ որ գործածուած ըլլայ, վարչապետներն
սկսեք են սրածայր մասը մանուշակագոյնի փոխել, եւ
եղիակագրտները սմբողջ մանուշակագոյնները զանց ըրեք
են: Ջահանայից մէջին՝ Նյաստուարներ եւ ուղտներ
հեղուհեղ թաւիչ գործածել սկսեք են: Ատր վրայ եւ
վարչապետներն ու վարչապետներն ալ ոչ սակաւ սեւ
թաւիչ դարձան: սովորութիւնը ընդունած են: Այժմ
չստ ճիշդ դժուած կանոն մը չկայ: Գործը անկի մո-
տէն նկատելով՝ զգիտանոցին գոյնէն ու նիւթէն ստոր-
ման որոշելը կրնայ իբր անկարգ պայման մը համա-
լուել: Իսկ մանուշակագոյնը կաթիլագրտներու յատ-
կացնելը պարզապէս հոսմէականաց ճեմեղագրութիւն է,
մինչ որ եկեղեցական վանականութիւնը անէն զատ ուրիշ
տակն գոյն բացարձակապէս չընդունիր: Հետեւապէս

1816-ի կանոնն ընդունելով հոնդերմ, գոյնի ու նիւթի
տարբերութիւնը կրնայ փոխադարձութեան ենթարկուիլ:
Եւ արդէն ստորութիւնն ալ բաւական ժամանակէ ի վեր
այլ փոխադարձութիւնն ըլլած է: Փակեղը սովորաբար
թուրջից վիճակներու մէջ տարածուած է: Իսկ կով-
կասի մէջ զիս վանականք վեղարով են եւ ջահանայք
տեղական դիւարելով: Իսկ փակեղը ուսմական ձեւով ու
ստեղծական անունով կարմիրակա կոչուած իբր՝ աստու-
նաշնորհնայ պարզեւ կը արտի Ամենայն Հայոց Պատրի-
արկոսի կոնքեղով:

զգիտակը իբր ջոզ զգիտայ: Լծորդ է յատկանշէն վիճակ
յառին, որ կը նշանակէ ջոզ եւ նմանապէս վերաբրում
բարին, թէիւ այս անկի ջան զլիտ ջոզ, տեղ մը ջո-
քարիւղ ծածկոյթ կը նշանակէ: Վեղարը սրածայր է,
նորոն այլ ձեւով զլիտանոց մը ունի որեւէ նիւթէ չի-
նուած, եւ վրան ծածկոյթ մը՝ որ առջեւէն կիւնէ միւ-
շիւ աշուրները եւ հոնքէն մէջէն վար: Նոյնը միւշու
սեւ, նիւթը աստի, կուտակուին աշխարհային մեղե-
լութեան նշանակել: Վեղարը ամենկին պիտի լլլայ կր-
նաւորին զլիտէն, եւ յատուկ է ոչ թէ լոկ կուտակիւն
բանտաններուն, այլ առ հասարակ ամէն տրեղանե-
րուն, այնքնքն կուտակուածութեան նախընտրելուն, է-
կեղեցական ինչ աստիւնան ալ անձնուն, եւս եւ կիւտ
ստիւնան ալ չունենան: Վերջին դարերուն մէջ ալ վեղա-
րակիր ստիւտանքներ ու պոլիթիւն կը յիշուին, այլ
այժմ բացառաբար կուտակուած բանտաններէն կը սկսի
կիրտուութիւնը եւ կը պահուի բարձրագոյն աստիւն-
ներու մէջ այլ վերայն ազգութիւնը կը արտի պիտոյա-
կան օրհնութեան պահուել: Նոյն սովորութեամբ մե-
տաքէ վեղարի ծածկոյթներ ընդհանրապէս ամէն սա-
տիւնակ համար, սեւ գոյնին պահպանութիւնը հա-
ստատուն կը մնայ անկաւրէն, նոյնիսկ կաթողիկոսնե-
րուն համար: Ամենայն Հայոց Հայրապետին վեղարին
վրայ կայ խաչի մը յանգումը, որ իբր պատու յետ
կը շնորհուի Ռուսաց կայսրէն ամէն նորընտիր կաթո-
ղիկոսի:

ՐԱԶՊԱՆ. — Բանանայական զգեստին մէջ մասն է
զըր կը կրէ ջահանան երկու թեւերուն վրայ, զտաս-
կէն մինչեւ արձուկը, բոլորովին զարուած՝ որ կեր-
պով մը շապիկին թեւերը հանքիթելու կը նստայ:
Բազմանները լինուած են ամբողջ զգեստին կերպանէ
կամ թէ յատուկ անդադրուած են, եւ վրանին ա-
նին մէջ մէկ խաչ: Երկու տարբեր ձեւով բազմաններ
կան, մէկը կըրտակ կարուած, որուն մէջ ջահանան
ձեւը կը խօթէ եւ հետեւ կողմէն զարկով մինչեւ սր-
մուկը կը հանցնէ: այս ձեւը սովորական է հայ հա-
մէկաններու մաս: Իսկ մեր մէջ սովորաբար բաց է
բազմանը եւ թեւին վրայ դրուելէն հար երկու կողմե-
րը թեւին ներքեւէն իրարու կը մտնուեն: Արդեւ
չունանով եւ կը կտալուն արձուկին մաս: Բազմանին
ուղտութեան յիշատակութիւն. չկայ մոնուշակութեան
ատեն: Շապիկը կը արտի զարուածութեան ատեն, սրբուր
ստիւտանութեան, եւ զամի, շուրջառ ու սաղաւթու
ճահանայութեան ատեն, բազմանը կը մնայ զտու,
միայն թէ կրնայ համեմատուիլ կիսաստիւտանութեան
բազմաններին: Այդ կէտը լուսարաններու համար յատուկ
եւ որոշ գրուած մը լինելը: Ամանք կարճեցին թէ
բազմանը յատուկ զգեստ է, այլ շապիկին թեւերուն
զարդարան ծաղիկը կը կազմէ, ինչպէս շատ մը ուղ-
տանական զգեստներուն թեւերը զարդարուն մասի տ-
նին: Բայց միւս կողմէ հաստատուն անունութեամբ
զատ զգեստ է, եւ ձեռնադրութեան Մաշտոցը ջահա-
նայական զգեստները պատրաստելու հրահանելին մէջ
բազմանն ալ կը յիշէ, թէիւ եղիակագրտը զայն պա-
տանապէս չի տար նոր ձեռնադրութեան, որով արդէն
սրուած կիւտանքներն ծամարար ջահանային զգես-

տարուելուն անթիւ բազմանը յատուկ աչօթք ունի եւ
լամբրոնոցին ու Օձնեցին ալ բազմանի աչօթքը կը յի-
շէն, որով բազմանին զատ զգեստ ըլլալը կը զուցեն:
Բայց ազգութիւն կին յիշատակութեան մէջ մէկ հատ է
միայն, իսկ վերջին մասնակներու մէջ կրկնուած է ալ
ու անակ թեւերուն վրայ: Այդ տեղիկութիւնները
լրացնելու համար ի դէպ է խորհրդանշել թէ սրբարեւ
ուրիտապետութեան անալ տրուած զգեստ մըն է, թէ
լատին բազմաններն ու կիսաստիւտանութեան անը-
ցուելէն տալը կար, եւ յիսոյ բազմաններն հետ
չիտթանցաւ եւ թէ նորամուտ բազմաններն բնութեան
թեւն չգտու եւ բազմանը կին գոյութիւնը պահել: Այլ
տեսութեամբ եղուարդ արքեպիսկոպոս Հիւրմիզեան
Համր 1808-ին կատարած հայածէս ձեռնադրութեան
տաթիւ կիսաստիւտանութեան ատեն բազմանները
հարկեցուց նախընտրելուն, եւ սարկաւազութեան
արմըր թեւին փոթթիւտ սովորութիւնը ճիւղակի
նկատեց եւ իսպառնց:

ԳԱՆԱԲԱՆ.— Որքան և՛ որքան լինիք փայտի իմաստով կը պործածուի ընտանեկան խօսակցութեան մէջ, բայց կեկեղեցւոյ մէջ պարտօնն ու անտիմանի յայտարար նշանակ է, եւ ձեռնադրութեանց ատեն օրհնութեամբ եւ աղօթքով կը տրուի Գաւազաններու նիւթը կրնայ բոլոր փայտ կամ միտաղ կամ ունի, կան եւս բիւրեղէ կամ սպիտիկ գաւազաններ, բայց յոյժ ցանցատա Գաւազանները սովորաբար միեւնոյն նիւթէ չլու

նելու հարկ չկայ. ընդհանրապէս գաւազանին զլուխը ու գաւազանին կոթը տարբեր նիւթէ կը լինուին. յաճախ կոթերն ալ միակտուր չեն, այլ երեք կտորի կը բաժնուին աղուցիկ պատուովներով, եւ աղուցիներն ալ տարբեր նիւթէ, այսինքն միտաղէ կամ ոսկրէ կ'ըլլան փայտէ կոթերու վրայ: Գաւազաններու թանձրութիւնը հաստիկէ փայտի շտի է, զընտանեւ կըրտակ եւ կամ կըրտի մտ բազմանկիւն, յաճախ շիտակ ու լերկ, երբեմն ալ ուղիղ կամ կոր ակօստովներով զարդարուած: Բարձրութիւնը ընդհանրապէս մարդաչափ կամ ընտանեւ հասակէն զի մը աւելի: Հնարչիները միշտ նուազ բարձր են, Լուսինք եւ անոնց նմանողութեամբ հայ հասո՛՛նկաններ աւելի բարձր գաւազաններ կը գործածեն որ մեր կեկեղեցիներուն մէջ սովորական չեն, Գաւազաններու մայրերն ալ որածայր կը վերջանան եւ ընդհանրապէս մեծադէ կտոր մը կ'ըլլայ ամբողջ միտաղ համար: Գաւազաններն այժմ մեր եկեղեցւոյն մէջ երկու տեսակ են, — վարդապետական եւ եպիսկոպոսական կամ հովուական. տարբերութիւնը դասազանին դիտուելով պարզին վրայ է: Վարդապետական կըլուած գաւազանն օձազարտ է, երկու օձեր՝ զուլիններ բարձր, երկուսն ընդ մէջի եւ մարմիններն իրարու պատմուած ստորին մասին մէջ, իսկ վերի մասերը բացուած ու պտուղած, անպարտ խաչէ ձեւ մը անկողով: — իսկ այն տեղն ուր երեք թեւեր կը միանան ուղտիկ դռնա մը կայ, եւ վրան մանր խաչ մը: Վարդապետական գաւազանի ձեւ մըն ալ կայ յորս օձերէ կազմուած, երկուքը մէկ կողմ եւ երկուքը միւս կողմ իրարու վաթթեւած, իսկ ստորին մասին մէջ չորսն իրարու պատմուած: Զորեղբայրական գաւազանը արարողական նշանակութեամբ երկուսն անկէն տարբերութիւն չունի, սակ աւելի զարդարուն բան մը կազմելու դիտմամբ արհեստարարներէն հնարուած է, եւ այն ալ յոսին ժամանակներու մէջ: Բայց եթէ ստորեւ տարբերութիւն մը դրուել եւ մասնաւոր վարդապետականութեան գաւազանը ծայրալոյս վարդապետութեան գաւազանէն տարբերել, բարբառովն աւելորդ բան մը եղած էր ըլլար: Օձազարտ գաւազանը յոնայ մէջ եպիսկոպոսաց յատուկ է, եւ այսպէս ալ եղած էր մեր մէջ մեր նախնի զարկերուն: Այլ կեր լուսինայ հետ յարբերութիւնը սկսան եւ 1184-ին Լուիկոս Գ. Լուիսցի Հռոմի նախագետէն մեր Գրիգոր Դ. Տղայ կաթողիկոսին ամբողջ քահանայապետական պետա մը ընծայ դրիւնեցաւ, ու կիրտութեան ընդունուեցաւ, հին յունարէն հոփուական խոյրն ու գաւազանը վարդապետներու մնացին, եւ նոր լատինական հոփուական խոյրն ու գաւազանը եպիսկոպոսաներու սեպական զարման: Այլ հոփուական գաւազանը, որ այժմ եպիսկոպոսաներու յատուկ է, կըր դրուել ունի իր մէջ կրկին անգամ դասնաւորով, ներկայացուցած աստիկան ստիկ անբեւազարդ ու ծաղկազարդ ստիկ մը կը նմանի, թէն բարբառովն պրուստական կաթողիկոսն ունի: Լատինացը միշտ անբեւով ու ծաղկով է, բայց մեր մէջ կան նաեւ օձազարտ գէղի ներս կրտայած եւ կրկին անգամ զարման: Կ. Պոլսոյ Մայր Եկեղեցւոյն մէջ յատուկ դասազան մը կայ որ շրտէ աւելի օձի պտուկներ աւել շուրջը շարուած եւ մէկտեղի գունդն աւելի մեծ ու աւելի որով կերպով պտուած է: Այլ գաւազանն իր հոթեան մէջ միեւնոյն վարդապետական օձազարտ գաւազանն է: շիտակերն թուականը որով չէ, այլ հասանական է որ յատկապէս շիտակ տրուած է եպիսկոպոսական ձեռնադրութիւն շունեցող պատրիարքներու համար (ինչպէս Գրիգոր Կ. Պոլսեցի 1164-ին եւ այլք), ներքիններէն տարբեր գաւազան ունեցած ըլլալու համար: Հայ հասականք կաթողիկոսական գաւազան ստուծով կաթողիկոսաներու յատուկ գաւազան մը կը գործածեն, որ է մեծկակ պունդ մը՝ վրան խաչ եւ շուրջը սարիչ զարդեր

փայտանակ օձերու: Այլ գաւազանը լատինական հետաւորութիւն մը չէ, որովհետեւ լատինք նման բան մը չունին. հետեւաբար հայ եկեղեցական աւանդութիւն մը ի դէպ է լատին, եւ ունի ճարձ. կիրիկոս ակնուն սեպական արանգութիւն մը՝ որուն միաբաններէն եղած են 1740-ին Լիթուանոս մէջ հայ հասո՛՛նկան կաթողիկոսութիւն մը կազմող եկեղեցականները, թէեւ այժմ մեր կիրիկոս կ'ընտան ալ այլ ձեւով գաւազանի սովորութիւն չունի, Գաւազաններուն կարգին պէտք է յիշել նաեւ սովորաբար սաա կըլուած գաւազանը, որ պարզ երկար գաւազան մըն է ուղիղ, ու զարդարուն չլինով՝ զոր կը գործածէ միայն պատրիարքը մայրաքաղաքին մէջ եւ անաղորդներն իրենց լիեակներուն մէջ հանգիստոր ու պարտօնական առիթներու միայն եւ իբր նշանակ իրենց իշխանութեան, այլ ոչ երբեք գործողութեան տակ: Այլ գաւազանը մեծաւանդաւ առիթներով եկեղեցականի մը մեծքով պատրիարքին կամ անաղորդին օւնեւէն կը տարուի, ամենու կեկեղեցականն ալ ձիւտոր՝ եթէ պատրիարքը կամ անաղորդն ու ձիւտով կամ կաթողիկոսի մը: Այլ ասային նման, բայց կարճ ու պարզ գաւազան մըն ալ կը կրնն իրենց մեծքը պատրիարքները Կ. Պոլսո եւ անաղորդներն իրենց վիճակին մէջ, սովորաբար լրջազայած ստիկներ: Գաւազաններու վրայ տեղեկութիւնը լրացնելու համար՝ աւելցնենք թէ անոնց յորինուածքը ճարակի ու արուեստի յանձնուած է բարբառովն, այսպէս որ զժուար իսկ է իրարու նման գաւազաններ գտնել: Գաւազանի պարզարեւ սովորութիւնն ալ, ինչպէս սր բերելի վրայ խօսած անկնիս լրինք, այժմ միայն ձեռնադրութեանց տակն կը գործածուի, եւ բացառաբար Ամենայն Հայոց կաթողիկոսին յատուկ է:

ՍԱՀԱԲԱՆ.— Եկեղեցական խոյր՝ սեպական քահանայացի ու վարդապետաց: Կերտայ որ երբեմն եպիսկոպոսաներու յատուկ էր, ինչպէս է ցոյժով յունաց մէջ, բայց լատին կաթողիկոսական խոյրին ընդունելութեանէն կարը անոնցմէ ստորին կողմնորոն անպաւ: Այժմեան սաղաւարտը ի վերուստ զնաւածն է վիճակի մը, ներքեւի կողմէն դուրսը գրուելու յարմար ընդարձակ անցուածքով, որուն շուրջը պտուկ մը ընդունուած է, եւ զարդաթիւ զնաւածն պատուանդանի վրայ փոքրիկ խաչ մը կայ, որուն կողմնակի թեւերը շարունակ անկէն կողմէ խաչածն երեւալու համար: Վրան միշտ վարդարուն է՝ ծանր անպնդարծութեամբ, ու մարմարիտով ու սրտուական ակիւրով դարդարուածներն ալ կը տեսնուին: Լուր օրերու համար եւ պապական տեղերու մէջ շատ պարզեր կ'ընդունին: Մաղաւարտին հին մեքը ճիւղ աղ չէ: Ետա հին օրինակներ՝ որ զեւ աստ անը կը տեսնուին՝ մոլլ տրծաթ են, դրանաձեւ ուղարկերձ, որուն շուրջ 12 Առաքեալները ցանդողական են, վրայի եզրերը եւ զարդաթիւ շատ զմէքի ձեւ ունի, վրան խաչով: Թամանակ մը աւելի մեծութեամբ գունտեր ալ գործածուի են, որոնք այժմ աւելի կ'ոյժիկ եւ աւելի ճարակաւ մեկ վերածուած են: Մուսաւարտը կը գործածեն պատարագի ատեն ամէն քահանաներն ու վարդապետները: Գահանաներ կը գործածեն եւս մեծահանգէս ատեններու առթիւ, եւ սեղանի նաեւ: Բարձրերից Աւետարան կարգալու ատեն: Մաղաւարտը յատուկ քահանայական զարդ է եւ օրհնութեամբ կը տրուի: Մաղաւարդներուն երբեմն սուրբարտ դեղն ստորինով քահանաներուն սարկաւորի զգեստով սպասարեղէն ծաղում ասած է, եւ անոնց նմանելով քահանայութիւն շունեցող ձեռնադրելու սարկաւորներն ալ կ'երկն, զոր օրինակ Մանգանտի ստիկն ինչ-ինչ մեծահանգէս առիթներուն սաղաւարտ զնկն սկսած են եւ սովորութեան սկ անցած է:

ԳՕՏԻ — Ի հետոյ անտէ գտան իշխանութեան նշանակ է, իշխանաւոր յեղոյը գտի յի կրնար կապել, իշխանաւորին գտին հանել իշխանութենէ պիկել է: Այլ սկզբունքով եկեղեցւոյ ստորին պաշտօնեայք, սարկաւազն ալ մէջը, գտնուոյն են եւ գտնի չունին, եւ դատի կապելու իշխանութիւնը կը սկսի քահանայէն, որուն օրհնութեամբ ու աղօթքով կու տայ զայն ձեռնադրող եպիսկոպոսը: Գտնի կամար է, եւ կամարածեւ լայն ժապաւեն մը՝ դանկ Ե կարկերտեալ լայնութեամբ՝ արտադրուն երեսով եւ ներքին ամուր ներքով հոսի կողմէն կ'անուրի եւ զոյք ճարմանդով առջեւէն իրարու կ'աղուցուի: Ծարձանդներն իրարու աղուցուած պահելով՝ կամարին ծայրերը երկգաւթնոյ կապելը դիւրութեան համար հնարուած են մըն է: Ասկէ ալ առաջ կահած է փոխանակ զոյք ճարմանցի միակտուր զարդ մը զնել գօտուոյն մէջտեղ եւ նորէն կամարը երկգաւթնոյ կապել: Այս տարրեր ձեւերուն մէջէն յանձնարարելի է մէջտ հնարոյն մեւը, որ է կամարը կտիւն առնել եւ ճարմանդը առջեւէն պաւստանել: Գտնի ալ մի փոքր տարրին վրայէն կը կապեն եւ ձեռնադրութեան մէջ գտնի տրուած ստեն՝ արդէն ուլարը տրուած է, եւ բնակա-

նարար դատն կապուած առնն ուրաքը ներքեւը կը մնայ: Սակայն կամարոտցին եւ ուրիշ Հին հեղինակներ ալ դատն ուրարէն առաջ կը դնեն զգետաւորութեան կապելու, ու զգետաւորութեան ձեռնադրող խորինը շարակներն մէջ ալ դատուոյն վերաբերեալ ճման ճոճս տունը՝ ուրարին վերաբերող ճեւածմբ թաղք տունէն առաջ է: զգետնեալ կարգին մէջ ալ դատն որ պատմունակը կամ շտակը պիկելու համար է, ուրարէն առաջ պիտի ըլլայ որ վրայէն իջնող պարզ մըն է միայն: Բայց ինչ որ ալ ըլլայ այդ խորհրդանութեան արժէքը, այժմ դատն փոքրարարին վրայէն կը կապուի, թիւեւ րոպէ զգետնեալը, պատմունակն ու փոքրարար կուտարագէտ զուտը բունչու, եւ կամ գօտուոյն ճարմանցին զարդը՝ որ զգետնին նշանաւոր մասերէն մէկն է՝ աւելի համարձակ ցուցնելու համար: Թող որ բնաւ յիշատակ մը չունինք որ ցուցնէ թէ գտնի առաջ ուրարին ներքեւ կը եւ յետոյ վրան սկսու կապուիլ:



**ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ
ՎԱՐՊԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ (DOGME)**

Հայաստանի եկեղեցին հաւատարիմ հետեւողն է Տիեզերական առաջին երեք ժողովներէն ընդունուած և բանաձեւուած Վարդապետութեան, որոնք ներկա-ի. Գրչի հաւատոյ հանգանակին մէջ խառնուած են:

Այս ՀԱՌԱՏԱՄՔը առնէ աստու. հոյ եկեղեցւոյ մէջ հրապարակու և երմոյխուարու պէս կը գտնանուի և կը խոստովանուի: Այնպէս որ հոյ եկեղեցին քրիստոնէական ընդհանրական եկեղեցւոյ հետ միմեոյն ըլլալով ձօցմելի հիմնական լիտորուն մէջ է՝ նսեւ. Բրիտանիա աւաքեպական (apostolic), ընդհանրական (catholic) և մի (one) եկեղեցւոյն անկամ ինչպէս են այն բարդ մեծ ու փոքր եկեղեցիներ, որոնք միեւնոյն ՀԱՌԱՏԱՄՔը ունին:

Dogmeի ինչպէս մէջ Հայաստանի եկեղեցին միջոյ հաւատարիմ մտայած է Բրիտանիական եկեղեցւոյ 325-432 ըրջանի ըմբնումնաբուն. ըրջան մը ուր քրիստոնէոյ աղղեր և ժողովարարներ ազգային զոյն չէին տուած իրենց եկեղեցիներուն և եպիսկոպոսներու իշխանութեան և իրաւասութեան մէջ կը պիկեր հաւատարութիւն և պատրիարքական սիսունութեան իտարքի տարբերութեան և վերազանցութեան խնդիրներ չէին յազուած զեւ, ինչպէս

նսեւ կայսրեր և թագաւորներ իրենց յաւակնութիւններու փառասիրութիւնները այնքան յառաջ չէին տարած և իւրաքանչիւրը իր սեւտական ոյժին, ընդորձակութեան և իր հմայքին ու ազդեցութեան ծանրութիւնը չէին տարածած իրենց իշխանութեան սահմաններուն մէջ զանազոյ եպիսկոպոսական Աթոռներու վրայ: Արտիւնուե երբ քաղաքական իշխանութիւններ իրենց բոլոր ուժով նստուեցան եկեղեցական և կրօնական զարմիրու մէջ, խախտեցաւ քրիստոնէական սիրոյ և հաւատարութեան սկզբունքը, ասոր պել պիքնց փառասիրութիւն որ կը ըտլոր սուսմեներով խախտեց քրիստոնէական եկեղեցւոյ ներքին խաղաղութիւնն ու ներգաշնակութիւնը: Եպիսկոպոսներ, միջո կրթնելով զկրեւք հովանուորող պետութեան, սկսան իրարու վրայ իշխելու յաւակնութիւններ տածել և զիբր բունելով յոխորտայ իրարու չէժ:

Այս վարչական յաւակնութիւններու մէջ տեղաւորեց եկեղեցւոյ վարդապետութիւններու և սուրբութիւններու մասին ոյ մեկնութիւն տալու ճգտումը այն կամ այն պիտուի կողմէն, և Հատի Աթոսը իրեն վերազրոյց այդպիսի իրաւասութիւն մը կամ եկեղեցականութիւն մը և այդպէս, Բրիտանիա ՄԻ և ԸՆԴ-ՀԱՆՐԱՅԻՆ եկեղեցին, պակելով հանդերձ հաւատարի միութիւնը և ընդհանրականութիւնը, վարչականորէն բաժին բաժին եղաւ, և իւրա-

բանչիւր ազգ և ժողովուրդ իր ազդային կը-
նիքը գրաւ իր հիկեղեցւոյն վրայ, և յառաջ
եկաւ յարտունանական զանազանութիւն մը
քրիստոնէական մի և ընդհանուր եկեղեցւոյ
մէջ:

Թերեւս շատ բնական բան մըն էր այս
զանազանութիւնը, որ պիտի շեշտուէր հեա-
զեանէ իրբիւ. սրգիւնը աշխարհայրական դիր-
քերու, տարբեր սարքեր. բարձրաւ և լեզու-
ներու, քաղաքակրթական բնութեաններու և
սովորութիւններու: Բայց, դժբախտաբար,
այսպիսի գեղեցիկ և սպասելի զանազանու-
թիւն մը չէ՛ր այ յառաջ եկաւ, իր բնական վի-
ճակին մէջ, այլ Եպիսկոպոսական պիտաւոր Աշ-
խարհաբան մէջ սիրող մըցումը փոխուեցաւ ա-
տելութեան, կրք անոնք սկսան Ծոցաբի իրն-
դիրները մեկնաբանելու և իրենց մեկնաբա-
նութիւնը ուրիշներուն պարտադրելու: յուսի-
նութիւնը ունենայ, և կրամայել, և նոյն խկ
համարձակեցան, սխտական սյտերն ալ շարա-
շար գարծածելով, նշողել լեռնակերպոցները
և խանդարել Բրիտանոսի Մի և Ընդհանրապէս,
Եկեղեցւոյն ներգլխակալութիւնը:

Իրապէս քրիստոնէայ հպիներ ստատիկ կը
ցուին, կրք անոնք Եկեղեցւոյն Պատմութեան
մէջ թէ քրիստոնէութեան անաբելական գա-
րերու պարզութիւնը և միջնու առաջին երեք
տիեզերական ժողովներու ընթացքը Բրիտանոսի
Եկեղեցւոյն մէջ տիրող միաբանութիւնը և

Ներդաշնակութիւնը հետզհետէ ինչպէս կը փո-
խակերպուէր առեւտրութեան, տիրելու և կրու-
մայելու յառաջանութեան, որուն հետեւումը
քրիստոնէայ քրիստոնէայի գեղեցիկ գիտելի ա-
մէկէն դասն, ամէկէն անձներէի և ամէկէն
ուղիքիստանայ նպիտակ և արտայայտութիւն-
ներով:

Հայոց եկեղեցւոյ պատմութեան մէջ այս
տիւր գործադրուելի բարեկեցաւ Բազիկոսի
ժողովով, որ տեղի ունեցաւ 451ին:

Ինչ կիրպով այ մեկնութիւն պատճառները
Հայոց շխտակցելուն այս ժողովին, Հայոց
չնկունեցան առար սրտումները, ճիշդ անոր
համար որ Բազիկոսի ժողովին առջև Բրիտ-
տոնէութեան հիմը խախտող կերտակոսական-
ինդիք մը ըլլար, նման Արիստի, Մակեդոնի,
Նեստորի կերտակոսութեանց: Տիեզերական ա-
ռաջին երեք ժողովները ընծած էին Հայոց Առ-
տուծոյ, Որգի Աստուծոյ և Ս. Հոգի Աստու-
ծոյ վերաբերիչ վեճերը և տուած էին վերջ-
նական լուծում մը և շատ մեկնութեան լուծում:

Նեստորականութեան խնդրին վերաբար-
ժումը կար միայն աստուածաբաններու կողմ-
մէն, այս անգամ ա՛մ ձեռի տակ: Յիսուս Բը-
րիտանոսի մէջ մարդկային և աստուածային ըը-
նութիւնները ինչպէս միացած էին: Կիրակոս
Առաջնապետոյն, Նեստորի հակառակորդը,
Մի Բնութիւնը, ՄԱՐՄԵԱՑԵԼՈՑ ԲՆՈՒՆ քաջա-
տրութեամբ լուծած էր խնդիրը: Յիսուս Բը-

քիստոս կատարեալ Աստուած և կատարեալ
մարդ էր, և այս երկուքը անշրտի միաւորու-
թեամբ ՄԵԿ բնութիւն կազմած էին ի Յիսուս
Քրիստոս:

Բազիկոսի ժողովը հեղինակներուն հա-
մար զանազան չէր երեւցած կիրակոսեան բա-
նութեան, որ ընդունուած և վաւերացուած էր
Սիբոսի ժողովին մէջ: Բազիկոսի ժողովին
հեղինակները նորէն ձեռք առին երկու բնու-
թեանց խնդիրը, անոր նոր մեկնութիւն ստոր-
և նոր բանաձևով մը ներկայացնելու համար:
Հոսմի Եկեղեցին օգտագործեց առիթը և Լե-
ւոն Պոս (440-461) ՏՈՒՄԻ կոչուած իր ծա-
նօթ աստուածաբանական մեկնաբանութեանը
լուծումը ևս լազեց խնդիրը, բայց այդ ծամ-
բը արդէն կը մեկնէր ու կը բանաձևէր երկու
բնութեանց միաւորման կերպը ի Յիսուս Բրիտ-
տոս որ կիրակոսեան բանաձևը (միաւորեալ մի-
բնութիւն) կ'եղծուէր: ոչպէն ըն մարդկային և
աստուածային բնութիւնները զատ զատ կը
մային ի Յիսուս Բրիտտոս և երկուքին միու-
թիւնը կամ միաւորութիւնը տարրած կը մնայ:

Բազիկոսականց աստուածաբանութիւն ի-
րաւունք անէին երկու բնութեանց սրտումը
չեղանելով, որովհետեւ Մի Բնութիւնը բանա-
ձեւը, Ստիքիի աստուածաբանութեամբ կը
յանգէր ա՛յսպիսի միութեան մը, որ Յիսուս
Քրիստոսի մարմնաւորութեան յետոյ մարդկա-
յինը կ'ընկալուէր աստուածային մէջ կամ

կը շինթուէր անոր հետ, մինչդեռ կիրակոսեան
աստուածաբանութեամբ երկու բնութիւնները
անխառն և անշրտի միաւորութեամբ կը մնա-
նային ի Յիսուս Բրիտտոս:

Աստուածաբանական այս երկու ըմբռնում-
ներուն իրարու հետ յախճան մէջ Հայաստանի
Եկեղեցին յանկուտի նկատուեցաւ ԵԻՏԻՔԱ-
ՅԱՆ, իսկ Բազիկոսի ժողովը կամ Լեւոնի
Տոմարը ընդունուեցին Հայ և Առաջի եկեղե-
ցիներու կողմէն նկատուեցան ՆԵՍՏՈՐԱՆԻ-
տրութեան խոսելով մասնաւորապէս Հայաս-
տանի Եկեղեցւոյն վրայ, Հայաստանեայց Ե-
կեղեցւոյ վարդապետները միշտ նեստորակա-
նութեան տեսակէտէ նայեցան Բազիկոսի ժո-
ղովին բանաձևին վրայ և զգուշացան անկէ՛ր:

Անա թէ՛ ո՛ր է սրտմական թիւրխացու-
թիւնը Բազիկոսականներու և ոչ-քաղկեդո-
նականներու միջեւ, որ անգամ մըն ալ շեշ-
տուեց, դժբախտաբար կը սիրէ միջնու հիմայ
Որգիկոսեան նոյն խկ սյուսը շատին և յոյն աս-
տուածաբաններ և պատմախնդրներ, երբ կը
դրին ու կը խօսին Հայաստանեայց Եկեղեցւոյ
գաւանանքին վրայ, զայն կը ներկայացնեն
իրեն ԵԻՏԻՔԱՅԱՆ, մինչ իրողութիւնը ան է
որ Ստիքիս սկիզբէն ի վեր նպատակ է Հայ
Եկեղեցւոյ մէջ և կը նշովուի միջնու հիմայ
Այս, Հայ Եկեղեցին ՄԱՐՄԵԱՑ և ընդունինք
պահ մը այս բարը, բայց կիրակոսեան մտած
կիրակոսեան աստուածաբանութեամբ, որուն

համեմատ երկու բնութիւններ, մարդկային և աստուածային, անշիջի միաբարութեամբ մի կն ի Բրիտանոս, և ո՛չ թէ եւաթեան մտքով ու աստուածաբանութեամբ, որուն համեմատ մարդկային բնութիւնը ընկրուպուած է աստուածայինին մէջ և մէկ բնութիւն հղած Յիսուս Բրիտանոսի մէջ:

Այսօր մենք պաղարիւնով կը մտնանք քաղկեդոնի ժողովով բանաձեւուած բնութեանց խնդիրն: Իբրև պատմութեան պատկանող իրողութիւն, բայց ոչ առհն՝ եկեղեցիներու գոյութեան խնդիր մը եղաւ ասկիտ: Լորտին և յոյն եկեղեցիները չբառականացան աստուածաբանական բանավէճով, այլ կայուն բաղան իշխանութիւնն ալ նստուեցաւ վէճին մէջ, իբրև պաշտօնի հաւատոյ և ուղղափառութեան, և բնութիւն ու ստիպում է գործ գրուեցաւ ոչ-քաղկեդոնական եկեղեցիներու վրայ, նոյնիսկ անոնց ազգային ինքնուրոյն նկարագրերը եղծուաւ չափ:

Այս խնդիրն պատմութեան մէջ Բիւզանդիանի եկեղեցին էր որ ամէնէն աւելի հետապնդեց, հայածեց Հայոց եկեղեցին, խոստովանելի և անխոստովանելի բոլոր միջոցներով: Նոյն լուկ, ի դին հայ ազգի քաղաքական կեանքին և ազգային գոյութեան, թիւզանդական հայրերը բանութիւններ ի գործ դրին հայ կաթողիկոսներու վրայ յո՛րըափ ինչ զանգիտն տիրեց արեւելքին:

Ընդ քրիստոնէական մի և ղնդիմանական եկեղեցոյ աստղին երիք Տիեզերական ժողովներուն, իբրև հետեւող, նախկին եկեղեցոյ հետ, Ազգեբանդեան իպոսոյն աստուածաբանութեան, որուն տիրող գէժքն եղաւ սոյս խնդիրն մէջ Մ. Կիրոսը Ազգեբանդարցին:

Հայոց եկեղեցիին աստուածաբանական բնութեամբ իւր թայտորած ըլլալու համար գիտելի կուտանք թէ քրիստոնէական կրօնքի մէջ Հայոց նախընտրած են զիստուածաբանիչ և տոնիքու մեկնութեան և բանաձեւման մէջ ընդունած են նուազազոյն չափն ու եղանակը հաւատարիմ մնալով քրիստոնէական եկեղեցոյ աստղին երիք տիեզերական ժողովներուն:

Այս է Հայոստանի եկեղեցոյն պատմական դիւքը հանդէպ յայնուան եկեղեցիներու: որոնց տմէտուն կը տածէ յարկանք և կը շանայ քրիստոնէական անկեղծ սիրով ուժուր պանել իր յարարեութիւնները անոնց հետ:

Քրիստոնէական եկեղեցիներու իրարմեանեցած սարբերութիւնը իրենց աստուածաբանութեան մէջ է, և ո՛չ թէ քրիստոնէական հիմնական տրվերու մէջ:

Աստուածաշունչը, Մանգոց Իբրէն մինչև Յովնանու Յայտնութիւնը, միեւնոյն է քրիստոնէական եկեղեցոյ մէջ, Յիսուս Բրիտանոսի աւետարանը մասնաւորապէ՛ս աւետարանն է ամէնուն, աստղին երեք տիեզերական


Յետոյ լատին եկեղեցին ասանկինն սկսաւ բռնանալ Հայոց և Ատորաց տրայ: Սրբ յոյն և լատին եկեղեցին բաժնուած չէին, Ասանայ կողմէն եղած ստիպումներ դաւանակցութեան համար, լատին եկեղեցոյ ալ հաշուին կ'անցնէին. բայց երբ Տիեզերական Եօթներորդ ժողովին ետքը Յոյն և լատին եկեղեցիներ ալ պատուելոյն իբրարմէ, լատին եկեղեցին ասանկին զարծեց իր հաշուին և յարուսակեց իր բանութիւնները, Հայաստանի եկեղեցիք քաղկեդոնականացնելու համար, մա՛նաւանդ երբ խաչակրտիան բանակներ սկսան թափանցել մասաւոր արեւելք և չլուսիլ արեւելքի եկեղեցիներուն հետ:

Ենդիրը այլեւս եղաւ իր աստուածաբանական սանմանէն, և եղաւ տիրապետութեան և հմայքի խնդիր մը յոյն և լատին եկեղեցիներու համար, մա՛նաւանդ պաղարիստութեան համար, որ ամէն գնով և իր բոլոր միջոցներով աշխատեցաւ և կ'աշխատի մինչեւ հիմայ իր եկեղեցականութեան ասի աւանի ոչ-քաղկեդոնական եկեղեցիները, որոնց յառաջապանն է Հայոց եկեղեցին:

Այս գրութեան սանմաններէն և նպատակէն դուրս է նորապէս աստուածաբանական հին խնդիրները: Մեր նպատակն է պատմականապէս քայց սալ թէ ինչո՞ւ Հայ եկեղեցին չընդունեցաւ քաղկեդոնականութիւնը և մա՛նաւանդ պատական գերիշխանութիւնը և մնաց հաւատա-

ժողովներ բայց հին յայնուանական եկեղեցիները իրարու միացնուլ աստուածաբանական հարկեր են: Եւ ասո՛նք են կանանները, և անոնց մէջ կ'ըսենք, հետեւելով Ո. Յգոստիանոսի, Տիոթիմոսը բացարձակապէս իրազգուած է Բրիտանոսի մի և ընդհանուր եկեղեցոյն մէջ:

Վիճելի և երկբողական խնդիրներու մէջ — որոնք մասնաւորապէ՛ս աստուածաբանական, վարչական և կարգապահական նկարագրի մը ունին — ՆՏՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ, լուկ ամէնուն մէջ ՄԵՐ Հայաստանի եկեղեցոյն համար կ'ըսած է modus vivendi:



(Զատիկի եւ ամենայն Յարութեան Կիրակեից)

*Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անձա՛հ, որ
յարեար ի մեռելոց. ողորմեա մեզ:*

*Soorp Asdvads, soorp yév h́uzor,
soorp yév annah vor haryar ee mérelotz,
voghormya méz.*

*Soorp Asdvads, soorp yév h́uzor,
soorp yév annah vor haryar ee mérelotz,
voghormya méz.*

*Soorp Asdvads, soorp yév h́uzor,
soorp yév annah vor haryar ee mérelotz,
voghormya méz.*

- Սուրբ Աստուած ըստ պատշանի
 - Լուր օրերու եւ խաչի տօներուն՝ «որ խաչեցար վասն մեր. ողորմեա մեզ»
 - Աւետան եւ Ծննդեան՝ «որ յայտնեցար վասն մեր. ողորմեա մեզ»
 - Տեառներդատաջին եւ Ծաղկազարդին՝ «որ Եկիր եւ զալոց ես. ողորմեա մեզ»
 - Աւագ Ուրբաթ երեկոյին՝ «որ թաղեցար վասն մեր. ողորմեա մեզ»
 - Յարութեան՝ «որ յարեար ի մեռելոց. ողորմեա մեզ»
 - Համբարձման՝ «որ համբարձար փառօ՛տ առ Հայր. ողորմեա մեզ»
 - Հոգեգալուստին՝ «որ եկիր եւ հանգեար յԱռաքեալսն. ողորմեա մեզ»
 - Վարդավառին՝ «որ յայտնեցար ի Թարոր լերիցն. ողորմեա մեզ»
 - Վերափոխման Ա. Աստուածածնի՝ «որ եկիր ի փոխումն մօր Բո եւ Կուսի. ողորմեա մեզ»
- Loor oreroo yev khachi donyeroon “Vor khachezar vusn mer, voghormya mez”
- Avedmun yev Dsenentyan “Vor haydnezar vasn mer, voghormya mez”
- Avak Oorpat yeregoyin “Vor taghezar vasn mer, voghormya mez”
- Harootyan “Vor haryar ee merelotz, voghormya mez”
- Hampartzman “Vor hamparzar parok ar hayr, voghormya mez”
- Hokekaloosdin “Vor yegir yev hankyar arakyalsen, voghormya mez”
- Vartavarin “Vor haydnezar ee tapor lerinun, voghormya mez”
- Verapokhman Soorp Asdvadzazini “vor yegir ee pokhoomn mor ko yev goosi, voghormya mez”

